



Uhnl

1966

ՍԻՈՆ

Խ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՏՒՐԱԿԱՆ
ԳԱԼԵՐԱՆԱՊԵՏՐ ԵՐԻՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

«ՍԻՈՆ» ԱՐՄԵՆԻ ԹՎՈՐԻ, ՃՐՆԵ, ՈՎԻԵ, ՀԱՅԻԱ.

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1966

Ապրիլ

Թիւ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՈՒՐԱԽԱՌԻԹ ՀԱՆԳՐՈՒԱՆ ՄԸ

Գարնանային կենսայորդ օր մը, Նեղոսի կանաչապատ ա-
փերուն վրայ, խումբ մը ազնուահոգի Հայորդիներու կամքով եւ
Հեռահայեաց ծրագրումի մը շնորհիւ՝ ծնունդ առաւ Հայկական
Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, Համեստ այլ ազգա-
նըւէր նպատակներով:

Միութիւնը որ այսպէս կը հիմնուէր 1906 Ապրիլի 15-ին,
նիւթական չօշափելի մարմնառութիւնն էր Հայութեան, եւ մա-
նաւանդ գաւառի Հայութեան կեանքով ջերմօրէն Հետաքրքրուս և
անհամներու մտահոգութիւններուն եւ մտորումներուն: Թուրք-
իոյ Հայարնակ գաւառներուն մէջ ապրող եւ կեանքի ամենէն յե-
տամնաց ու գրեթէ միջնադարեան պայմաններու թշուառութեան
ենթարկուած Հայ զանգուածին նիւթական օժանդակութիւն հաս-
ցընելու, «արօր ու գութան» տալու, սերմնցու եւ պարարտացու-
ցիչ Հայթայթելու ծրագրով կը առաւելաբար որ կեանքի կը կոչ-
ւէր Բարեգործականը, իր գործունէութիւնը այսպէս սահմանա-
փակելով աշխատանքի որոշ դաշտի մը վրայ:

Եւ սակայն Հայիւ արմատաւորուած եւ իր գործունէու-
թեամբ ինքոյնք զգալի դարձուցած, 1915-ի ուրականը կու գար

187-98

Հայ կեանքը սարսել իր հմբերէնուաւ ամէն ինչ նետել անորոշութեան, չփոթի եւ յուսալքումի անչափելի խորխորատի մը ժառանքը է պերն ի վար: Հայը, 1908-ի սահմանադրութեան արքեցնող այէ այնքան խարուսիկ ազատութեամբ ընթացք տուած ցեղային վերա-արթիումի եւ յառաջդիմութեան ընազդական իր ձգտումին, այժմ, անապատի կրակներուն եւ՝ աքսորի սառցապատ ու զիներուն վրա փրաւած կը տեսնէր իր բոյոր ծրագիրները, իդերն ու խոյանքները: Եւ մեր զարաւոր պատմութեան ամենէն եղերական ու ճակատագրական այդ պահուն, հայութիւնը կը վերածուէր իր ինքնութիւնը գրեթէ կորսնցուցած, անդիմադիծ ու անկամ բաղմութեան մը, հօսի մը, եւ կը դառնար «փողի առգ», ինչպէս խորունկ զառով եւ զայրութով պիտի ըսէր բանաստեղծը:

Ահաւոր այդ փոթորիկէն կեանքի ափ նետուած իւլեակները պատսպարելու, անոնց առօրեայ ապրուստը հոգալու եւ հադուսի կոտր մը տալու ծանր այլ ամենէն առնի պարսականութիւնը ծանրացած Բարեգործական Միութեան վրայ, որ, օտար կամագիերպութիւններու կորցին եւ անոնց չափ ու թերեւս աւելի ալ մեծ զոհուութիւններով՝ գերարդակալին ճիգերով լեցւած օրեր եւ տարիներ բոլորեց: Ամէն սեղ էր Բարեգործականը, ամենահաւառ եւ մատչելի ամենուն: Հայ ամամիկը, ճակատագրէն արձուած իր կեմնչքին վերջին օրերը լուսաւորուած տեսաւ Միութեան ընձեռած բարիներով, ինչպէս որ Հայ նորածինը ենթակաւ եղաւ ամրոցական գուրգուրանքի ու սիրոյ:

Ոյսպէս, Բարեգործական Միութիւնը՝ որ կայմուած էր մասնաւորաբար եղիլագործական եւ յարակից մարդերու մէջ փոքր շափերու վրայ օժանդակութիւններ ընծաւող Միութիւն մը որպէս ոչպարու եւ պարմաններու աներեւակալելիօրէն յանկարծական փոփոխութեան մը պատճառու՝ դարձաւ առաւելարար որրաշաւագ ու որրանուէր հիմնարկութիւն մը, տարագիրներու առօրեայով պարող, անհամար խոչընդոտներ դիմահարող և միաժամանակ միշտ ամող եւ ճիշտաւորուող:

Իր հեռատես եւ իմաստուն առաջնորդներուն դեկայարութեամբ, Բարեգործականը կրցաւ ասկանով կերպով եւ պատուով նաւել քսաններորդ գարու առաջին երեք տասնամեակներու բերած տաղնապներուն ընդմէջն եւ մարմին ու որոշ ձեւ հագուող հայ սփիւրքին հետ՝ ան դարձաւ ամենէն տարածուած, ամենէն բազմէրես գործունէութեամբ եւ ամենէն աւելի վստահութիւն վայելող կազմակերպութիւնը:

Սակայն Բարեգործական Միութեան աշխատանքի իրաւ գիծը եղաւ, ի վերջոյ, դպրոցաշնութիւնը: Կեղրոն ունենալով Փարիոր եւ հարազային նիւ Եռքը, ան իր ուշադրութիւնը սեւեռակ Միջն Արեւելեան երկիրներ ապաստան գտած: Հայութեան ուսումնական կարիքներուն վրայ եւ հայաշատ կեղրոնները օժտեց հայ ուսման օճախներով՝ ըլլան անոնք մանկապարաւէզ, նաև խակրթարան եւ երկրորդական վարժարան: Միաժամանակ չմոռցւեցան հայութեան ամենէն հեռաւոր կայքերն անզամ, եւ աննըշան անկիւններու մէջ իսկ համեստ վարժարաններ իրենց զըռները բացին հայ մանուկներու քայլերուն առջեւ, յանուն հայ զիրի, հայ կրօնքի եւ հայ պատմութեան:

Աղէտին յաջորդող գծուար տարիներուն ընթացքին Միութեան վարիչները՝ որբահաւաքի եւ պասոպարանքի իրենց նախարինամական օգնութիւնը ամէն տեղ հասցնելով հանդերձ, լաւ գիտակցեցան թէ արհաւարքներէ ճողովրած բազմութիւնները հետագային հայ կարենալ պահելու պահանջքը պիտի ըլլար ամենէն փոաշնահերթ, ամենէն կենսական եւ ամենէն բախտորոշնդիրը այս ժողովուրդին կեանքով մտահոգուողներուն համար. Եւ ըստ այնմ ալ, հազի՞ հունարած առաջին չըջանի կարիքները, Բարեգործական Միութիւնը ջանաց դպրոցներու ցանցով մը տուաջը առնել ձուլումի ալիքին՝ որ ուշ կամ կանուխ պիտի հարածէր հայ համայնքները ամենուրեք:

Միաժամանակ, ան չմոռցա հոծ գանգուածը Ամերիկահայ դադութին, որ, պայմաններու բերումով, թերեւս ամենէն աւելի ևնթակայ պիտի ըլլար օտարացման վտանգին: Միացեալ նահանգներու գլխաւոր քաղաքներուն մէջ կազմակերպուած Բարեգործականի մասնաճիւղները երկար տարիներէ ի վեր անդուլ աշխատանք կը տանին հայ համայնքային կեանքը աւելի միաժոյլ եւ խանդավառ գարձնելու համար:

Այժմ երբ յետորած ակնարկով մը գնահատել կը փորձենք Բարեգործական Միութեան անդած կեանքի վաթսուն տարիները, չենք կրնար աւելի երկար չյամենալ վերջին երեսուն տարիներու անոր գործունէութեան վրայ՝ որ կը կազմէ ապահովար պահէը այդ կազմակերպութեան գործունէութեան: Եւ մեր հիացումը կը հիմնաւորուի եւ կ'աճի հետզհետէ, երբ պահ մը նկատի ունենանք սփիւռքի մէր հողմակոծ կեանքին պայմանները եւ Բարեգործականի բերած անդահատելի նպաստը՝ հայեցի դաստիարակութեամբ մէծցած եւ միաժամանակ ուսումնական արդի պահանջըները գուազնող կրթութիւն ստացած հայ նոր սերունդ մը մէջտեղ բերելու անյետաձելի գործին մէջ: Այսօր կրնանք հպարտանայ համայստարանաւարա եւ բարձր դիրքերու ու պաշտօններու տիրացած հայորդիներով, կրնանք հաստատել թէ «սպիտակ ջարդ»՝ ցարդ չէ՝ կրցած մեզ ոտնակոխ ընել. իսկ այսպիսի արդինք մը ձեռք բերուած է գլխաւորաբար յնորհիւ Միութեան ճիգերուն. Հեռատես ծրագրումին եւ ամբողջական նուիրումին:

թմաստուն յեկայարութեամբ նախագահ Ազն. Տիար Արեր Մանուկեանի, Բարեգործական Միութիւնը իր բույրէ վաթսուներորդ իր տարին ու նո՞ր ծրաուիներով կը թեւակոխէ դէպէ ոսկեա, հարիւրամեակ տանող իր ճամբան:

Ան Հայեական է իր ծրառերով եւ գործունէութեամբ.

Ան Բարեգործական է վաթսուն տարիներու վառաւոր իր վաստակին փաստով.

Ան Ընդհանուր է հայ կեանքի բոլոր խաւերէն ներս տարածւած իր առմատներով.

Ան Միութիւն է հայութիւնը որպէս մէկ եւ ամբողջութիւնընկայերու իր ձգտումով:

Բարի երթ վաստակաւոր Միութեան, խաղաղ եւ ապահով ճանապարհ դէպի աւելի փայլուն եւ աւելի փառաւոր հանգրուաններ:

ԱՆԿԼԻՔԱՆ ԵԿԵՂԵՑԻՐՅ ՊԵՏ

ԳԵՐԾ. Մ. ՌԵՄԶԻ ԱՐՔԵՊՈՍ.Ի ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

Քչնթըշպերի Արքեպիսկոպոս և Անկլիքան Եկեղեցւոյ Գերէ. Մայրը Ծ. Ճզ.՝ Արքեպիսկոպոս Ապրիլ Ծնբացըն Քնորի Սուրբ Երէիր և այլ վայրեր շրջապատութիւն ճռանակած ըլլալով և նպաստի առնենալով Անկլիքան Եկեղեցի ժողով մը գումարել Երուաւա զէմի մէջ, Եսրաբ, 23 Ապրիլը առաւտեսն ժամը 10-ին այցելեց Սրբոց Յակոբուան Վահան ու Պատրիարքարանը: Իրեն կ'ընկերունային Մաքինիս Արքապիսկոպոս և Նամիդ Քուպէյի նպիսկոպոս:

Գերանորհ Արքեպիսկոպոսը Մայրաքանը Ժուտքին ընդունուեցաւ և՛ Ամենապատ ևոքին Պատրիարք Ա. Հարությունին, Միարանութեան և Ժամանակաւոր ստեղծուած կողմէն և զուղակի ներս զուտք երգին ըղոմէջն առանձորուեցաւ Մայր Տաճար:

Ապա, Թափօրով բարձրացաւ Պատրիարքարան, ուր Հիբենպէրապահուած էր ամենին ըլլութ և անկիցն հերասկորութեան մը:

Բարի գալւուաի խոսք առնելով, և՛ Ամենապատութիւն Պատրիարք Ա. Հայրը քառական:

Գերանորհ եղայր,

Մեզի համար մեծ ուրախութիւն և միանալայն պատիւ է Ձերդ Գերանորհութեան ներկայութիւնը մեր գարաւոր այս վանին ու Պատրիարքարանին մէջ:

Երբար անգամն է առ Երուապէմի Սրբոց Յակոբեանց Միարանութիւնը պատիւ և առանձնաշնորհ կ'աննայ ոգումներու Անկլիքան Եկեղեցի վետոց. առաջին անգամ այդ հանցյք ունեցան Գօգման Արքեպիսկոպոս այցելութեան առիքով երկրորդը՝ յանձնն Ֆիշը Արքեպիսկոպոս: Այժմ Ձերդ Գերանորհութեանը է առ մեզի կ'ընծայէ նոյն վայելք:

Ազացւ, մեր երկու Ծիկեղեղմերու յարաքերութեանը եղած են սփալիր և համեստաշ, և ասին ապահովաբար այլ զարտաւա մանաւանն՝ որ մեր զոյզ Ծիկեղեղմերու իրենց քրիստոնէական իրաւ ապատամութեամբ զիտցած են եղայրամալ՝ յաման քրիստոնէական սիրոյ:

Այս ասիրակ կ'ողբանմեն նաև Ձեզի քնիերացագ գերանորի արքեպիսկոպոսները առ եպիսկոպոսները, մաքրեալ ոք բոլորին ունտաւորաւթիւնը ի Ս. Երիկը քնաւական, ըլլայ և Ձեր ժողովը այս Սուրբ Գաղաքին մէջ՝ յաջուաւեամբ պահուի:

Մեր շնորհակալութիւնները Գերանորի Մաքիմնէս Արքեպիսկոպոսին, առում ապահուած շնորհի մեզի տրաւեցաւ պատեհութիւնը ողբանմելու Անկլիքան Եկեղեցոյ Գերանոյն Պետ ու իրեն քնիերացագ բարձրաստիան կրօնականները:



Դ. Ավետիսյանութիւնն ու Գերաշնորհ Մ. Ռէմզի Արժապիսկոպոս Մայք Տանարի մուտքին.

Իր պատասխան-խոսքին մէջ, յարգարժան հիւրը ըստու

Զերդ Ամենապատռութիւն,

Մեծ համոյք է ինձի համար սպառմել Զեզ հոս, Սուրբ Քաղաք իմ առաջին ուխտաւարք եւ այցելի Զեր շամ զեղեցիկ Պատրիարքարանը: Բազմաթիւ տարիների ի վեր մասնաւոր քարեկամութիւն զոյսորդաւ ունեցած է Անկիշիսն և հայ նկեղեցիներու միջիւն Անկիշի բոյր կողմէնը զտմասզ Անկիշիսներ մեծ հիացում ունեցած են հայերու համելու որոնք դժուարութիւններու եւ փորձութիւններու երկար տարիներու ըմբացքին միշտ հաւատարիմ զտմաւած են Քրիստոսի: Ենր հայեր ենուու զտմաւած են իրենց հայրենիքն միշտ այ իրենց նկեղեցն եղած է միացնող կապը բարին միշտ: Մենք խորումկ յարգանք եւ ըստաւասի ունիմէն համելու այն անմամար հայերուն, որոնց անունները, դարերու ընթացքին աւելցած են մարտիրաններու երկար ցանկին: Քրիստոսի վրայ իրենց ամխանին հաւատքին պատառաւ:

Հետեւարք ինձի համար մասնաւոր համոյք է ընդունաւիր Զերդ Ամենապատռաւուն կողմէն այսքան չերտ երկարութեամբ, եւ արժամանալ Սուրբ Տեղեաց Զեր միաւանաւան եղարական ողբանիթ:

Անզիոյու մէշ մենք ամենմ սերս կապեր ունիմէն հայ նկեղեցին ենս, որ կը գտնուի Սրբաց Յակոբեանց այս Վամիթի միաբան եւ մեր սիրելի քարեկամ հասկ Արքակի կազմակազմու Թումայեանի տառապրդութեամ տակ: Առանձնահնորհը ունեցած են պաշտամունք մասունցանելու Ս. Սարգսի նկեղեցին մէջ, եւ Լամպէրի Պալատ ընդունելու Նորին Սրբութիւն Գաղգեն Կարդինալու իր երկու այցելութիւններուն ըմբացքին:

Իմ մեծ յօս է միշ ժամանակին այցելի Նորին Սրբութեամ էջմիածնի մէջ, Հայաստան: Երբ Երևանացի Հայութի Հայաստան մատրոդութիւնը նուազ բարդ ըլլար, այստեղն ափուի երբայի Հայաստան ոպուտմեր զիմէ: Հականակ որ տակար նումիմ տառանձնահնորհ Հայաստան այցելած ըլլարու, իթքին իրապէս հայկական եռդի վրայ կը զգաւ երբ կը համդիպիմ Զերդ Ամենապատռաւութեամ եւ հայ Քրիստոնեաններու հոս, Սուրբ Երկրին մէջ:

Կ'ապօրեմ առ ամենակարօզն Աստուած, որ Զեզի շնորհէ, սիրելի եղարայր մեր և Քրիստոս, իր օրինութիւնները՝ որպէսզի կարենաք Զեր հոգանաւորութեամ վատահօւած հաւատացեալ ժողովուրդը ուղիղ նախայէն տառապորհի: Կ'ապօրեմ մասւ որ մանաւանդ հոս. Սուրբ այս Քաղաքին մէջ մեր երկու նկեղեցիններուն միշտ արդէն իսկ գոյսութիւն ունեցող սերս կապերը աւելի՛ զօրանան մինչեւ որ մեզի տրուի վայելէք ամբողջական եւ տնօսանելի Միութեան (սրբութեան եւ ծիամարտութեան մէջ), որ մեր Օրենսեալ Տիրոջ կամքն է իր նկեղեցին համար:

Ապա, Գերանոր Ռէմզի Արքեպիսկոպոս Պատրիարք Սրբազն Հօր նուիրեց Քէն-Քըրպըրի Հրմանգրամ 900-ամեակը Խորհրդանշող զեղեցիկ պիակ ճշ. ինլուստ նաև իր Հեղինակութիւնը եղող յօդուածներու ժողովածունք ճշ. մակարուած մէջ օրինակը:

Հերասութիւններէ եւ մակերէկ խօսակցութենք ճշ. եւք, Պատրիարք Սրբազն Հայուն Միաբանութեան անդամները ընկերացան յարգարժան հիւրին մինչեւ մայր մուտքը եւ սիրաւիր ողջոյններով բաժնուածան Անկիշիան նկեղեցու Պետէն եւ ընկերակիցներէն:

三

Երեքարթի, 28 Ապրիլ 1968. Գերաշուրու Արեգակնական ու իրեն ընկերացող Ամսեկ-
քան Եկեղեցւու աւելի քան 25 բարձրասահման կրօնականները ճայէ Հիւրը եղան Պատրիարք
Սրբազն Հոր և Միաբանութան՝ Պատրիարքատանին մէջ:

Ճակի կերպարութեան, ծափղովմերու ըստէցն՝ Նորի Ամենապատռութիւնը Քւըրըդիկի Արքաբիկոպոսի ընաւեյց Սուրբ Յարութեան Համակ ազգանահագուռ զեղեցիկ շաբանամբ, սրբն Համար Գեց. Արքաբիկոպոս իր զացուած չարչակալութիւնները յասեաւ:

Յաջորդ օր, Պատրիարք Արքաղան Հայոց բնդունեց հետեւել նամակը.

Ն. Ամենապատուարին Երաւագէմի Հայ Պատրիարքին.

27 Ապրիլ 1993

ԶԵՐԱ ԱՄԵԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀԻ

Ն բար սրտ կը փափամիշ շնորհակալութիւն յայտնել այժ եայտակ ընդունելու-
րեամ համար, որպէս իրեն սխալնելի ճանկերայք Ազ պատուեցի իմծի ըմկերացող Անջա-
տան Արևելականամերը, Մետրոպոլիտներ ու զիս: Անօք բրուրա այ կը միանմ իմծի
ուղարկելու օրտազգած շնորհակալութիւններ՝ Զեր ազնուութեան և հիւրասիրութեամ հա-
մար:

Միծ հանոյք էք անզամ մը եւս այցելել Զեր գեղցիկ Վամբը, որ ամկառած Երուանդէմ ամեննեն հանձին վայրերէն մին է:



Յարգելի եկեղեց Ն. Ամենապատութեամ կը յանձնէ Խօսհրդամէշ պմակը:



Գեղ. Մ. Ռեմիկի Ն. Ավելասպառութեան և Միաբանութեան անդամներուն հետ,
Պատրիարքարանի Դահլիճին մէջ:

Սակայն կը փափաէիմ նաեւ շնորհակալ ըլլալ այս մեծ պատիփն համար, որոյ ինձի շնորհեցիք Սուրբ Յարութեան Շխանչանք: Ամբողջ կեսնէիտ ընթացքին զայն պիսի պահեմ որպէս ամենն սեահետի յուշարար մը դէպի Սուրբ Երկիր կատարած առաջին աւիտարութեան: Միաժամանակ զայն կը մկանեմ խորհրդանիշ մը այս մեծ զնահասութիւն եւ սիրոյն՝ որ գոյաւրիւմ ունի մեր Երկու նկեղեցիներուն միջեւ:

Կը յուսամ որ կարող պիտի ըլլամ Ձեզ Աթզիիոյ մէջ պատուել, երէ պատեհութիւն, ունենա՞ք որեւէ ատեն այցելելու մեր Երկիրը: Միինչ այդ, արտօնեցէք որ կրկնեմ. Ձեր Ամենապատուութիւն, ամենէն անկեղծ շնորհակալութիւններս այս շատ զեղեցիկ քնունկութեան համար, զոր շնորհեցիք ինձի եւ պաշտօնակիցներուս, Սուրբ այս Քաղաքին մէջ:

Թոզ ամենակարող Աստուած շարունակէ իր օրինութիւնն ու հովանաւորութիւնն ամպակաս ընել Ձեր եւ Ձեր հաւասացեալ ժողովուրդին վրայէն:

Ձեր նդրայրը ի Քիստոս.

Մ Ի Ք Ա Ց Է Լ

Արքեպիսկոպոս Քենըըրաքըրի
և Առաջնորդ Համայն Անգլիոյ



ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ՑԱՂԹԱՆԱԿԸ

Բոլոր կրօնքներու հիմնագիրներուն կեանքը առհասարակ լիցուն է հրաշքներով եւ սիրազործութիւններով: Բայցի յայտնալ երեք կրօնքներէն, միւսները միքեռնն, վերբերումները հրաշալին եւ երազակը անհասանելին: Մարդկային իով իւրաքանչութիւնը եւ անկուչտ ըղճաւորութիւնը, իրեց անհուն թեւարկումներով զանաք կը վերածն հեքիաթի մը, որ վերջու սկիզբ չունի: Հակառակ սակայն իրեց այս հրաշապատում նկարագրին ու գերբնակնութեան անոնք կը մնան մարդկային, իրեւ ծնունդը մարդուն բաղձանքներուն եւ յիրականացն երազներուն:

Քրիստոնէութիւնը կը ատրբերի վերո յիշեալներէն իր ծնունդով, իր նկարագրով, իր կատարելութեամբ ու վախճանարանութեամբ: Ան որքան աստուածային, նոյնան ու մարդկային է, որքան գերբնական, նոյնան ալ պատմական է: Ան մեզի կը ներկայանայ երկու երեսներով՝ մարդկային եւ Աստուածային: Յիսուսի մէջ այս աշխարհն ու անդենականը մէկանդուած են: Իր ծնունդն ու մահը այդ յափետնականութեան եւ մեծ իրականութեան սկիզբի եւ վախճանի երկու ծայրերն են, երկու բեմունքը, որոնց վրայ իրագործեց ան ինքնքիք, մեզի տարալ կեանքի գերազոյն որինակը: Երբ կը կարդանք Աստուածները, կը զգանք թէ Հռո ապրող, դործող եւ մենող մարդը Աստուածոյ բանին, լոյսին մէջ կը կերազանցէ ինքինքը, ըլլալու համար ինքինքը:

Հակառակ այս իրողութեան, մարդկութեան մեծագոյն խորհուները եւ իմաստա-

միական դպրոցները անկարող եղած են բացատրելու այս սրտառուչ տուաժան՝ ուրարդն ու Աստուած այնքան, սերտօրէն կը գործակցին, եւ մեկնելու Յարութեան հրաշքը, առանց որուն քրիստոնէութիւնը կը դադրի ըլլալէ պատկը բոլոր կրօնքներուն: Ահա թէ ինչո՞ւ մեզի համար անհերթիլի իրականութեան մը կը վերածուի Առաքեալին աս խօսքը: «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունան են եւ հարողութիւններ մեր, ընդունայն են եւ հաւատք մեր» (Ա. Կորնթ. ժեւ. 14):

Քրիստոսի Յարութիւնը պատկումն է իր հրաշքներուն եւ հիմը՝ քրիստոնէական վարդութեան: Ան կատարուեցաւ փի լրումըն ժամանակաց: Անով Աստուած մարդ: Էրթեան յայտնեց թէ ամէն ինչ կարելի է՝ թէ մարդիկ հաւատք ունենան եւ եթէ երկ նաւոր Հայրը համի եւ կամենայ:

Դարերով մարդուն միաթքը զբաղեցնող հարցերէն մին է եղած հոգիի անմահութիւնը, յետ մահու յարութեան գաղափարն ու հաւատքը: Հեթանոս կրօնքները, մանուկուրաբար Յունականն ու Նեդիպտուականը, զրազած են անով: Անդենական աշխարհը, վերջին գատաստանը եւ այս կեանքէն անդին կարենալ ապրելու երազը մեծագոյն տենդն է եղած անցեալին:

Իր մահէն ու յարութենէն առաջ Քրիստոս աշխարհի տուած էր արդէն իր պատկամը: Լուացած էր ոտքերը աշակերաներուն՝ ի նշան խոնարհութեան. մատուած էր, քալած խաչի ճամբային, դատապատուած մարդերէն, յետոյ՝ խաչուած եւ տպա յարութիւն առած:

Իր թաղումներէ երեք օրեր ետք երբ յուսունաւառ ու ընկնծուած կիւները կու զան օծելու մարդինը իրմնց Տիբոյ, ¹ դէմ յանդիման կու զան անոր Յարութեան իրողու. Թեան: Սարսափած կը վերադառնան եւ կը սատամեն Առաքեալներուն, որոնց համար անհաւատալի կը թուի իրողութիւնը: Իրենքանցանցաւոր կեանքի բոլոր պատահաններուն մարդկային փոքր մտքերուն համար Յարութեան գտղափարը անմարսէի էր: Երկու իրափան աշակերտներ, Պետրոս եւ Յովհաննս, կու զան գերեզման եւ անձամբ ստուգէլէ. Էտքը (կը վկայեն իրողութիւնը իրմնց միւս ընկերներուն) կատարուած էր մեծադրյան հրաշըը, մարդուն փրկութիւնը հասած էր էլլ լուսմին, խորտակուած էին զժողովք պմուր գնները եւ լուծուած էր զաղունիքը մահպան: Քրիստոսի Յարութեամբ՝ մարդկանցանց մահպան առասպելին անշակաւէի կապերը քակուեցան եւ յայտնուեցաւ շաբարհի թէ: «Խորհուրդ մարմնոյ մահ է, և խորհուրդ հոգույ» կետնք եւ խաղաղութիւնն (Հոգու Ը. 6):

Մահուան զաղափարը սարասփեցուցած է մարդը, պրովէնտեւ ոչ ոք կրցած է լուծել զաղանքը եւ խորհուրդը մահուան: Մարդկային մաքի ամենազօրաւոր հոսանքներն անդամ անկարոր եղած են բացատրելու խորհուրդը որ կայ մահէն անդին: Ճիշդ արդ պատճառով է ահաւ որ մարդ արարածը միշտ սարսափ մը զգացած է մահուան դիմաց: Քրիստոս իր Յարութեամբ կու զայ փարատել արդ սարսափը մարդուն մաքէն, ցոյց առաջ թէ կրանական կեանք մէկ կայ պահուած մահէն ետք այն հոգիներուն համար՝ որոնք կը հաւատան իր Յարութեամբ չնաւուած գտղանիքին իրականութեան միակ միակ ճամփան դէպի այդ:

կիւները՝ հաւատան է եւ յոյսը Քրիստոսի վարդապետութեան եւ անոր հիմք կազմող Յարութեան վրայ:

Քրիստոսի Յարութիւնը սակայն, ամէն բանէ առաջ, յաղթանակն է կեանքին՝ մահան վրայ, յաղթանակն Պ մարդուն՝ այս անհաւատալի կեանքի բոլոր պատահաններուն եւ գեռաւարութիւններուն վրայ, եւ վերջապէս ասոնցմէ ալ վեր, ան յաղթանակն է քրիստոնէութեան՝ միւս բոլոր կրօնքներուն վրայ:

Քրիստոսի Յարութեան պանախմբութիւնը կոչ մըն է ուղղուած իւրաքանչիւր քրիստոնեայ մարդու, նորոգերու համար իր զաւատքը եւ յոյսը յարիտենական կեանքին ասոինք: Կ'ապրինք դարու մը մէջ, երբ մառդիկ աւելի արժէք կու տան անցաւորին՝ քան անմահին, մարմնականին՝ քան հոգեկանին Ներկային մարդիկ իրեց համար կ'ապահովեն աստենականի հանգիստ եւ բարդաւաճ կեանք մը, Սուռալով, նոյնիսկ ուրախալով անդենականի ։ Երջանիկ առ ։ Երանական կեանքը:

Ուրեմն իրբեւ քրիստոնեաներ, անդամ մը եւս պարտք ունինք անդրադառնալու մեր հոգեկան կեանքին: Զի բաւեր միայն յուն սոլ եւ սպասել, պէտք է իւրաքանչիւր յաւ բութիւն տանք մեր հոգեկան կեանքին, որ մէշտ գտանդներու ենթակայ է այս նիւթապաշտ զարուն մէջ: Նոր ափւնով պատասաններ մեր հոգիները, եւ միանալով Քրիստոսի յաղթական բանակին, զօրացնենք մեր հաւատելը թէ Քրիստոս իր Յարութեամբ միակ գիեան պարեւեաց:

ԱՐԵՒՆ ԱԲԴ. ԱՅՎԱԶՅԱՆ

Ա. ՆԵՐՄԵՍ Ա. ՊԱՐԹԵԻ ՀԱՅՐԱՊԵՏ

(329 — 373 Ց. Ք.)

Ն Ե Բ Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ար. Գրիգոր Հուսաւորիչի թոռը՝ Յուսիկ Հայրապետի ներմուծեց կապագովիրոյ մէջ իր տեսած հայրապետ, երկու զաւակ ունեցած է՝ Պապ և Աթանազինէ, որոնք ընդգրկելով զինուորական ասպարէց, հոգեւորական կեանքէ հեռու մնացին։ Այս վերջինին զաւակն էր Ներսէս, որտէ Կ'արաւացոլային Հուսաւորչեան տունմին յատուռ բոլը առաջին չնործներն ու յատկանիները, Նախանշնամունքներ կարծէք Հայ ժողովուրդին տառապած ու աւանմիթար սրտերը սփոփիրու Համար, Լուսաւորիչի ընտանիքի ոսկի զդիային ծնունդ տուաւ երկրորդ Մեծ Լուսաւորիչի մը։

Երբ Փառէնի ու Շահակի կաթողիկոսական զործունէութեան անշուռք չըթանէն վերջ բոլորին աշքերը դարձեալ Հուսաւորիչի տունմին կը դառնային, Ներսէս ամենուն ընտրելին կը դառնար, Այդ միջնոցին, ան սենեկապետն էր իր ազգականին՝ Հայոց Արշակ թագաւորին, որուն ստիպումովն ալ եկեղեցական կը դառնայ։

Հաս մեզի Հասած ազգային աւանդութեան, Ներսէս մեծ շուրջով կեսարիա երթալով եպիսկոպոս կը ձեռնադրուի եւսերիոս եպիսկոպոսին եւ ձեռնադրութեան պահուն Ար. Հոդին աղաւանակերպ կ'իջնէ իր վրայ ու երկնային հրեղչն սիւն մը կ'երեւի եւ Ներսէսի գէմքը կը Փայլ՝ նման Մոյէսէսի երեսներուն։

Մեծն Ներսէս ուսած ըլլալով Կապագովի կեան Կեսարիա, քաջածանօթ էր Ար. Բարսեղ Կեսարացիի կաղմակերպամբ կրօնաւորական ու վանական կարգերուն։ Կաթողիկոս ըլլալէ անմիջապէս ետք՝ Հայաստան

ներմուծեց կապագովիրոյ մէջ իր տեսած րուրուն բարեկարգութիւնները։

Ներսէսի հայրապետական գործունէութեան մէջ ամենէն աւելի աշքի զարնող ձեռնարկն էր 354-ին Աշտիշատի մէջ գումարած ազգային առաջնին ժողովը, ուր կանոններ սահմանուցան։

— ընտանեկան կեանքի սրբութեան,
— հանրային կեանքի բարեկաման,
— բարեկործական հիմնարկութեանց հաստատման եւ
— վանական կաղմակերպութեանց համար։

Արշակի վարած զեղին ու ցոփ կեանքին, անոր կատարել տուած սպանութիւններուն ու նաեւ քաղաքական պատճառներով ան հուացաւ արքունիքէն եւ զրազեցաւ Հոյուական դործերով։

Արշակի իրգիին՝ Պապի թագաւորութեան օրով ալ, անհամաձանութիւնները շարունակուցան թագաւորին ու կաթողիկոսին միջնւա Այս իսկ պատճառով, ժամանակադաշտում պատճեններ կը տեղեկացնեն թէ Պապը թուագործելով մեղուցած է Ներսէսը։

Մեր աղդային-եկեղեցական պատճառթեան մէջ Ներսէս գրաւած է նշանակելի տեղ մը։ Ան հերկած է անծայրածիր խոպան դաշտեր ու ցանած քրիստոնէական վերածութեան ու մշակոյթի հունտերը։ Ու չնորհիւ Ներսէսի տարած տքաջան այլամբնին եւ Հոգածութեան՝ անոնք Ս. Սահակի ու Մեսրոպի օրով Ոսկեղարու շրջանը արտադրեցին։

Կ Ս Ն Ս Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Ներսէս Ա. Գարթեւ թոռն էր Յուլիկ կաթողիկոսի եւ որդին՝ Աթանազինէր ու Բամբիչի (1): Ան ծնած է Յ. Ք. 329 թուրն։ Ուստի Համար ուղարկուած է Կապագովկեան Կեսարիա ու Ժողովուրդին փափաքին փայտ «Էր ամուսնացեալ ժամ» ժառանգութեան Աթոռոյն» (Սովի., Զ. 19), իրեն կին առնելով Սանդուխտ կոյսը, Վարդան Մամիկոնեանի գուստը։ Ան շարուանակեց իր ուսումը և 348-ին ունեցաւ մանչ զաւակը, որուն անունը զրաւ Սահակ։ Սակայն Հազիւ ամուսնութեան երրորդ տարին բոլորած, Սանդուխտ մահացաւ ծաղիկ Հասակի մէջ։ Վարդան, որ Կեսարիա կը գտնուէր, իր աղջկան մարմինը Հայաստան փոխադրեց ու թաղեց եկեղեաց Թիլ աւանը, Լուսաւորչեան տոհմի Կարուածին մէջ։ Ներսէս այրի փիճակոյ շարունակեց իր ուսումը Կեսարիոյ մէջ, իրեն ընկերակից ունենալով Գրիգոր Նազիազանցին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նիւսացին, որոնք Հետագային դարձան Կապագովկիոյ երեք մեծ Հայրերը։

Ներսէս 350-ին Հայաստան եկաւ, «յաղպական իւր յԱրշակ Արքայ»։ Թագաւորը ուղելով օգտուիլ անոր Համութենէն «կարգէր զնա սենեկապետ եւ Հաւատարիմ ի վերայ կարգաց թագաւորին» (Սովի., Զ. 19)։ Սակայն երբ Փառէն Ա. Աշշիշատէցի կաթողիկոսը զարգաց ամուսնութեան ներքին մեծի (Խորենացի, էջ 428)։ Պատմագրին ույին փկայութենէն շատեր կը հետեւցնեն թէ Ներսէս Բիւլանդիոն զացած ու գարձեալ ամուսնացած է յոյն իշխանուէիի մը Հետպակայն եթէ Ներսէս Սանդուխտի մահէն ետք կրկին ամուսնացած ըլլար, Կեսարիայէն եկեղեցական ձեռնադրութիւն պիտի չկարենար ստանալ։ Ներսէս Բիւլանդիոն զացած էր կին առնելու՝ այլ ուրիշ մը կին բերելու։ Արդարեւ, Ամիանոս պատմիչի վկայութեան համաձայն, ան,

Բիւլանդիոնէն Ողիմպիադա(2) ահունով իշխանուէի մը բերած է Արշակ թագաւորին։

Փառէն կաթողիկոսի վախճանումէն ետք, տեղապահէ Հանդամանքով, Եահակ Մանագիրաբացին ստանձնած էր Հայրապետական Աթոռին Հոգածութիւնը։ Իշխաններուն եւ շինականներուն կամք ու փափաքն էր որ «ի մասցրդաց տան Գրիգորի, յահմ զաւակէ ցացեն զառաջնորդութիւն» (Փարագորամ, էջ 57)։ Ժողովուրդը միաբերան կը գոչէր «Եթէ ու նասցի յաթու Հայրապետութեան այր յաղդէ սրբոյն Գրիգորի, «ու յինի անդրբարթիւն ազգիս Հայոց» (Սովի., էջ 8, գլ. է)։

Լուսաւորչեան շառաւիդին մին կ մենացորդը Արքունի սենեկապետ Ներքուն էր Եւլյու էր ու մեծ եւ բարձր եւ ցանկալի Հաստկաւ, եւ վայելուչ գեղով, զարմանուի եւ հանգին, եւ նախանձելի արութեանն ի զինուրական կրթութեան։ Արտաքինին դատելով կը տեսնենք որ հեռու էր կրօնաւորութան կոչումէ, բայց իր ներաշխարհէն Ըստունոյ, յոյժ աւանդապահ պատուիրանց նոռու, մարդասէր, սուրբ, զդատու, ամենայնիւ կատարեալ յամենայնի» (Փարագորամ, էջ 58)։

Արշակ թագաւորն ու զոլաւականները աշենինն Ներսէսի սեւեռած էր սպասէին որ ան ստանձնէ ժառանգական այդ սրբազն պաշտօն։ Բայց ան կը մերժէր, պատճառաբանելով թէ անարժան է ինք բարձրաճալու Հայրապետութեան այդ նուիրական աստիճանին եւ անկարող՝ հովուելու Հայ ազգը։

Ներսէս պալատականներուն վրայ գէշ տպաւորութիւն ձգելու համար, կը սկսի խօսիլ «զանձն իւրմէշ զանօրէնութիւնն եւ զրամրասան մեղաց՝ որ չէր գործեալ»։ Այս յերեւուածները լուղները կը ծիծա-

(2) Կառաս կայսեր նշանածք, որում մահաց իր եղբայրը՝ Կառասան կայսր, զամալու սերտացնել յայներու եւ հայերու բարեկամական յարաբերութիւնները, նղամպիադան Արշակ թագաւորի կնուքան տոււաւ։

(1) Տիրան թագաւորի ժոյը։

զեխն անոր ստելուն եւ «Թուղարքալ էին ի ծագուէ» (Փաւասոս, էջ 59): Այս միջոցին Պարզեւ Գնունին խօսք առնելով, թագաւառը բնի կ'ըսէ: «Ես տեսի ի տան թագաւառըին յազգէ սրբոյն Դրիդորի մանուկ մի, որում անոն կոչի ներսէս, հատարեալ հասակաւ եւ ի իմաստութեամբ եւ չորհօք Աստուծոյ» (Սոփ., Զ. 16): Եւ նոյն գէշերն իսկ, ներսէսի երազին մէջ հրետակ մը իրեն կ'երեւի ու կ'ըսէ: «Մի՛ բնդդիմանար այզմ առաջնորդութեանդ գամն զի ի Տեսառէ Հըրամայեցաւ քեզ արյ» (Սոփ., Զ. 23):

Յաջորդ օր, ժողովի ընթացքին Ներսէս երր տակաւին կ'ընդգիմանայ ժողովականներու ինձրանքին, Արշակի Համբերութիւնը այլիւս հատած, անկէ կ'առնէ արբայական սեղանու որ նշան էր Ներսէսի սեհեկավոր պաշտօնին, կը հրամայէ որ զայն կասկէն եւ վրայն մերկացնն պալատական զարդերը, կտրեն անոր յանձգարգեղ մադերը և հագցնեն եկեղեցական պարեզօտ: Փաւառը եպիսկոպոս մըն՝ ալ կանչել տալով դայն սարկաւագ ձեռնադրել կու տայ:

Ձենձագրոց եփակոպոսին անունը Փաւառոս գրուած է Բիւզանդիք պատմութեան էջ (Էջ 59), առիթ տալով ոմանց Ենթադրելու թէ ան մեր պատմիչ Փաւասոս Բիւզանդուն է: Բայց Սոփերքի մէջ (Զ. 23) Փեստոս անունը յիշատակուած կը գտննենք: Հետեւաբար, վերոյիշեալ կարծիքը որեւէ պատմական հիմ չունի:

Ներսէսի ընտրութեամբ կ'իրականանայ անոր մէծ հօր՝ Յուսիկի տեսիլը թէ՝ «Եթէ այր մինելոց է ի սրբա զաւակէ, լիցի լոյս այնարհէ» (Փաւա. 60):

Փաւասոս Ներսէսի ալ Կեսարիա կը դրէէ կաթողիկոս ձեռնադրուելու: Սոփերքի անառն պատմակիը հետեւելով Փաւասոսի, կ'աւելցնէ նաեւ թէ 26 նախարարներ, 13 եպիսկոպոսներ եւ 4000 հեծեալ զօրք կ'ընկերակցէին ներսէսի:

Ան Կեսարիոյ մէջ կը ձեռնադրուի Եւսեբիոս Հայրապետչն: Օծման արարողութեան ներկայ էր նաեւ Բարեղ Երիցապետ: Արարողութեան ընթացքին աղասին մը կը նախ Բարեղի, ապա ներսէսի գըլխուն, որով կը յայտնուի ներսէսի՝ Աստուծոյ ընտրեալ ըլլալ:

Կարդ մը հեղինակներ սոյն ձեռնադրութեան պարագային ուզած են այն իմաստը տալ՝ թէ Հայց: Ալոռը Ենթակայ եղած է Կեսարիոյ Հայց: Եկեղեցին աղաս եւ ինքնարդուի ըլլալով, չէր կրնար Ենթակայ ը: Բայց Կեսարիոյ Աթոռին: Փաստ կը բերենք հետեւել կարդ մը պատճառները:—

Ա.—Երրորդ եւ Չորրորդ գարերուն քաղաքական բաժանումներու համաձայն բաժնեւած էր նաեւ Եկեղեցին: այսպէս

Քաղաքական Խշխանութիւն

— Բդէշխութիւն

— Նահանգ

— Գաւառ

Կրօնական Խշխանութիւն

— Պատրիարքութիւն

— Մետրոպոլիտութիւն

— Եպիսկոպոսութիւն

Շատ որոշ է թէ այդ լրջանին Հայաստան ոչ նահանգ էր, ոչ ալ գաւառ, այլ՝ բոլորովին անկախ պետութիւն մը: Ուստի Հայց: Եկեղեցին չէր կրնար կապուած ըլլալ Կեսարիոյ:

Բ.—Նեկիոյ ժողովին Զ. կանոնին համաձայն, ինչպէս նաեւ Կ. Պոլոսոյ Բ. ժողովին, Պոնտոսի Եպիսկոպութիւնը, այսինքն Կեսարիոյ Եպիսկոպոսը, Պոնտոսի իրաւասութիւն չունէր: Պոնտոսի արեւելեան սահմանը կը հասնի մինչեւ Եփրատ գետ, իսկ Մեծ Հայք Եփրատի միւս կողմն էր, ուրեմն Ենթակայ չէր Կեսարիոյ: Հարց կը ծագի թէ անկէ առաջ Հայց: Եկեղեցին Ենթակայ էր ուրեմն, նո՞ր էր որ անկախ կը գառնար, Բայց պէտք չէ մոռնանք որ սուրբ ժողովները բոլորովին հաւատարիմ մնացին Կառը Հարց Սովորութեանց:

Գ.—Գայով այն խնդրին թէ տեղէ մը: ձեռնադրութիւն առնելով կը նշանակէ այդ աթոռին Ենթակալ ըլլալ՝ ճիշդ չէ: Հոռմի Պատրիարքը՝ Ոստիոյ Եպիսկոպոսն եւ Կ. Պոլոսոյ պատրիարքը՝ Հերակլիոյ արքապետ կոպուէն ձեռնադրութիւն ստանալու օրէնք ունէին, բայց Երբեք յիշեալ աթոռներուն

ենթակայ եղած չեն: Անոնք վարչականորէն ընտրուած ըլլալով, ձեռնադրութեամբ նը- սիրական կարդ կը ստանային միայն:

Դ. — Չորրորդ գարուն երբեք ճիզ չկար տակաւին աղոստ աթոռ մը ենթակայ գար- ձքնելու ուրիշ աթոռի մը գերադահութեան:

Եղակացնելով ըսենք որ երբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ինք ձեռնադրեց իր որդին եւ յաջորդը՝ Արքաւակէս, Կեօարիոյ եպիսկո- պոս որեւէ առարկութիւն չըրաւ, ուստի ճանչած էր Հայ եկեղեցւոյ անկախու- թիւնը:

ՆԵՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՏՆԻ ՎՐԱՅ

Պատերազմներու ժամանակ Հայաստանի թագաւորներուն բարեկամական կամ թշնա- մական գիրը զէպի պատերազմող կայս- րութիւնները կը ստանար բացատրիկ կարե- տրութիւն: Հայաստան, բացատառ Պարս- կասանի ու Հոսոմէական հզոր կայսրութեան հետ՝ փոքր էր ու ակար, այսուան- դերձ զինուորական իր ուժերով եւ երկրին սովորական գիրքերով, մեծ նշանակութիւն ունէր կուռող կողմերու համար(3):

Ուստի երկու կայսրութիւններն ալ կը ձգտէին Արշակունեաց թագաւորները շահիւ իրենց կողմէ:

Շուրջ 356 թուին, Արշակ հրապուրուած Շապուհի խոստամներէն, հակիլ սկսած էր Սասաննեան կայսրութեան կողմէ: ան Վար- դան Մամիկոննանի խորհրդով Պարսկաս- տան գացած եւ բարեկամական երդում ալ ըրած էր Աւետարանին վրայ, սակայն իր սպարապէտին՝ Վասակի խորհրդով ու գրպութեամբ գաղտուկ հեռացած էր Տիգ- րանէն: Այսուհետեւ Շապուհ յաջողած էր, չնորհիւ Վարդան Մամիկոննանի միջամտու-

թեան, նորոգիյ բարեկամական խոստում- ները: Արշակ դարձեալ Պարսից կողմը հա- կելով անոնց օգնութեան գունդեր ալ զրո- կուծ էր Միջազմոք, 358 թուականին(4):

Գալով Ներսէսի, ան գժողութ էր Արշակի գարած քաղաքականութենէն, ու երբ իրա- զեկ դարձաւ անոր կատարել տուած սպան- նութիւններուն, հեռացաւ արքունիքն:

Ներսէս Կաթողիկոս խոհեմութիւն ունե- ցած քաղութեւու նաեւ քաղաքական գործերէ: Ան երկու սուրբերու միջեւ կը գոտնուէր ու միայն իմաստութեան երեր այդ կը պահանջէր: այլ խոսքով, Ներսէս մէկ կողմէ չէր կրնար օժանդակի պարսկասէր քաղաքականու- թեան: միւս կողմէ ալ՝ գժողութ էր Յոյն կայսրերու, մանաւանդ Կոստանդի երկդիմի ընթացքէն: Վերջինը, արիոսականներու ու շատան, սկսած էր ուղղափառը հալածել: Կոստանդի մահէն ետք, 361-ին, անոր յա- ջորդած էր Յուլիանոս, որ գօրափէտ էր կանզած հեթանոս կոստանտուական կրօնիքն ու սկսած պաշտօնապէս հալածել քրիստոն- եաները:

Ներսէս լքելով քաղաքական առապարէզը, թափ տուաւ հովուական աշխատանքի: Պատմագիրը կըսէ. «Ընթանայր շընէր ընդ դաւաւու Վասպուրականի եւ Հաստատէր ըդ- կարզու եկեղեցւոյ» (Սոփ., Զ. 49), եւ կը տարածէր իր հոգածութիւնը «յամենայի դաւաւու Հայոց» (Փաւստոս, Էջ 95):

(4) Տես Փաւստոս, էջ 110: Հայ Մամանդեանի երկ Փաւստոսի այս վկայութիւնը պատմական որեւէ կիմք ունի, անդի ունեցած պէտք է քլաւ Պարսկա- Համական պատերազմներու նախորդ տարինե- րուն, 338-308-ի սկիզբներան կամ 351-359 տարինե- րուց պատերազմէն առաջ (Մանամդեան, էջ 107):

Արշակ թագաւոր Ներսէսի տեղ երեք եռ պիսկովութեան կաթողիկոս մենապրել պիսկովութեան կաթողիկոս մենապրել կու տայ Չոնակ անունով մէկը: Հաւանաբար կու տայ Չոնակը Շահակ Մանազիկութեացնէ է, որ Ներսէսի առաջ եւ Ներսէսի բացակայութեան, երկու անդամ տեղապահութեան պալատոնի վարեց եւ իրմէ ետք կաթողիկոս մենապրութեան:

Խչչպէս տեսանք, Շապուհ կը ձգտէր Հայերը սիրաշահիւ մեծամեծ խոստումներով, նենգութեամբ եւ նոյնիսկ սպառնարով: Միւս կողմէ, Յունաց արքունիքն ալ բարեկամութեան խոստումներ կ'ընկը Հայերու:

Արշակ կը գարեր երկդիմի բազաքականութեան մը ընթմէջ Պարսիկներու եւ Յոյներու: այսախս որ Հոռածյեցի ժամանակակից պատմիչը՝ Ամիանոս, Արշակը անուանած է Յոյներուն «մշտական եւ հաւատացի բարեկամիք»: Երբ Յովիանոս Պարսից դէմ պատերազմի կը պատրաստուէր, Հայոց թագավորին ինքանք ներկայացուցած էր որ իր քաջամարտիկ գունդերով օդնական հանդիսանայ Յունական բանակին: Արշակ յաջողեցաւ այդ օժանդակութիւնը ուշացնել եւ զանազան պատճաններ հիմ բանելով՝ չորսկէ: Եթէ եալ պատերազմի ընթացքին Յովիանոս կայսր իիրաւուելով մեռաւ: 363-ին: Անոր յաջորդեց Յովիանոս, բարեաչած քրիստոնեայ կայսրը: Յովիանոս բատիստուցաւ ծանր պայմաններով Հաշտութեան դաշնադիր մը ստորագրել: Համաձայն կնքուած գաշլնքին, Հայեական հինգ նահանգներ Պարսից տրուեցան: Յունական կայսրութիւնը նաեւ Հրաժարատուներուն միջամտութեան վրայ զայն աքսորեց ամայի, հեռաւ որ կղզի մը, իսկ Մեսացեալ պատգամաւորներուն առաջ նուէրներ բաշխեց ու վերագրածու Հայաստան: Ներսէսի մասին ամրաշանագիր դրկեց Արշակի, ըսելով թէ իր որուոյն մահուան պատճառ եղած էր ան։

Արշակ նեղ կացութեան ժամանուած էր: Հարկ էր դարձնեալ Յոյները սիրաշահիւ եւ անոնց պաշտպանութիւնը վայելել: Պարուագաներու բերմամբ Ներսէսի անձը դարձեալ իր կարեւորութիւնը ստացաւ: Այնպէս որ «ինքնին թագաւոր եւանէր ի ինդիր Հայրապետին Ներսէսի» (Փաւոտու, էջ 95), դուռելով զայն «յԱշտիատ Տարոնոյ» (Սոփ., Զ. 51), «փսոսանար լինել ըստ կամաց նորա» (Խոր., 454): Եպիսկոպոսներն

ալ պալատելով կը խնդրէին որ այս ժամը կացութեան հանդէս զմի անփոյթ զկորըստեանէ իւրոյ վիճակին առնիցէ» (Խոր., 456):

Ներսէս ընգուաշելով թագաւորին եւ նախարարներուն խնդրանքին, վերադարձաւ արքունիք եւ ժողով մը գումարեց: Ժողովականներու մեծամասնութեան հաւանութեամբ, որովուեցաւ որ Ներսէսի գլխաւորութեամբ պատգամաւորութիւն մը երթայ Բիւզանդիոն եւ Յովիանոս կայսր հետ բարեկամական յարարերութիւնները ջանայ ամրապնդել:

Պատգամաւորները Յովիանոսի տեղ Վազէս զտան կայսրեական գանձն վրայ. ան արքուսկաններու պաշտպան կայսր մըն էր:

Ներսէսի առաքելութեան պատմութիւնը գէմի Բիւզանդիոն տարրեր կերպերով նըկարարուած է մեր երեք պատմիչներուն կողմէ:

Հաս Փաւոտուի, Ներսէս կաթողիկոս փառաւորապէս եւ մեծ պատուվ ընդունելուու Վուշոս կայսրէն: Բայց երբ այս վերջին ին կողմէ հրաւիրուեցաւ անոր հիւսնդուանքներուն կազմական պահանջնեց եւ 15 օր պայման դրաւ: Կայսր հրամանով Ներսէս բանտարկեցին, թէ երր 15 օր ետք անոր զաւակը մեռաւ, կայսրը զարյացած հրամայեց վիրջ զնել կաթողիկոսի կեանքին, սակայն իր աւագանին ու խորհրդատուններուն միջամտութեան վրայ զայն աքսորեց ամայի, հեռաւ որ կղզի մը, իսկ Մեսացեալ պատգամաւորներուն առաջ նուէրներ բաշխեց ու վերագրածու Հայաստան: Ներսէսի մասին ամրաշանագիր դրկեց Արշակի, ըսելով թէ իր որուոյն մահուան պատճառ եղած էր ան։

Ներսէսը ինը տարի մնաց աքսորի մէջ, հրաշքով կերակրուեցաւ ու Վազէսի մահէն ետք պատաս արձակուեցաւ:

Պատգամաւորները Հայաստան վերադարձան եւ Հայոց թագաւորին, պատմեցին եղելութիւնը Արշակ սաստիկ բարկացաւ եւ հրամայեց Վասակ Սպարապետին որ Ներսէսի վրէծը լուծէ: Վասակ հսկայ բար նակ մը կազմակերպեց եւ վեց տարի կուի մղեց Յոյներուն դէմ, հրմնայատակ կործառ

նելով կապարզովիոյ եւ Գաղատիոյ շըր- միս, մինչեւ Թէոդոսի թագաւորելը: Կայուրը ներում չնորհեց աքսորեաններուն ու Ներսէսը քովր պահեց միջեւ կ. Պոլոյ ժո- ղովին փակումը:

Ներսէս թողովարքին հերսէսը եւ մետրապո- լիտներէն ու պատրիարքին վեր նատեցուց զայն: Բայց իր որդույն Տրայիանոսի մահ- ամբ, ան Հրամայեց որ չարաչար սպաննեն կաթողիկոս: Բայց քաղաքին մեծամեծ- ներուն միջնորդութեամբ, կայսրը, այլ 72 հեկեցեցականներու հետ միասին անմար- դաբնակ կղղի մը աքսորեց ներսէսը, Անոնք հոն մնացին ինը տարի, եւ Թէոդոսի թա- գաղորութեան տոփիթ ազատ արձակ- եցան:

Ներսէս կաթողիկոս, Թէոդոսի Հրաւէ- րով ներկայ գտնուեցաւ կ. Պոլոյ Տիեղե- րական ժողովին: Կայսեր Հրամանով անոր Խորով աւելի վեր գրուած էր քոն մին բու- լոր եպիսկոպոսներուն եւ պատրիարքին ա- թունները, ու ժողովի աւարտին Հայաստան մերագրամաւ:

Արշակ երր իմացաւ ներսէսի անձին Հանդէս եղած անարգանքը եւ անոր աքսոր- ւելու պարագան, Վասակը դրկեց Յունաց կայսրութեան վրայ:

Սպարապետը իր ճամբռու երկայնքին քանդեց շատ մը գիւղեր ու քաղաքներ: Ան Հասաւ մինչեւ Խասուպովիս (Ալիւսար): Վաղէս Ադրբանուպովիս կը փախէի, Նե- տառիոս պատրիարքին միջամտութեան վե- րայ, Վասակ ութ ստուայ բացակայութենէ մը ետք Հայաստան կը վերադառնայ (Սոփ., էջ 53-62):

Խորենացին ալ կը պատմէ թէ Կայսրը Ներսէսը անսնել իսկ չէ ուզած, բայց Մա- կեդոնի թելադրութեամբ զայն կը Հրաւէ- րեն ընդունի արիստական դաւանանքը: Վերջնը մերժելով՝ առաջարկը՝ Կ'աք- սորուի: Նաւազարութեան ընթացքին ալե- կոծութեան դու երթալով, ան ինքընք կը դանէ կղղի մը մէջ, ուր կը մնայ ութը ա-

միս, մինչեւ Թէոդոսի թագաւորելը: Կայուրը ներում չնորհեց աքսորեաններուն ու Ներսէսը քովր պահեց միջեւ կ. Պոլոյ ժո- ղովին փակումը:

Ներսէս՝ Թէոդոս կայսրէն ինդրեց որ Պապը Հայոց թափուր գահին վրայ նոտե- ցնէ, որովհետեւ Շապուշ շատ վնասներ կը Հասցնէր Հայոց: Ան դործերը կարգադրելով Հայաստան վերագարձաւ (Խոր., էջ 458-466):

Վերոյիշեալ երեք սկզբնաղբիւր պատ- միչներու վկայութիւնները թէւ իրենց մէջ Հայարակաց գիծ մը ունին, այն է՝ Ներսէսի Բիւզանդիոն երթը բարեկամական յարաբե- րութիւնները ամբապնդելու նպատակաւ, յայունանդերձ չեն պակսիր նաեւ զիրար Հակասող գրուազները ու ժամանակադրա- կան անճշդութիւնները: օրինակ՝

ա.՝ Վաղէս կայսեր որդույն բժշկու- թեան ինդիրը առնչութիւն ունի Կեսարիոյ Բարսեղ Հայրապետին հետ եւ ոչ թէ Հայոց կաթողիկոսն:

բ.՝ Ներսէս լքելով Հայրապետական ա- թուոր՝ չէր կնար ինը տարի բացակայիլ:

գ.՝ Արշակ թագաւոր, Ներսէսի վրէմը լուծելու սիրոյ՝ չէր կրնար Վասակ Մամի- կոնեանի Հրամանատարութեան ներքեւ բա- նակ մը զրկել ու աւերել Բիւզանդական կայսրութեան դաւանանքը, որովհետեւ ան արդէն սաստիկ կը նեղուէր Սասանեաննե- րէն:

դ.՝ կ. Պոլոյ պատրիարքը՝ Մակեդոն, մեռած ըլլալով 361-ին, չէր կրնար Ներսէսի մէխնորդութիւն ընել:

ե.՝ Ներսէսն ալ վախճանած ըլլալով 373-ին, կարող չէր մասնակցիլ 381-ին գումարուած կ. Պոլոյ Տիեղերակուն Բ. Ժողովին:

զ.՝ Թէոդոս Կայսրն ալ, որ միայն 378 թուականին յաջորդած էր Վաղէսի, չէր կրնար որեւէ դործ ունենալ Ներսէսի հետ:

ԲԱԲԴԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

(Մնացեալը յաջորդ թիւով)



Ք Ա Ր Ե Ա Կ Ն Ե Ր

Որոնց որ կը վերաբերէ

Երբոր դադրի շըռինքը ձեր,
Թիտի լըսուի երգիս մըրմունչն,
Որ օրօրէ յուշ եւ անուրջ,
Եւ բորբոքէ կարօս ու սէր:

Ձեր հոգիին մէջ կայ հեռ ու նախանձ,
Իմ հոգիիս մէջ միայն սիրոյ գանձ,
Չըրի կը բաժնեմ գանձըս ամենուն,
Ու կ'երթամ անդարձ:

Ես տափակին ու տափարակին եմ արհամարհեր,
Նայուածքս միշտ կատարներուն յառած պահեր.
Ճակատագրէն թէեւ թեւերս ջախջախուած,
Ես բարձունքները մազրլցեր եմ անվեհեր:

Իմ մանկութեան ընկերներ, զացիք անդարձ ու անհետ,
Ումանք հողին տակ մըտաք, պահութեցաք առյաւէտ.
Մէկալները ցըրութեցաք աշխարհի չորս ծագերուն,
Ամէն մէկըդ իմ սիրտէն տարիք մաս մը ձեզի հետ:

Ինչ որ տրւեր էիր ինձի տոկոսով ետ դարձուցի,
Տրւի սիրով ու խննդութեամք, ինձի ոչինչ պահեցի.
Անասիկ ձեռքն է պարապ, սիրտըս թափուր մի կանդակ,
Տալէդ առաջ աղքատ էի, նորէն աղքատ մընացի:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Մ Ր Բ Ա Շ Ո Ղ Ե Ր Կ Ի Ն Ք

Զէի տեսած ես երբեք երկինք մ'այսքան կապուտակ,
Ու հոգ մը սուրբ, անհամար շրբունքներէ մեծարուած:
Հոս ամէն բան հաւատքի մաքուր շունչ մը ունի տաք,
Հողէն ժայթքող դէպի վեր եւ անկէ ալ առ Աստուած:

Ամէն անկիւն խորհուրդ մը կը փսխսայ ականջիդ,
Ամէն ժար ու ամէն ժայռ զազտնիք մ'ունին անմենկին,
Սարսուռ մ'անեռուն երկինքէն կ'իջնէ ցողի պէս վընիտ,
Կը պարուրէ, կ'ընէ ժեզ կարծես նոր մարդ մը կրկին:

Գալիլիական սրբաշող այս երկնքին տակ պայծառ,
Բան մը կը զգաս քրքուացօղ օդին, լոյսին մէջ մաքուր.
Անհունէն վեր անսահման՝ միտքը կ'երթայ յամբարար

Բարձունքներուն այն խոնարհ, ուր օր մ'Աստուած եկաւ ժուռ:
Կը սրբանայ աշխերուդ հետ եռգիդ ալ մանկունակ,
Կը կալանուիս սուրբ դողով մ'այս հնօրեայ երկնի տակ:

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

Երուսաղէմ, 1909

ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ

ՆՈՐՍԴԻԼԸ ՀԱՏՈՒԱԾ

Ա. Աթոռայու մհծաղիր սուտնկարդ ձառնափիրին մէջ — թիւ 1ր, էջ 720բ-728բ — հանգիպեցանք ընդարձակ հասուածի մը, առնաւած զազար Փարպեցիչն, որ կը ներկայացնէ Առաջին Գրուարին տւելի քան կէսր, Տփդիսի 1904 ի տպագրութեան համարյան էջ 12-28, իսկ Ահնենիփիկ 1933 ի հրատարակութեան մէջ էջ 34-86։ Այս երկու տպագրութեանց հետ համեմատեթիւն մը ցոյց տաւաւ որ մեր ձառնափիրին նորոգիք հասուածը կը պարունակէ շատ մը ընթերցուածներ, որոնք ոչ արհամարհնելի նպաստ մը կը բերեն Փարպեցիի Պատմութեան բնուգրին վերականգնեան աշխատանքին։

Կ'որժէ դիմու թէ մեր վերոյիշեալ ձառնափիրը օրինակուած է Երաւագէմի մէջ, 1417-1419 տարիներուն, և հաւասարը կը հանգիստանայ Պազար Փարպեցիի Պատմութեան հնագոյն ներկայացնեցիր, տրուած ըլլալով որ ծանօթ տառջին ձեռագիրը օրինակուած է 1672 թւին։

Խոդրոյ տուրկաց հասուածին մէջ անդ անդ կոն զեղչուած պարբերութիւններ կոմ նախոգաւութիւններ, ինչ որ ոսով վարակոն երեսոյթ է ձառնափիրներու պարագային։

Նորագիւա բնագիրը շատ անդ անդ քերականակուն և այլ մանր տարբերութիւններ որոնք բազուածամամբ պատգիրներուն տւելի ճիշդ են։ Առանք առանձնավարը կը պատկոնին հնագոյն օրինակին, և ոչ թէ առանձինգերարդ գորուգրչին՝ իրեւ իր կազմէ կատարաւած որբարպագրութիւններ։ Այդ բազարը անշուշտ հոս չէինք կրնար մէջ բերել ուստի կը քուականանք կարեար նկատաւած տարբերութիւնները ներկայացնելով այսակը, անհրաժեշտ գիտադրութիւններով հանգիրձ,

Հասուածիս խորագիրն է ռվասն նշանագրութեան հայերէն գրոց ի թագաւորութեան վամագույոյ ի ձեռն խնդրոյ Սահմակայ և Մեսորովրոյ (Յ = Երաւագէմի ձառնափիր, թիւ 1ր, էջ 720բ)։ Ակ-ը և սակ յատ ժամանակի ինչ անցանելոյ (Հմմա։ Տ = Տփդիս, էջ 12։ Վ. = Վեհնեարիկ, էջ 34)։

| | էջ առաջ | 1 |
|----|---------|---------------------------|
| Ե | 720բ | նախոտելով բորբոքէին |
| Տ | 12 17 | նախագոյն |
| Վ. | 34 | » |
| | 2 | |
| Ե | 720բ | քեզ միամիտ սիրելի |
| Տ | 12 19 | » — » |
| Վ. | 34 | » — » |
| | 3 | |
| Ե | 720բ | ցուցակութիւն |
| Տ | 12 20 | ցուցականութիւն |
| Վ. | 35 | ցուցակութիւն |
| | 4 | |
| Ե | 720բ | մասնաւթ լինէին |
| Տ | 12 28 | մասնաւթ լինին |
| Վ. | 35 | » » |
| | 5 | |
| Ե | 720բ | անդ արգելեալ |
| Տ | 12 37 | անդէն կալեալ |
| Վ. | 36 | » » |
| | 6 | |
| Ե | 721ա | առւան չնորհ հոգւոյն սրբոյ |
| Տ | 13 5 | առւան չնորհ հոգողութեան |
| Վ. | 37 | » » » |
| | 7 | |
| Ե | 721ա | Մեսորոր |
| Տ | 13 6 | Մաշանց |
| Վ. | 37 | Մաշթոց |

Ներկայ գրաւուծքին մէջ մեր ձաւաընտիրը մէջաւ ունի Մհարոց կամ Մհարովը, փոխանակ Մաշտացի Փարագիքի մօս կը ահսնուի՝ միայն Մաշտաց, ի բաց տռեալ Խորհնացին ներմաւծուած յայտնի հատուածը,

ցեալ ի ծնողաց իւրցու — Այս խօսքին մէջ Հ. Գ. Նահապետեան ուղղվելիք կը համարի ծնողաց բառը և կը դնէ ծառայից (Ուզզագրութիւնք Ազգային Մատենագրոց, Վեհստրիկ, 1907, էջ 12): Այդ ուղղումը հիմնաւորուած չէ:

8

| | | | | | |
|----------|------------------|-----------------|--------|----------|---|
| <i>b</i> | 721 _m | թագաւորացն | — | <i>v</i> | էջ 43—45, |
| <i>s</i> | 13 11 | » | Հայոց | | բայց տեղիկացեալ գիտացին . . . ի հելլենուցոյնւ — Այս ընդուրձակ հասուածը, որ Խորհնացիի Պատմութենէն ընդմիջարկուած է հաս, 1774 թուին, բնակուարուար կը պակսի մեր ձեռագրին մէջ: |
| <i>q</i> | 37 | թագաւորին | » | | |
| | | | 9 | | |
| <i>b</i> | 721 _m | իստամբիր վարուք | | | |
| <i>s</i> | 13 19 | » | վարիւք | | |
| <i>q</i> | 38 | » | » | | |

10

| | | | | | | |
|----------|------------------|--|---|----------|------------------|---|
| <i>b</i> | 721 _m | ի ձեռին գտան | | <i>b</i> | 722 _m | յանարէն հեգենային |
| <i>s</i> | 13 24 | ձեռն գտանէ | | <i>s</i> | 15 9 | ի » հեգենային |
| <i>q</i> | 38 | » | » | <i>q</i> | 45 | » » հեգենայն |
| | | | | | | |
| | | 11 | | | | |
| <i>b</i> | 721 _m | զմեծ ջանն և զառաւելապէս ծախս | | <i>b</i> | 722 _m | որոց աւշնելսվն զաւրէր |
| <i>s</i> | 13 31 | » | » | <i>b</i> | » | երանելին: — Այս խօսքին մէջ Հ. |
| <i>q</i> | 39 | զմեծաջան | — | <i>s</i> | | Գ. Նահապետեան ուղղվելիք կը համարի զաւրէր (էջ 12): Այս ուղղումը աւելուրդ կը թուի բարութին: |
| | | | | <i>q</i> | | |
| | | 12 | | | | |
| <i>b</i> | 721 _p | Եւ լինէր պատառէիցն աշխատաթիւն և ժողովրդոցն անշահութիւն: — Վ. էջ 39 չունի այս առզերը. Հայիստրէի, յանիրութենէ» | | | | |
| <i>s</i> | | | | | | |
| <i>q</i> | | | | | | |
| | | 13 | | | | |
| <i>b</i> | 721 _p | ասորց | | <i>b</i> | 722 _m | եղեալ կատարելապէս հմուտ երգովակն տառիցն և հսկուրուկոն յարդասաց յայտաբանութեան, և առաւել տեղիկ լեալ փիլիսոփայակոն արհեստիցն: |
| <i>s</i> | 13 38 | ասորւց | | <i>s</i> | 16 6 | » եղեալ կատարելապէս հմուտ երգովակն տառիցն և հսկուրուկոն յարդասաց յայտաբանութեան, և առաւել տեղիկացեալ փիլիսոփայակոն արհեստիցն ցուցանիւր: |
| <i>q</i> | 39 | » | | <i>q</i> | 46 = 8: | |
| | | | | | | |
| | | 14 | | | | |
| <i>b</i> | 721 _p | ճառեալ յեկեղեցւազ | | | | |
| <i>s</i> | 14 13 | ճառեալ բռնք | » | | | |
| <i>q</i> | 40 | » | » | | | |
| | | 15 | | | | |
| <i>b</i> | 721 _p | որք | | | | |
| <i>s</i> | 14 25 | որպէս | | | | |
| <i>q</i> | 41 | » | | | | |
| | | 16 | | | | |
| <i>b</i> | 722 _m | ժառանգեաց աշխարհն Հայոց | | | | |
| <i>s</i> | 14 28 | » յայխարհն» | » | | | |
| <i>q</i> | 42 | » | » | | | |
| | | 17 | | | | |
| <i>b</i> | 722 _m | զվաճրիճ ուն անուն կոչե- | | | | |

18

| | | | | | |
|----------|------------------|-----------------|--------|----------|---|
| <i>b</i> | 721 _m | թագաւորացն | — | <i>v</i> | էջ 43—45, |
| <i>s</i> | 13 11 | » | Հայոց | | բայց տեղիկացեալ գիտացին . . . ի հելլենուցոյնւ — Այս ընդուրձակ հասուածը, որ Խորհնացիի Պատմութենէն ընդմիջարկուած է հաս, 1774 թուին, բնակուարուար կը պակսի մեր ձեռագրին մէջ: |
| <i>q</i> | 37 | թագաւորին | » | | |
| | | | 9 | | |
| <i>b</i> | 721 _m | իստամբիր վարուք | | | |
| <i>s</i> | 13 19 | » | վարիւք | | |
| <i>q</i> | 38 | » | » | | |

19

| | | |
|----------|------------------|-------------------|
| <i>b</i> | 722 _m | յանարէն հեգենային |
| <i>s</i> | 15 9 | ի » հեգենային |
| <i>q</i> | 45 | » » հեգենայն |

20

| | | |
|----------|------------------|---|
| <i>b</i> | 722 _m | որոց աւշնելսվն զաւրէր |
| <i>b</i> | » | երանելին: — Այս խօսքին մէջ Հ. |
| <i>s</i> | | Գ. Նահապետեան ուղղվելիք կը համարի զաւրէր (էջ 12): Այս ուղղումը աւելուրդ կը թուի բարութին: |
| <i>q</i> | | |
| | | 21 |
| <i>b</i> | 722 _m | եղեալ կատարելապէս հմուտ երգովակն տառիցն և հսկուրուկոն յարդասաց յայտաբանութեան, և առաւել տեղիկ լեալ փիլիսոփայակոն արհեստիցն: |
| <i>s</i> | 16 6 | » եղեալ կատարելապէս հմուտ երգովակն տառիցն և հսկուրուկոն յարդասաց յայտաբանութեան, և առաւել տեղիկացեալ փիլիսոփայակոն արհեստիցն ցուցանիւր: |
| <i>q</i> | 46 = 8: | |

| | | |
|----------|------------------|---|
| <i>b</i> | 722 _m | երգովակն տառք բացատրութեան մասին այլեւայլ մէկնութիւններ արևուած են սրբագրութիւններ առաջարկուած: Օսրինակ Հ. Կ. Տ. Ս. Սահմականի կարծիքով պէտք է սրբագրել, «եղեալ հերդուկան տաղիցն»: Այս սրբագրութիւնը կը մերժէ Հ. Գ. Նահապետեան (Ուզզագրութիւնք, էջ 345, 346): Իր կարծիքով Փարպեցին երգագրական (ոչ երգեցողական), ինչ- |
|----------|------------------|---|

պէս ապուած է և ՇԱՂՋԱԳՐԱԾԹԻՒՆք ա ին
մէջ, էջ 346-9) առարիցն ըսկելով կ'իմաս-
նայ քերթողական արուեստը (էջ 348), իր
այս ուղղիդ կարծիքին վրայ հասատած չէ
կենոր սակայն և քիչ ետքը հարցակա-
նօրէն կը գնէ, ՀԱՐԴԵԿ եբրայսկան առ-
սիցն ։?

Նորագիւտ ձեռագիրը կը կործենք թէ
կը լուծէ այս հարցը իր և քերթողական
առարիցն ընթերցումով։ Թէ բառը նո-
խապէս հղած է քերթողական, աւելի ճիշ-
գը քերդողական, ինչպէս կը գրէին հի-
նկըր, և վրիպակաւ փոխուած է երգո-
զակնի ունինք ուրիշ փաստ ևս։

Տիգիսի հրատարակութեան լուսանց-
քին վրայ նշանակուած է թէ Բաղիշեան
ձեռագիրը, Փարագեցի մեզ հասած մայր
օրինակը, ունի ոչ թէ հնուած, այլ հնուել,
ուրիմն ըստ մայր ձեռագրին հնուած են-
դողական, որ պիտարամբ կորդացուեր և
օրինակներ է հնուել Երգալական, և ապա
հնուածին ծայրը չյարմարող է ին դուրս
հանուած է և այդպէսավ յառաջ եկած է
և հնուած երգազական առարիցն ընթեր-
ցումը Ըստ այսօն պէտք է վերականգնել
չին ընթերցումը ուղղագրելով՝ հնուած են-
դողական առաջից։

Թէ այս ընթերցումը ճիշգ է՝ կը հաս-
տառաւի նաև յարակից ուստանց վկայու-
թեամբ։ Հոետարութեան և իմաստափ-
րութեան համ երթեակ ուստանց մաս կը
կազմէր քերդողութիւնը (= քերտկանու-
թիւն)։

Մեր ձեռագիրը չունի նաև հատուառ
ծին ծայրը գտնուուղ ցուցանիւր բայց։

22

b 722բ զենքենայիցն
s 16 11 հելինացին
վ. 46 »

23

b 722բ փութային
s 16 14 խնդային
վ. 47 »

24

b 722բ բարեացագարաւ
s 17 17 բարեպաշտ
վ. 50 »

25

b 723մ և զնաստանեալս և զկնքեալս
s 17 25 » հաստատեալ կնքեաց
վ. 51 » » »

Սոկայն Տ լուսանցքի վրայ ունի Բա-
ղիշեան ձեռագրի ընթերցումը զնաստա-
նեալս, որ կը համաձայնի մերինին համ-
արգուած ։

26

b 723մ դպրոցք հայերէն ուսմանն
s 17 30 » հօտին ուսմանց
վ. 51 « » »

Մեր ձեռագիրը այս պարտգային իրաւ-
ուունք կու առյ Հ. Գ. Նահապետեանին,
որ հաւելի բառը համարած էր ուղղա-
գրելի հայերէն (Ուղղ. էջ 13)։

27

b 723ա բարգութիւնք ժողովրդոց
արանց և կանանց
s 17 32 բարգութիւնք արանց և կո-
նանց ծողովրդոց
վ. 51 = Տ։

Վենստիկի հրատարակիչը լուսանցքի
վրայ կը ծանօթագրէ, և թուու ժողովրդոց։
Մեր ձեռանիւրը կու առյ շարադրութեան
ուղղի ձեւ և հարկ չի մնար կատարելու
բառական ունէ փափիխութիւն։

28

b 723ա վաստակոց
s 18 6 վաստակոց
վ. 52 »

Վաստակոց ընթերցումը կը տեսնուի
նաև Տի լուսանցքին վրայ, առնուած
բաղիշեան ձեռագրէն։

29

s 11 6-7 իբրև զջուրու բազումս որ
ծածկեն զծովս։

Այս խօսքը կը պակսի մեր ձեռագրին
մէջ։

30

b 723ա եկաց յետ այսորիկ թագաւ-
ուորն վասմշապուհ ամս բազումս։
վ. 53 եկաց յետ այսորիկ թագաւ-
ուորն վասմշապուհ ամս խան եւ մի։

Հրատարակիլը կը ծանօթագրէ, ոընդ
բնաւ 21 ամ թագաւորիաց:

Վասմազապւհի 21 առարի թագաւորիաց
յիշւաւծ է Խորենացիի Պատմութեան մէջ
(Գ. ձի) ուրկէ փոխագրաւծ է հոս, ա-
ռիթ աւազվ գմաւարութեանց և սիրու-
ներու:

Տիղիսի ապագրութեան հրատարակիչն
ները բնագրին մէջ դրած են ան բա-
զումն, և լուսանցքի վրայ ծանօթագրած,
թէ բաղչեան ձեռագիրը ունի նախ ան
բազումն, որ յատոյ քիրուած է և անդը
գրուած ան իս:

31

| | |
|---------|--------------------|
| b 723ա | իսազազկան հանգստիւ |
| Տ 18 11 | » » |
| Վ 53 | » հանգիսիւ |

Տիղիսի հրատարակիչները մերժած են
հոնիսիս բնթերցումը և բնագրին մէջ
դրած են նորայր Բիզանտացիի տու-
ջարկոծ սրբագրութիւնը հոնիսիս, որ
այժմ հստատութիւն կը գտնէ մեր ձե-
ռագրին վկայութեամբ:

32

| | |
|---------|-----------|
| b 723բ | այլ գիտեմ |
| Տ 19 36 | արդ » |
| Վ 59 | այլ » |

33

| | |
|---------|------------------|
| b 724ա | մհծածոյն սրբուով |
| Տ 20 35 | մհծագոյն » |
| Վ 62 | » » |

Տիղիսի հրատարակիչները նկատի տ-
ռած են անշուշտ միծարյին բառին հոս
չյարմարիլը և լուսանցքի վրայ ծանօ-
թագրած են, «թուի միծածան», բայց
չեն ներմածած բնագրին մէջ: Այժմ մեր
ձեռագիրը կ'արդարացնէ հրատարակիչնե-
րուն կունումը և իրաւունք կու առյ
բնագրին մէջ կորցալու միծածանի փո-
խանուկ մեծարյիլ:

34

| | |
|---------|--|
| b 724բ | և դուք առակեան նորին հոգեւոր վարդապետին եք |
| Տ 21 18 | և դուք առակեան նորին հոգեւոր վարդապետին |
| Վ 64 | և դուք նորին աշակերտ- եալը հոգեւոր վարդապետին |

Տիղիսի հրատարակիչները կը ծանօ-
թագրեն, թիրիւս վարդապետին բն-
թեանկան բնագրին վարդապետին ընթեր-
ցաւմը յայտնաւու սիրու է:

35

| | |
|---------|----------------------------------|
| b 724բ | հմուտ և փրկութեան խոր- հրդայն |
| Տ 21 35 | » » » |
| Վ 65 | » » » |

Մեր ձեռագրին ընթերցումը նախըն-
տրելի կը թուի:

36

| | |
|---------|-------------|
| b 724բ | իսրէիցիք |
| Տ 22 21 | իսրէիցիքիմք |
| Վ 69 | իսրէիմք |

Մեր ձեռագրին ընթերցումը տևելի կը
պատշաճի հոգ քիրականօրէն և տրամա-
րանօրէն,

37

| | |
|---------|------------|
| b 725ա | ջոնոմք |
| Տ 22 34 | իսոստանոմք |
| Վ 69 | « |

Կ'արժէ գիտել որ խոսանամք բայց
բնագրուկան չէ, վասնզի բազիշեան ձե-
ռագրիրը ունի ատենամք, ինչպէս կը յայտ-
նեն Տիղիսի հրատարակիչները լուսանց-
քի ծանօթագրութեամբ:

38

| | |
|--------|------------------------------------|
| b 725ա | միաբանեալ ընդ նախա- ւորան Հայոց |
| Տ 23 9 | միաբանեալ ընդ նախա- ւորան Հայոց |
| Վ 70 1 | միաբանեալ ընդ նախա- ւորան Հայոց |

Այս վերջինը սակայն լուսանցքի վրայ
ունի, ոլեւս ձձ. օր. նախաւորան », ինչ
որ աւելի ճիշտ է, և հետեւորար պէտք
էր գրուած ըլլոր բնագրին մէջ:

39

| | |
|--------|----------------------------------|
| Տ 23 4 | ի համօրէն կորսական խորհուրդն: |
|--------|----------------------------------|

| | | | |
|--|-------------------------------|---|--|
| Այս տողը չկայ թէ Վեհափետան 1933ի տպագրութեան և թէ մեր ձեռագրին մէջ: | | | |
| 40 | b | 727m | 50 |
| b 725m | արտնչելոյն | S 26 6 | զԲարդէշ |
| S 23 14 | արտնչոյն | q 79 | զԲրդիշոյ |
| q 70 | արտնչման | | Բրդիշոյ |
| 41 | | | 51 |
| b 725m | գեսպանս արձակեր | b 727m | Բարդիշոյի |
| S 23 21 | գեսպան արտարհու | S 26 13 | Բրդիշոյի |
| q 71 | » | q 80 | Բարդիշոյի |
| 42 | | | 52 |
| b 725p | ասնմականութեան | b 727m | սւսոյց |
| S 23 32 | ազգականութեան | S 26 16 | սնոյց |
| q 72 1 | ասնմականութեան | q 80 | սւսոյց |
| 43 | | | 53 |
| b 725p | գոմանս բանիցն | b 727p | զԲարդէշ |
| S 23 35 | գոմինայն » | S 26 27 | զԲրդիշոյի |
| q 72 | » | q 81 | Բարդիշոյի |
| 44 | | | 54 |
| b 726p | զաւու կաթուզիկոսութեան | b 727p | Բարդիշոյի |
| S 24 40 | » կաթուզիկոսական | S 26 27 | Բրդիշոյի |
| q 75 | » կաթուզիկոսուրանին | q 81 | Բարդիշոյի |
| Կորինացին ունի «զաւունն կաթուզիկոսական» (Գ. ԱՌ.): | | | 55 |
| 45 | | | 56 |
| b 726p | ի զաւուսուր իշխանացն | b 728m | Կնիք հաւասար |
| S 25 14 | ի զօրսալոր » | S 27 16 | » աւանդոց |
| q 77 3 | ի զօրսալոր » | q 83 | » աւանդոց |
| 46 | | | 57 |
| b 726p | զոյլ նախանիսն քս | b 728p | եցոյց ինձ վերին կանխառ |
| S 25 28 | » նմանիսն » | S 28 7 | տիսութեանն գիտութիւնն |
| q 78 | » նմանին » | պեհափեկանին մէջ, էջ 86, կը պակսի այս տողը: | ասցութիւն |
| 47 | | | 58 |
| b 727m | ու նախանձեալ նմանիցիր | b 728p | ի գիտութիւն իրացն |
| S 25 29 | » նմանին նախանձեցոր | S 28 9 | - գիտելութիւն իրաց |
| q 78 | » նախանձեալ նմանեցոր | q 86 | - գիտելութիւն իրաց |
| 48 | | | 59 |
| b 727m | երկնից արքայութեանն | b 728p | զրեաց պարծելով առ կու |
| S 25 32 | » | S 28 9 | բընթացիսն յիւր ճգնութեանցն հանդէսն: |
| q 78 | երկնից » | | |
| 49 | | | 60 |
| b 727m | ինդրեցին | S 28 12 | զրեաց ու զիւր ճգնուա |
| S 26 5 | » | | թեանցն վհանդէսն: |
| q 79 | ընտրեցին | Այստեղ կը վերջանայ ձառնափրիս | պատմական սոյն հասութելը: |
| Վերջինը սիստ է յայտնապէս: | | | Ն. ԵՊԱ. ԾՈՎԱԿԱՆ |

ՈՍԿԱՆԵԱՆ ԱՍՏՈՒԱԺԱՇՈՒԶԻ ԿԱՆՈՆԸ

Թէ հայ ւասե՞ագիրներ եւ գրչագրեր նոնց, որում կարգաւորութիւնը կը վերագրէ իր ուսուցչին՝ Յովհաննէս Սարկառագ Վարդապետի, ԺԱ. Դարու Վերջառարարած:

Վարդապատրիւմ գրաց սրբոց, որք ստուգարանիցան ի Սարկառագ Վարդապետին եւ գրեցան յիմեն իւ տէր Միջիքար Վարդապետն ի մին տուփ յաւուրա ձև։

Նախօքներէն տարրեր կանոն մը տաիկա ուր Հին Կուակարանի պատմական գիրքներոց շարուած են ըստ պարունակութեան, կազմելու համար Խորայէլի պատմութիւնոց գլուխութեան կարգավ եւ առանց ընթմիջութիւն Մենակոցէն միջնեւ Մակարայցինները։ Ա անց կը ենականական կամ պարականութեան ներմուծելով կանոնական գիրքներու շարքին մէջ։

Իշպէս վերեւ յիշեցինք, մեր ձեռագիրները, այս տեսակիուվ, ումին այլազամութիւմ մը՝ որ կընդգրկէ բայոր կանոնները եւ յանախ ծամօր կանոններէն շնորումներ կը կատարէ, փոխելով գիրքներու կարգը կամ պարականութեան ներմուծելով կանոնական գիրքներու շարքին մէջ։

Այս այլազամութիւնը ենուու է առաջան անկարգութիւն մը կամ հնահանոյք մը ենթադրելէ Հայ ենդինակիւրուն մօս։ Ընդհանական է իշպէս Սահակ-Մենակու օրեւում, այնպէս առ միջնեւ ԺԴ. Դար, տարրեր կարծիքներ եւ դիրքաւորութեան եղած են Ս. Գրաց Ակատումար մեր նկեղեցին նիւրա, իմշպէս նաև Էրիասոնէական այլ եկիւղեցիներու մօս։ Այլազամութիւնը արդիւմք կը քուի ըլլալ չափազանցուած եւ կիրքի հասմոն թաճախնդրութեան մը, որուն զիսաւոր մտահագութիւնը, վաւերականուարնենն աւելի՝ առուածաշշական ուսուցման ամբողջականութիւնը ընդգրկիլ եղած է. նկեղեցոյ ուսուցումն եւ օգսակար գիրքներու շարքէն դուրս չըռդիլու որեւէ գրաւածք՝ որ կրթար նար ցոլք մը աւելցնել աստուածաշշական լոյսի աղքակին։

Այս տեսակիուվ առեննէն ենաւաքքրաւ կամն է Միջիքար Այրիկամեցիի յիշած կա-

յափսիկո՞ս՝ որ է Կայիսրակայ Քահանայական ենուգքայ տեսիլք։ Կոտակ Նախահարց. Ասինիթի աղօթքն. Տուլիթի. Ցւադիթ. Եսթէր. Եղիսար. Եղիսարի Սաղաթիէլ. Ցովը. Երկուասան Մարգարէք. Սաղմուգը. Առակը. Եսայիք. Երեմիա. Եղեկիէլ. Մանցորդք. Վասի Երեմիայի ի Բարելոն. Մաւ Մարգարէիցն. Եւսու Միրաք։

Այրիկամեցինէն առաջ եւ յենոյ ընդօրինակուած գրչագիրներ կամ, որանք ունին պարականուն այս գիրքները եւ նոյն դասաւորարիւնը։

Խոկ Գրիգոր Տաքեւացին, երեք գարերեւակ, կը վերադառնայ Խօքանասմից ընդունուած կանոննին, պարականութիւններէն ներա առնելով միայն Յաւգիք, Տովկիք եւ Մակարայեցոյ երեք գիրքները։

Պարականութիւններու նկատմամբ մեր նկեղեցոյ այս մեծ ենդինակարգիններուն միջնէն տարակարծութիւններ յայլուած կը բռնի ըլլալ առանելարար ԺԱ.-ԺԴ. Դար-

թերու միջիւ՝ ծանօթ մեր եկեղեցական պատմութեան մէջ՝ իբրև աղանդաւրական կը դրամախոյս շարժաւմներու ալեկոծ ժումանակաշշան մը:

Իրենց տարրեր դիրքները պաշտպանելու համար մեր եեղինակները կարեած են առասարակ ժողովական որոշումներու, իսկ Աշրկանեցին՝ իր ուսուցիչ Յովհաննէս Սարկուագի Վարիկն, մինչդեռ Գրիգոր Տարեւացի՝ իր անձի համբաւին:

Հայ գրչագիրներու յիշած գիլաւոր հեռայինակարիւմները ենթեւազները են.

1. «Մըրբյան նւազքեա կարգաւորութիւն աստուածաշանչ դասից. Արարածն ե, Յետպէ գ. քաջաւորութիւնն դ. Սազմուսի, Սցունութիւնն, Սիրաբն, Ցորդ, Երկաստ սահման, Եսայիմ, Երեմիայն, Դամիկն, Եղիկիէն, Աւետարամնն դ...»:

2. «Մըրբյան Կիւրգի Երաւառաղիմի կարգաւորութիւն», որ ունի ենթեւազ գիրքները.

Մնաւ՞դքն, Ելքն, Ղետիկոնն, Թիւէնն. Բ. Օրէնքն, Յետպէ որդի Խոռեա, Դատաւորքն եւ Հոռործ, ու եւ թ Թագաւորաւթիւնն, ու եւ թ Մնացորդքն, ու եւ թ Նզրի Եսրերն, Ստիքերոն գիրք ե, Յոր, Սաղմուսին, Սղաւէն, Էկլէսիաստէսն, Օրէնութիւնք Աւեւնութեանցն, Եսային, Երեմիայն, Եղիկիէն, Դամիկն»:

Ընդգծութեանը ցայց կու տան յունաբան սաղիցըւթիւն մը եւ երկու նորութիւնները: Յունաբան են Առակաց համար գործածուած «Սպամն», Ժարպողի տեղ՝ «Եկէնիաստէսն», իսկ նորութիւններ են «Ստիքերոն գիրք ե» և «Օրէնութիւն Օրէնութեանցն»:

Մընկեն Տէր Մովկէսեան, որ կը յիշաւած կանկէ Կիւրեկ Երաւառաղիմացիի կանանին հայերէն այս քարգամուրթիւնը, դիտել կու տայ թէ «Ստիքերոն գիրք ե» քարգամաւրթիւնն է յամարէնի. քրմանաւեղծական հինգ՝ գիրքեր». քացաւորութեան, ափարիւնութ Յորի, Սաղմուններու, Առակներու, Ժա-

դովողի եւ նրգ Երգոց հինգ գրական երկերուն: Ուշագրաւ է որ նրգ Երգոցը յիշաւած ըլլայ իբրև «Օրինութիւն Օրինութեանց»: բոլորավիմ հազարագիւս քացաւորութիւն մը:

3. «435» եպիսկոպոսներու կանոնը, որ կը գերաբերի եկեղեցիկ մէջ գործածուած ընթերցուածներուն, «Պարարածու, գիւստ գիւտացիս, գրիւստ, գերկորդ օրէնութեանու, գրաւառարսն, գչուուր, գֆացաւուրուս Գ, գմնացորդս Բ, զնոր Բ. գաղպանսն Գարքի ՀՆ, զՍոզումնի Գ, զառակու, զեկիւսիաստեսն, գերգ Երգոցն, զնոր, զերաբերիստ գլմիքիա, զՅուկի, զԱրդիոն, զՅունան, զՆաւում, զԼմբակում, զՍոփիան, զԶաքարիա, զՄիքիա, զԵսայի, զԵրեմիա, զԵզեկիէլ, զԻամիկի, զՄակարայցուս»:

Մովկէս Տէր Մովկէսեան կը մէջբերէ այս կանոնը իբրև հաստատուած Լաւոդի կէի ժողովի «ՆԷԵ» եպիսկոպոսներու կողմէ: Իրականին մէջ Մ. Տէր Մովկէսեան շը Փարութեան մը գունէ է: Են գարմանայի ՀՅ. լորովինեսն. Լաւոդիկէի ժողովը ինքնին քը բրսութեաման նեղեցոյց ժողովներու կար, զին մէջ անորոշութեամբ յիշաւած եւ շատ իշչ զստակութեամբ նկարագրաւած ժողով մը է: Օտար իմ ենդիմակներ, ինչպէս մասն մեր կանանագրերը կը յիշեն զայդ իբրև գումարուած Չորրորդ Դարու երկրորդ կէսին եւ ին կամ Լ Եպիսկոպոսներու մասնակցութեամբ: «Աւմայայէն արտագրուած Մ. Տէր Մովկէսեանի մէջբերումը գունէ է «Ն»-ի սեղափոխութեան մը. Փոխանակ կարդալու «Այս սահմանը եղամ, որ ի միամբ ժողովեալք եպիսկոպոսն ԼԵ», կարդացած է «Եպիսկոպոս ՆԵ»:

4. «Բ. Ժողով Անտիոքայ», որում «կանոննեալ եւ օրէնուոյց» գիրքերը նոյնն են նախորդին հետ, յունաբան նայն երանգով, երգ Երգոցի տարրերութեամբ՝ որ այս տեղ յիշաւած է իբրև «Օրինութիւն Օրի-

նուրբեանց»։ Ուշագրաւ է այստեղ կամոնէն առաջ իրեւ ընդհանուր ոկզութեք դրուած բաննամեւը։ «Ալմենայն գիրք աստուածաշունչը են ի Խրառ եւ ի Վարդապետութիւն»։ Խրատի եւ վարդապետութեամ, այլ խօսնվ ժարողի եւ ուսուցման, գաստիարակչակաց սեսակետով բոլոր գիրերը աստածաշունչ են, սակայն առօնց մէջէն կանչառուին կանոնականները, իրեւ «Օրենուսոյց»։

Ցանախ կը հանդիպինք այս հակագրութեամ՝ օրինականացած կանոնի եւ գույն դաստիարակչական հանգումանք ներկայաց ցընող եւ պարականն նկատուած գիրերու միջեւ։ Սակայն այս երկու սեսակիւրու միջին սահմանները փակ չեն. կան գրերը. ինչպէս Եսրերը, որ դաստիարակչական գրականութիւն ըլլապով հանդերձ՝ տեղ գրաւած է բազմաթիւ կանոններու մէջ, ինչպէս վերեւ յիշուած Կիրեղ Երուսաղէմացիի կամոնը։

5. «Սրբաց հարցն Հետեւողաց» կա՞ռո՞վ մէջ, նոյնպէս կը բուարկուի նո՞յն ցանկու. իսկ վերջառարթեամ կ'աւելցուի. «Այլ Մակարայեցիք եւ Սիրաք կալիք առ ի խրստել զմանկանս ձեր»։

Նոյն զատորոշումը «իրատական»ի եւ «կանոնական»ի միջեւ կը վերջացնէ մեր արդին իսկ մանրամասնած Պարտավի կանոնը. «Են յարտաբաւու պատգամաւրեսցի առ ի ուսուցանել զձեր մանկուն՝ գուստումնարգամբն Սիրակայ իմաստութիւնն»։

Երէ նկատի ունենանք ժողովական հեղինակութիւն ներկայացնող այս հինգ կանոնները, որնք քարգմանուած եւ տարածուած են մեր Աստուածաշունչներուն մէջ. կրոնաց «իրատական»ի եւ «կանոնական»ի սահմաններուն վրայ երթևներու գիրերը նկատել առաւելաբրդ.

1. Նեէմեա, 2. Եսթեր, 3. Յուդիթ, 4. Տոփրիթ, 5. Մակարայեցոց երեք գիրերը, 6. Խմասութիւն Սոզոմոնի, 7. Միրաք։

Ասո՞ցմէ առաջին երկուէքը կան արգելուածանից կանոնին մէջ, սակայն քրիստոնէշական կանոններուն մէջ պահուած չե՞ն միշտ։ Բացի Մակարայեցոց երկրորդ գիրեկն, քրիստոնէշական նկեղեցին առևասարակ ներառած է վերայիշեալ գիրերը իր Աստուածաշունչին մէջ. սակայն զատորաշած է զանոնք իրեւ «Երկորորդականոն»ին. հակաբրելով այս բառը «պարականոն»ին։

ՇԱՀԵ ԵՊԻՍԿՈՊՈՒ

(Շաբ. 2)

ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱՐ

Ներսէս Շնորհալին իրքեւ յառաջազէմ երաժիշտ մեծագոյն տեղը պէտք է գրաւի ոչ միայն մէր երաժշտութեան պատմութեան մէջ, այլ նաև ամբողջ համաշխարհային երաժշտութեան պատմութեան մէջ: Մինչեւ այսօր էլ մեծահանձնար երաժշտը մնացել է չնահատուած եւ չհասկացուած, ինչպէս մի ժամանակ էին Պահն ու Գեթեովէնը: Դա մէր ժողովրդի անպարհենքուո, ունեցածը պրոպակածուել չդիտող բնութիւնից է: Շնորհալին էր որ առաջն անդամ յաջագցաւ քանիկ այն պարիսպներն ու արդեկները, որոնք խորհնդուում էին համգիսանում երաժշտութեան զարգացման եւ յառաջացման: Նա, առաջն անդամ, հոգեւոր երաժշտութեան սահմանափուած սահմանները բացեց ժողովրդական մոտիւներով եւ բառապաշարով, եւ հարաւորութիւն տուեց նրան զարգաւածու, յառաջդիմելու:

Շնորհալու յօրինած երգերը ընդհանրապէս ժողովրդական աշխոյժ եւ կենդանի պիթմ ունեն եւ ազգային հարազատ ողով են գրուած:

Շնորհալին ոչ միայն ժողովրդական եղանակներին յարմարեցնում էր կրօնական բառեր, այլ նաև եկեղեցական բառերը յարմարեցնում էր աշխարհէկ, ժողովրդական եղանակներին: Հայաստանում այս մեծ յեղաշրջումը կատարուում էր Շնորհալու, մէր հոգեւոր գերազոյն պէտի մեռքով եւ առաջնորդութեամբ: մինչդեռ Եւրոպայում այս շարժումը սկսուեց ԺԶ: Դարում միայն, մենքնից չորս գար վերջ, այն էլ մի պարզ կրօնաւորի՝ Հայոցին Խսահակի եւ ապա Պահեստրիհայի ձեռքով: Հայաստանում ԺԲ: Դարից սկսում է այն շարժումը, որ ժԶ: Դարում Եւրոպայում պիտի ի յայտ դար որպէս Վերածնունդ (Խնճսանան):

Շնորհալին միաժամանակ, ժողովրդա-

կան եղանակների ոկթմից օգտուելու հետ, շարականների եւ երգերի բառերը յօրինելին՝ դիմում էր ժողովրդական տաղաջախութեան: Օրինակ՝

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Այսքան պարզ, սահուն եւ շատ գիւրահասնալի լեզուով է զրուած իր շարականների մեծ մասը, եւ անմիջապէս նկատուում է իր եւ նախորդների միջեւ ունեցած ոճական մեծ տարրերութիւնը: Սրանով Շնորհալին մի նպաստակ է հետապնդել արևանը ժողովրդականացնել եւ մանաւանդ եկեղեցում երգուած շարականներն ու երգերը մատչելի դարձնել պարզ, հասարակ ժողովրդին:

Հետաքրքիր է Շնորհալու «Յիշեսցուք ի գիշերի» երգի յօրինման դրդապատճառը:

Պատմում է թէ Հոռմկալիք պահակները գիշերները երգում էին սիրային երգեր եւ Շնորհալուն լշապատող օղը ապականուում վայնակիւներով: Շնորհալին արդէն չերժից անանգիսա, երբ լսում է գիշերային պահակների անճոռնի երգերը՝ էլ աւելի է անհանգստանում: Այդ բարեհոգի եւ երաժշտու անձը չէր կարող տանել նման անշնորհ երգերն ու եղանակները, մանաւանդ գիշերային անդորրութեան մէջ՝ «Երջ մարդիկ իրենց ստեղծողին միայն պէտք է փառաբանեն»: Աւստի գորում է նշանաւոր «Յիշեսցուք» եւ «Զարթիր փառք իմ» երգերը: «Վասն այնորիկ արար նա երգս եւ ուսոյց այնոցիկ որ պահէին զրերդն, զի փոխանակ վայրապար ճայնիցն, զին ասացեն որոյ սկիբըն է Սաղմոս Դաւթի «Յիշեսցի ի գիշերի զանուն քո, Տէր» եւ արապէս նորհըրդաբար ըստ կարգի «Զարթիք փառք իմ» որ

այժմ ասի ի ժամ զիշերային պաշտաման» (Կ. Գանձակեցի) :

Ենորհալին առանձնայատուկ տեղ է դրաւում նաեւ խաղերի պատմութեան մէջ: Նրան են վերագրուում շարական երի վրայ գործածուած զարդախաղերից եւ Լրանկախաղերից չատերը: Միջն դարերում, ժամանական Ենորհալու շրջանին, խաղերը այնքան են բազմացել՝ որ այժմ դժուարանում ենք որոշել թէ դրանցից որո՞նք են իսկական խաղերը, եւ որոնք՝ երկրորդական: Խաղերը:

Ենորհալին մեծ է նաև նրա ով, որ իր բանաստեղծութիւններում եւ երդերում լայնօրէն օգտագործել է տապաշափականն որ կերպեր, արտայալութեան պարզ ծեւեր եւ ձայնաշարերի տեսակներ: Արեղեանն էլ ասում է, որ «Ենորհալու տաղերի մէջ կան չափեր՝ որոնք ուրիշ տեղ չենք դատնում, դրանք կապուած են եղել եղանակի հետ»:

Ենորհալին ԺԲ. Դարի մեր մեծագոյն հայրապետն է:

ԽԱՀԱՏՈՒՐ ՏԱՐՈՂՆԵՑԻ

Մեծանուն երաժիշտ, վերահոչակ գանձայիր Հաղարծնի վանքի, մեծ բարեկարգիչ երաժշտական խաղերի, մեր եկեղեցական երաժշտութեան ամենացայտութէ զէմքը ԺԳ. Դարում:

Խաչատուր Տարօնեցու մասին կենսադրանքները չեն: Խարազու Գանձակեցին վկայում է որ 1191 թուականին, երբ Միթթար Գոշը կատարուել էր Գետիք վանքի բացման հանդէսը, ի թիւս ժամանակի յայտնի վանքերի եւ դպրելովների առաջնորդների՝ կար նաեւ Հաղարծնի գերահոռուակ վանահայր երաժիշտ Խարազը առաջնորդների համար կատարելու նախառար Տարօնեցին: Եթէ ընդունենք որ այդ շրջանում նո կը լիներ 25-30 տարեկան, ապա ծնուած պէտք է լինի 1160-1165 թուականներին:

1240 թուականին Կիլիկիոյ Կոստանդին կաթողիկոսը սահմանում է 23 գլուխ կանոններ եւ դրանք ուղարկում Արեւելեան Հայաստան՝ Վարդան Արեւելըցու միջոցով.

Արեւելեան վարդապետները քննում են այդ եւ ընդունում: Նրանց թուու էր նաեւ Խաչատուր վարդապետ Տարօնեցին: Ուրեմն նա 1240 թուականին տակալին ողջ էր:

Հաղարծին վանքը ԺԳ. Դարում Խաչատուր վարդապետի ժամանակ, Հայ երաժշտութեան մեծագոյն օճախն էր: Կիրակոս Գանձակեցին գրում է: Անշատ առաջարկութիւններ են կատարել Խաղերի կամաց խաղերը Արեւելեան Հայաստան կատարելու մէջ է եղել խաղերի գործածութիւնը: Եւ քանի որ այս ժամանակաշրջանում Արեւելու թուու կատարած վաստակածների բնութագործութիւնն ու Կաթողիկոսութիւնը, ուստի եւ Հայկական կրօնական օճախները վոխագրուած էին Կիլիկիա, մինչ Արեւելը գումար վանքերի ամայացել էին: Դրա արդինքն այն էր որ գրականութիւնն ու պրեսսը դադարել էին բարգւածելուց եւ

Տարօնեցին աւելի յայտնի է երաժշտութեան բնագաւառում, որովհետեւ նրան են վերտրում խաղերի ներդրումը մեր եկեղեցական երաժշտութեան մէջ: «Սա երեք ըգիազն ի կողմանա յարեւելից զանձարմին եղանական ի մարմին ածէր... Սա եկեալ զրեաց եւ ուսուց բազմաց» (Կ. Գանձակեցի):

Սակայն այս հարցը այժմ լուծուած է, որովհետեւ դանուած են ձեռագիր խաղեր, ուսուն Տարօնեցուց շատ առաջ գոյութիւննեին, ինչպէս խօսել ենք որյոն ուսումնա սիրութեան առաջին մասութ:

Գանձակեցու վկայութիւնը Տարօնեցու մասին, անշրջ ամվաստանելի չէ, սակայն այն պէտք է ճիշտ հասկանալ: Նա ասում է որ «աս երեք»: Տարօնեցին խաղերը բերեց եւ ոչ թէ ատեղեց: Ուրեմն խաղերը գոյութիւն ունէին որ նա էլ «երեք»: Այս յիշատակութիւնը կարելի է այսպէս բացարել: Նա էր որ առաջին անգամ խաղերը Արեւելը քց բերեց, նորոգեց եւ տարածեց Արեւելեան Հայաստանում: Որովհետեւ, ըստ երեւոյթին, բաղադրական վաստակածների բնութագործութիւնն արեւելեան Հայաստանում խափանւած է եղել խաղերի գործածութիւնը: Եւ քանի որ այս ժամանակաշրջանում Արեւելու թուու կատարած վաստակածներ էր Կիլիկիան Հայոց թագաւորութիւնն ու Կաթողիկոսութիւնը, ուստի եւ Հայկական կրօնական օճախները վոխագրուած էին Կիլիկիա, մինչ Արեւելը գումար վանքերի ամայացել էին: Դրա արդինքն այն էր որ գրականութիւնն ու պրեսսը դադարել էին բարգւածելուց եւ

նոյնիսկ Նեղեցական խաղերը գործածութեան մինից ընկել էին: Ճիշդ այս պատճառով Տարօնեցին քերեց խաղերը, ձայնագրեց ու ի ժբարդեց բազմաթիւ զարականներ, բայց ուղում նաև Արեւատեան գարդապետների (Ծնորհալիք եւ ուրիշներ) նոր սաեղծաւ գործած շարականները:

Տարօնեցին Հաղարծնի վայրում աւանդում էր ոչ միայն երաժշտութիւն, այլ նաև վիլխոփայութիւն եւ արտաքին զիտութիւններ. այսուամենայնիւ Հաղարծնի վանքը մեր մատենադրութեան մէջ յայտնի շաբաթը:

Երաժշտութեան օրբան:

Տարօնեցուն է վերագրուում մեր սքանչելք «Առջևուրդ Խորին»ը, որի սկզբնատառեցու կազմում են իր անունը: Բայտ աւանդութեան, նա առաջին անգամ սոյն շարականը երգել է Զաքարէ իշխանի օրով՝ Հաղպահ:

Զեռաղերում պահուել են բազմաթիւ տաղեր, զանձեր Տարօնեցու անունով. առաջին նրանք կարող են նաև պատկանել Խաչատուր Կեշիսեցուն, որովհետեւ այս վեր շնորհական մեջ անուանի մեջ երաժիշտ է եղել:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՒԱԳ ՎԱՐԴԱՊԵՏ

Յովհաննէս Սարկաւագի ծննդեան թը. ւականը յայտնի չէ, Հաւանագրաբ ծնուել է 1045-1050 թուերին Արցախի Բարսոս զիւղում, քահանայի ընտանիքում: Նրա հայրն ու մայրը քահանայական սերնդից են եղել: Յովհաննէս Սարկաւագը իր դաստիարակութիւնն ստացել է Հաղբատում, իր քեռու Ռուճացի վարդապետի ձեռքի տակ. «Միեւալ եւ դաստիարակեալ առ սրբանուդ քեռոյն իւրոյ», Ռուճացի վարդապետի վ վանի Հաղբատուցի: Դրա համար էլ կոչուել է նույն Հաղբատուցի:

Մանուկ Հասակում տեղափոխուում է Անի, որը եղել է իր օծնութեան քաղաքը, կոչուել է նաև Անցի: Նրա օրով Անին ունի փառաւոր միջնակարգ դպրոցներ. ուշ բայց Յովհաննէս Սարկաւագը իր կրթութեան մի մասը առել է Անիում, իսկ կատարելագործուել Հաղբատում (նա իր կեանքի վլրջին օրերը անցկացրել է Հաղբատում, որպէս վանահայր, եւ այնուել էլ վախճան, ևել 1129 թուականին ալեւոր Հասակում: Իւ զերեղանաքարի վրայ զրուած է.

«Արձան այս սեմական է
Սովորութիւն Սարկաւագի»:

Յովհաննէս Սարկաւագի առաջին ուսուուցիչները եղել են իր երկու քահանայ պատերը, հայրը եւ Ռուճացի վարդապետը: Նա իր մահնութեան հասակում մեծ սէր է ունցել դէպի երաժշտութիւնը: «Ռուճան հետապայ երկար ատրիներում նրա մէջ հանդէս են կալիս գիտութեան, վիլխոփայութեան:

Թեան, մաթենաթիկայի եւ արուեատների արտակարգ ընդունակութիւնները:

Յովհաննէս իր ատրեկիցների մէջ աչքի է ընկել իր արտակարգ ուշմուռթեամբն եւ րնթերցասիրութեամբ: Գոնձակեցին պատուում է որ նա մի ամբողջ շարաթ բանարկանաւում մնացել է Հաղբատի մատենադարանում՝ ընթերցանութեամբ պարապերի: «Այս իմ կարակոր եւ բժանիլի, որոց կերպ եւ արբի զարուրու այսուիկ»:

Յովհաննէս Սարկաւագը Հայ Միջնադարի ամենապայծառ դէմքն է. Հանճարեղ գիտական, բանասեղծ, երաժիշտ, մահականաչէտ եւ Հեղարարոյ կրօնական: Նա Հաղբատի վանքի սկիւնաերից մէկն է եղել, և հացըրել բազմաթիւ աշակերտերը: Նրա աշակերտներից են եղել երեմին Անձրեսիկը, Խաչատուր, Սարգիս Կոնստոր, Ստեփանոս Չողոմանը, Գրիգորը, Յովհաննէս, եւ Սամուել Անցիները: Գանձակեցին, ու Սարկաւագից մի դար յետոյ է ապրել, նրա հուշակ մասին գրում է. «Մեծիմաստն գիտութեամբ քան զնուովս եւ զանճարեղն յամենայնի մատարուտն Յովհաննէս Սարկաւագ, մեծ հուետոր եւ իմաստակը»:

Նա կոչուել է նաև մեծ սովիստուա, այսինքն դիտուն վիլխոփայ: Արդարեւ, նա իր ժամանակի ամենախոշոր մաթեմատիկոսն եւ գիտական մատարուտն է մատարութեամբ ինքն իր մասին ասում է «կիսակառար իմաստակ»:

Յովհաննէս Սարկաւագի գրական երկերը

բաղմաթիւ են. «Հայոց Պատմութիւն», որը կորել է եւ որի մասին միայն ակնարկութիւններ կան: «Ենկեղեցական Պատմութիւն», որը նոյնպէս կորել է եւ որից միայն մի հատուած է հասել մեզ: «Հակարաններ» ընդգէմ անդիտաց: «Ընդգէմ երակարաններ»: «Մեկնութիւն տօմարի եւ յաղագս անկիւնաւոր թուոց» մի շատ կարեւոր աշխատութիւն: «Պատմէն Տօմարի»: «Մեկնութիւն տօմարիցն հայկաղեանց»: «Նմանապէս ներորոններ, մեկնութիւններ, ճոռեր, տաղեր, չարականներ եւայն»:

Նա յօրինել է Ղեւոնդեան «Պայծառացման ման մանկունքը», որը երգուում է եկեղեւում, 1941 թուականին նորայր Եպուղութիւններ կարեան Երուսաղէմի Զեռագրաց Մատենագրարանում գտնու Յովհաննէս Սարկաւազի այրենական կարգով գրուած մի շատ գեղեցիկ շարականը, Ս. Ղեւոնդեանց յիշատակին:

Յովհաննէս Սարկաւազ Վարդապետ իր գրական, մանկավարժական նև հոգեւոր դրունիքութեամբ մոռւմ է մեր գրականութեան մշտավառ աստղերից մէկը:

ՑՈՎՀԱՆՆԻՍ ԵՐԶՆԿԱՑԻ ՊԼՈՒԶ

Յովհաննէս Պլուզ (Պլուզ նշանակում է կապտաչուի) մէջ. Դարի մեր նշա՞ւառոր մեծ վախեանեներից է: Նա ծնուել է շուրջ 1250 թուականին Երզնկա քաղաքում, ուստի կոչուել է Երզնկացի: Նա ինքն իր համար դրել է. «Նուաստ եւ ակարոդի Յովհաննէս Երզնկացի սպասաւոր բանի»: Նա ուսուում առել է Սեպուհ լերան Ս. Մինաս վահնքում, բայց այսնողի ուսուումով չի բաւականացել: Նա մօտիկ վանքերն էլ այցելեց յետոյ անցնում է Հիսուս-արեւելեան Հայութան, եւ աշակերտում Համբաւառոր Վարդան Արհեւելից վարպատետին՝ Կայէջնձորում: Նա 1274 թուականին վերագանում է Երզնկա եւ տասր տարի յետոյ զնում է Կերիկիս, ուրի իրեր մեծ հեղինակութեան տէր վարուակես լաւ ընդունելութիւն է զտնում ժամանակի կաթողիկոսից եւ թագաւորից: 1284 թուականին զտնում է Տփիս քաղաքում: մէջ. Դարի վերջերին նա հասապաւում է Արտազու Ս. Աստուածածին կամ Թալէոս Առաքեալի վանքում, Մործոր գիւղի մօտ, որի հետեւանքով կոչուել է նաեւ Շործորութիւն: Սակայն այս կարծիքին հակառակողներ էլ կան, որոնք ասում են որ Յովհաննէս Պլուզ եւ Յովհաննէս Մործորեցին տարբեր անձեր են:

Հայր Զ. Ալիշան Երզնկացուն կոչել է նաեւ Մաշածին եւ Քաղցրիկ:

1316 թուականին նա մի անգամ էլ ճանապարհորդում է Կիլիկիա: Վերագանալով Արտազու վանքը, այստեղ մնում է մինչեւ իր կեանքի վերջը: Մահուան ճշգր թուականը յայտնի չէ, պէտք է մօտ 1326 թուականին վախճանած լինի:

Յովհաննէս Պլուզը եղել է մէջ. Դարի խոչըր մատենագիր, իմաստասէր, գերականդէտ, տօմարագէտ, ճարտասան, թարգմանիչ, բանաստեղծ, գրիչ, մանկավարժ եւ նմանաւոր շարականագիր եւ երաժիշտ:

Նրա սեղծագործական Երկերը բաղմաթիւ են. «Կանոնք եւ սահմանք միաբանութեան Եղբարց»: «Մեկնութիւն Դինիսիս թրակացու գերեկանութեան»: «Յաղագու Բրինային շարժման»:

Յովհաննէս Երզնկացուց մոռւմ են բաղմաթիւ եւ բազմազան բովանդակութեամբ Ելիկեր, ճառեր, մի ներբող՝ Ըներրող ի սուրբ Լուսաւորիչն», մեկնութիւններ, իմըրատական երկեր, տաղեր, իմաստական ասքեր, «Երբ Պլուզ վարդապետի ասացեալ»: Զայիքալ շարականուց նրան են վերագրուում հետեւեալ շարականները. «Յովհաննէս վարդապետն Պլուզ՝ զորոյն ներսէին», «Որ զոյն անձառ», «Այսօր զուարձացեալ», «Երբինք ամենայն», «Սուրբ Լուսաւորչին» եւ «Յաւուր վերջին»:

ԶՕՀՐԱԿ ՄՐԿ. ՇԱՄԼԵԱՆ

ՎԵՐՁ

ՊԱՏՄԱԿԱՆ

ԹՐՖԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՎՐԱՅ

ԺԶ.-ԺԹ. ԴԱՐԵՐՈՒԽ ԵՒ ՉՆՔՈՒՇԸ

(ԸՆԴՀԱԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

ԺԵ. Դարու վերջերը, Օսմանեան պետաթիւնը ամբողջ Փոքր Ասիան նուաճած, արդէն հասած էր նիրառ գետի արեւմտեան եզերքը, մինչ Պարսից Սէֆէվի պետութիւնն ալ հասած էր մինչև նիրառի արեւելքան ափը:

1453-ին Կ. Պոլիաը գրաւելէ ետք, Օսմանցիները նոր պատերազմներու ձեռնարկեցին գէպի արեւմուտք եւ արեւելք տարտուելու համար:

ԺԶ. Դարու սկիզբը, 1514-ին, Թուրքեր Պարսիներէն գրաւեցին Խարբերդէն Տիգրանակերտ երկարող հողամասը, որուն մէջ Կիյանար Զնքութը: Այդ թուականէն մինչեւ այսօր սոյն երկարամասը կը մնայ Օսմանեան զաման լուծին տակ:

Ոսրամանէն Թուրքերը, որոնք խառնուրդ են Սէլջուկ-Մոնղոլ-Թաթրան բարբարոս ցեղեցինեւ որոնք իրենց իշխանութիւնն ալ ժառանգած էին այդ խուժադուժներէն, արեւելքէն յորդող այդ ցեղերու իշխանութեանց վիստումէն եւ արեւմուտքի Լատին ազգերէն բաղկացեալ Խաչակիրեռուն ալ Եւրոպա քաշուելէն յետոյ, ժԴ. Դարուն, Փոքր Ասիրյ մէջ իրենց մրցակից ունէին ժիայն Յոյները, Բիւլանդական կայսրութիւնը:

Օգուս քաղելով Յոյներու հայահալած անհեռասես քաղաքականութիւնն եւ Հայոց օրթոստացնելով իրենց մէջ ձևելու: անխորհուրդ քայլերէն, Թուրքերը Հայոց մէջ նշամարեցին մնական դաշնակից մը եւ նախապէս շատ մեղմօրէն եւ անոշութեամբ վարուեցան անոնց հետ՝ Յոյներու դէմ աւելի եւս գրզուելով Հայոց ատելութիւնը:

Օսմանցի Թուրքերը իրենց գրաւած Հայ

յարեակ քաղաքներուն եւ գիւղերուն մէջ կը յարդէին Հայոց ազգային եւ կրօնական իրաւունքները, միաժամանակ օգտուելով անոնց տաղանդէն, արեւստագիտական եւ առևտուրական միջերէն ու հմտութենէն:

Թուրքերու այս թոլլատու եւ սիրաշա-Հող քաղաքականութեան շնորհիւ էր որ Սէմանինի Մայր Աթոռը 1316-ին էնկիւրիի մէջ հաստատեց Առաջնորդութիւն մը, որ նախ Կուտանա, յետոյ Գրուսա փոխադրուեցաւ (1324-ին), երբ Թուրքեր այդ քաղաքը գրանցին եւ զայն իրենց մայրաքաղաք ըրբն:

Ֆաթիհ Սուլթան Մուհամմէտ թ. Կ. Պոլիսը գրաւելէ ետք (1453), 1461-ին Պրուսայի Հայոց Ալանիորդ Յովակիմ Արքեպիսկոպոսը կապուս Կ. Պոլիս հրաւիրեց եւ, Թուրք կասավարութեան շնորհիւ հիմնուեցաւ Կ. Պոլիսոյ Հայոց Պատրիարքարանը, որպէս հակադրութիւն Յունաց Պատրիարքութեան՝ այն միեւնոյն ազգային եւ կրօնական իրաւունքիւններով զորս ունէր վերջին, (Հմտութեան Յաղաստանակայց եկեղեցի), Կ. Պոլիս, 1911, էջ 101-104):

Միեւնոյն ատեն Թուրք կառավարութիւնը, առաւելագոյնս օգտուելու համար Հայոց տաղանդէն, հմտութենէն, միջերէն ու կարողութիւններէն, այնպիսի դիրքութիւններ առուած անոնց՝ որ Անատոլուի գաւառներէն բաղմահաար Հայեր Կ. Պոլիս վութեացին եւ շուտով տիրացան ո՛չ միայն տեսւրական առաջնակարգ դիրքերու այլեւ պիտական բարձր պաշտօններու: Ամիրան պատուանումով ծանօթ երեւելի Հայեր իրնամականները դարձան Օսմանեան պետութիւն Գանձարանին, Մթերանոցին, Վառո-

թարանին, ծարտարարուեստական բաժան-
մունքին, եւայլն։

Սակայն ԺԶ. Դարու կէսէն յետոյ, երբ
Կ. Պոլսոյ Թուրք կառավարութիւնը արդէն
յաղողած էր իր տիրապեսած հողամասե-
րուն վրայ հաստատել միահեծան իշխանու-
թիւն մը եւ մրցակից չունէր Փոքր Ասիսյ Ե-
Հայաստանի գաւառներուն մէջ, սկսաւ Հա-
յերուն համար Հալածանքի եւ հարստահա-
րութեանց ըրջան մը։ Հայը այլէւս նախկին
յարգուած քրիստոնեան զմնաց գաւառնե-
րուն մէջ, այլ գարձաւ կիավուր (անհա-
սատ), բայծա (ոչիսարի հօտ), զեօմի (ի-
րաւուզուրկ տրասու) եւ նկատուեցաւ Խո-
րմին ստրուկն ու Հորու կամակատարը։

Այնքան ստորեացաւ Հայը կիլիկիոյ եւ
Ալատուրի նահանգներուն մէջ, որ անոր
իրաւունք չէր տրուեր ճի կամ ջորի հեծ-
նելու տարատով ալ պէտք էր զանազանութիւն
մահմետականներէն — գունաւոր հազուսա-
հոգնելու չէր, կանաչը ըլլալով մահմետա-
կոնի յատուկ գոյն՝ բացարձակապէս ար-
դիլուած էր Հայերուն, որոնք պէտք էր կա-
ռոյս եւ սեւ գոյն Հալուէին եւ ցնցութիւ-
նով պտըռէին։ Անսաստողները մինչեւ ան-
կամ մահուամբ կը պատժուէին։ Ոչ միայն
կեզրոնական եւ նահանգային կառավարու-
թեանց ծանր հարկերն ու զիսահարկը (զին-
սոր ըլլալու իրաւունք չունէին) պէտք էր
վճարէին Հայերը, այլէւ իրենց վրայ քմա-
հածօրէն իշխող տերէպէյիներուն (ձորա-
պետ) գրած անիրաւ տուրքերը, որոնք կա-
նոնաւոր կողոպուտի բնոյթ էին ստացած։

Բաւեկան է որ Հայը քիչմը հարստանար,
կամ իր բարեկեցութեամբ աչքի ընկնէր,
մահմետականներ մամիշապէս զայն կամ-
քաստանէին զանազան մեղադրանքներով։
Կթէ որևէ այլ ամբաստանութիւն չճար-
էր, «կիօսիիս հայինյեց» պատրաստ էր եւ
բաւերար՝ Հայը մոխրի վրայ նասեցնելու
կամ նոյնիսկ մահուան գաստապարտելուն

Հատ մը գաւառներու մէջ Հայեր կամ +

վին կը մտնէին թուրք կամ Քիւրտ պէյի մը
պաշտպանութեան ներքեւ, անոր կեավուրք
էր ճանչցուէին իրենց սորկացած հեանքը
քաշկոտելու համար։ Այս ձեւի սորկու-
թիւնը կը պաշտօնականացուէր անով, որ
«պաշտպան» մահմետականը իր «պաշտ-
պանակալ կեավուրքը» մունեսեկով կը պարա-
ցնէր չուկան ու թաղերը եւ Հրապարակով
կը յայտարարէր անոր իր «պաշտպանեան»
ըլլալը, որպէսզի ուրիշ մահմետականներ
զուշանային անոր ձեռք զպցնելու։ Սուր-
կական այս ձեռն ալ յաճախ կ'ունենար իր
հակագարձութիւնը։ կը պատահէր որ մահ-
մետական մը ուրիշ մահմետականի մը
«պաշտպանեալ կեավուրքը» կը ծեծէր, Կ'ա-
նարդէր կամ կը սպաննէր։ Անոր «պաշտ-
պան» ալ փոխանակ իր կրօնակիցէն լու-
ծելու վրէծը, անոր «պաշտպանեալը» կը
հարուածէր . . .

Գաւառներու մէջ Խոլանները ամէն տե-
սակ զէնքերով զինուած էին, իսկ Հայերը
զէնք կրելու արտօնութիւն չունէին եւ ան-
զին Հայուն ոչ միայն կեանքն ու ստաց-
ածքը, այլէւ ընտանեկան պատիւր խորա-
մին կամայականութենէն էր կախուած։ Հա-
յուն գեղցիկ աղջիկը կամ Հարու կ'առե-
ւանգուէր ու կը բանաբարուէր խոլաններու
կողմէ։

Ծերիք (խորամ կրօնի) օրէնքը կը տիրէր
որուն համաձայն գատական եւ վարչական
գործերու մէջ Հայերը իրաւազութիւնը էին։
Գատարաններու մէջ Հայոց վկայութիւնը
չէր ընդունուեր . . .

Այս ախոր գարաքշաներն յատուկ էր
նաեւ նեխչէրիներու զրութիւնը։ «Մանկա-
ժողով» կը կոչուէր այլ գորութիւնը, որուն
համաձայն՝ փոքր ապրէքէն քրիստոնեայ
մանչ զատկներ կը խլուէին իրենց ծնողաց
զրկէն եւ մահմետական մանկանցներու մէջ
հաւաքուելով իսլամ կրօնքի տրամադրու-
թեանց համեմատ կը գաստիարակուէին ու
կը մեծնային մոլեւանդ մահմետականներ ու
կը զառնային քրիստոնէատեաց, անդութ
զինուորները պետութեան։

Այդ (ԺՀ-ԺԹ.) դարերուն կատարունց անոնքը զայերու զանգուածային կրօնափոխութիւնները դաւառներու ժէջ, նոյնիսկ Զընթացէն 2-5 ժամ հեռու, Եփրատի յայնոյաբազմաթիւ զիւղերուն մէջ: Կիլիկիոյ Եղաղատիոյ Հայոց դէմ Հաւածանքը այն առտիճան ասսակացած էր, որ կարդ մը Հայաշատ քաղաքներու (Ասունա, Կեսարիա, Աթէպ, Եօվկատ) մէջ Հայերէն խօսողներուն լեզուն կը կորէին: Այդպիսի անասիլի նեղութիւններու բերումով էր, որ այդ բարդաբուն Հայերը իրենց Հայերէն մնուն կորսնցուցին, բրաքանս դարձան: Ոչ միայև ողջէրը, այլ Հայոց մեռեներն անդամ հան. գրստ թողուած չէին. մոլեռանդ խմաներու կողմէ Հայոց կը զայցուէր նոյնիսկ անհոսով թաղում . . . :

Այս տեսակիտէն մեզի համանման փառաեր կը Հայթայթեն Մարաշի եւ Անթէպի պատմագրքերը: Հետեւեալը արտասպուռնէ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՆԹէՊԻ ՀԱՅՈՒՃՐ» աշխատակից Վեր. Ե. Ս. Քառունիք մէկ ծանթագրութենէն (էջ 308-310).

«Հայ մեռեները քաղելու համար վազմի որերուն (իմա' ԺԶ-ԺԹ. Դար, Գ. Գ.) թուրք բազարավեսական իշխանութիւնն որ մասնաւոր արտօնագիր» մը կը յամձելիմ Հայ կրօնականներուն, որ քրիստոնեաները նախառնելու համար գրի առնեւած ամենէն անարգալից ունով խմբագրաւած էր: Ցիշեալ նախառական արտօնութիւնը կը խօսի թէ զնօմացաւ 1836-ի Խոսերը, Սպարան Մահմետունի զահակալութեամ առնեն բարութիւն Ամիրա Պէզնեանի ազգեցութեամբ: Անառակի (Տպուած է թէ թըրքիւն եւ թէ Հայերէն, մենք կ'արտագրենք Հայերէն թարգմանութիւնը. Գ. Գ.).

«Ով դր կուպրի պէս սեւ հագուած Սաստակի քազը գլուխ դրած Տէրոջ զահէն ի քաց վոնուած Մօռուքի ազգպահ, մազք սեւրակ Ա՛ Տէրք ստահակ, մարմինդ մեծկակ Տիսդ զգուիլի, կրօնիդ վայրենի

Դոյուրիւնդ վնասակար, զԱսուած ուրա, ցած Սկիզբդ ու ծագումդ վառ, անիծեալ արարած. Ո՞վ Տէր Մօղէս դողոշեայ, դուն նահապես քահանայ

Կը յայտարարուի, որ ձեր զգուելի հային-յէներու ամրոխնն, եւ Շէյխ քաղի բնակիւներէն, ու Օսմաննեան վեհապահն պետութեան հպատակներէն, տպայագործ ձեկանի որդի Յարուրիսի կարուածի հիւտնուրիւնենին յանկարծ սատակ եղուծ է առ Ամենաքարաքեալ Աստուած ամենայն հայինյէները բորբս եւ բնաշնչ ընէ, եւ որինչ ալ անոր զգուիլի, գարշելի փասկը եղուն ու գետիմն իսկ չեն կարող ընդունիլի: ի՞նչ ընել, ի՞նչ ընել, ի՞նչ ընել, քանի որ ո՞ղին ու տարեն անոր պդգալի ենուր իւրամ ժողովուրդը անհամ զիստ պիտի ընէ, ուստի մէջսնդէն վերցնելու համար հային յիշերու սասակասունդին, յիշեալ ազրա՞ն ցին մէջ խորութեկ փոս մը բանալով, մէջը ննտելով, կարտալէն, փշելին քաղելի մեր պաշտօնատեղիմ կոզմէ հաստատուած է:

Այսպիսի նախատալից եւ անարգալից արտօնագրով՝ Հայ մեռել թաղելու սովորութիւնը միայն Անթէպի եւ Մարաշի յատուկ եղած չէ, այլ մինչեւ Տիգրանակերտ է Հասած . . . : Փաստը կը գտնենք Տիգրան Մկունդի Անիսուայի Արձագաններուուն մէջ, որուն էջ 154-ին վրայ զետեղուած է նոյնիմաստ արտօնագիր» մը՝ քիչ մը տարրեր բառերով: Ի դէպ, «Անիսուայի Արձագաններուուն 152-155 էջերուն մէջ նկարագրուած են այսպիսի ստրկակ սև սովորութիւններ, որոնք կը գլեն կ'անցնին վերւէ մեր նկարագրածները».

Ա. Նազարի հետեւեալ տողերն ալ կ'արգ կ'արգալ.

«Կ'երեւի թէ Այնքապի Հայերը իրաւունք չունեին նաեւ հողի եւ տէջուրմ իսլամածի տէր ըլլալ, թերեւս քացի իրենց սեփական տուններէն: Հաւամարաց այս պատ.

նառաւ եկեղեցին միմէն ժֆ. Դարու կէսը սեղարծ կաղուածք չուներ; Ըստ աւանդութեան Հայեր Յոյնիսկ գերեզմաննոցի սեփական հօդ չունեին կամ չէին կրնար ունեալ, եւ երբ մէկը մեռներ աւագին գրժարութեանց կ'նորարկուէին քաղելու տեղ նարելու համար» («Պայքար», 1926, Մայիս 26):

Թթվածունիւնիւրիական նման Հալածանքներն ու անարդանքները առկայ էին Խարբերդի մէջ ալ: Խոռը տանք Խարբերդի Պատմագրքի աշխատակիցներէն Ա. Ալյոյանէնին, որ կը գրէ ժֆ. Դարու Խարբերդի Հայերուն անտառնելի Հալածանքներ բռն մասին:

«Այս մասին կան երկու յիշառակարաններ՝ մէկը Գուէկի վանին մէջ գրուած է և սիւր՝ Ալյան գիւղին մէջ: Երկուն ալ կը մ'ան Հոլամատայի Լէյտը քաղաքի համարամին մէջ:

Սիա այդ յիշառակարաններէն մին.

«Բազում նեղութիւնն եկն ի վերայ աշխարհին (մեր), զի առ սեղիք աւերեցան ի ձնան Խամայիացանց. զի այս ամի թ(2) անգամ նրկիրա փախստական եղեւ եւ մեջ ի յերերմանի կամք եւ ցվեր Աստուած գիտէ բէ ի՞չ անինոց եմք... Զի պիզծ վէզիրի կինն եկաւ Խարբերդ նստաւ, շշա եծենլով երկիրա փախստական եղեւն...»:

Բ. յիշառակարանը Աւետարան մըն է, որ միջնորդ 1915 կը մնար Խարբերդի Ս. Կառարափիտ եկեղեցին: Այս Աւետարանը գրուած է 1465-ին եւ նար յիշառակարանավ մը նկարագրած է 1602-օհ տարիներուն Խարբերդի Հայոց վիճակը: Նառ դատ եւ ահաւար կացութիւն:

Խարբերդի քնակչութեան հետօւան եւ քաղաքը գրերէ գատարկաւած ըլլապան աւելի կարկառաւ փասուր կու տայ Սիմեոն Դափիր Լեհացի, որ 1613-14 քուականին Խարբերդէն անցած է դէպի Մուշի Դրակայ վանք իր ուխտացնացութեան նամբուն վը բայ եւ իր սեսածները արձանագրած:

Ան կը շշառէ բէ Խարբերդի մէջ ննիչէր-

իական բանակարութիւններ ամենէն տեկի էին («Ըլվէգրութիւն», էջ 142-3): Ան կ'ըսէ քէ իրեն խրատ տուա Խարբերդի Ս. Գեղրդ հուրէ վանինի Մկրտիչ վարդապետը, որ

«Սախուն ձիդ հետոդ չուանիս, ալ բազ տօս առին զախ եւ փոխէ համերձադ եւ եին զառա ապս հազիր, զի առ Քրտաստուն է», եւ եւ այնպէս արարի, որպէս հրամայեաց: Եւ այնպէս չար էին ննիչարին ու, բիշտամենից չուային ձի հեծնել, ոչ զորի, ոչ լաւ չուխա ազանել, ոչ այգի, ոչ տուն մնծ, այլ զամենայն յափշտակիթ ի ձեռաց: Խան Ալաջնորդաց չուային քննել հոս-չհան (Հարունցուք) կամ օրէմի պահել. զի լթէ ոք կամէր կին առնուլ եւ չհաւուրի լի՞նք, չնրբային առ հովին կամ Աւազնորդ այլ (Կ'երթային) առ ննչարի մի եւ տային կաշառ, եւ նա գայր ի երիցուն բոփուզավ պսակ տայր առնել եւ նա ակամայ զիսէր խօսուցն չելնել, ապս բէ ոչ բազում չարփա անցուցանիւր ի գլուխ եւ վնաս եւ տուգանիք ձգէր զնոսա, այլու եկիւ կեցեաց եւ վանօրէից: Եւ Թուրքաց աշխարհին ամենայն այդպէս են, ապս Խարբերդ առանել քան զամենայն» («Խարբերդ և Անոր Ոսկեղեն Դաշտը», էջ 1407-1408):

Մէր ձեռքին տակ գտնուած գրաւոց սուեաներով («Թորոս Ալբարձ», թ., էջ 457-484-ի բաղմաթիւ յիշառակարաններն եւ Մինաս Ամբեցու «Օքազութիւն», էջ 46ա-47թ, 57ա-65թ եւ 196ա-198թ) ի վիճակի ենք յայտարարելու որ ԺԶ-ԺԹ. Դարու կէսէլ (անէկ ետք, չորչիւ Թամզիմաքի մեղմացան գմնեակ պայմաններն ամբողջ Թուրքիոյ մէջ) Զնքուչիւ Հայերը ենթարկուած չեն վերոգրեալ ստորնացուցիչ նախատինքներուն եւ անարգանքներուն, չորչիւ տեղուայ Հայոց ունեցած կիսանկախ դրութեան:

Առանց այդպիսի գրութենէ մը բղիած սպահովութեան, կարելի է երեւակայել որ Ձնքուչին 5-6 ժամ Հեռաւորութեան մը վը բրայ գտնուած ծաղկուն եւ առանորգանիստ վանք մը Քուրդերու կողմէ Հիմնայաւուկ զանդուելէ յետոյ անոր փախտական վա-

նահայրը զայ Զեքուշ եւ անոր մօտը զըստ-
նուած Հինաւուրց մատուրը զերածէ միա-
բանութիւն եւ առաջնորդութիւն ունեցող
վանական խոշոր հաստատութեան մը, ճո-
խացած նորանոր չէնքերով։ Ահա ասոր
պղղապատեայ փաստը։

«Արդ, ի թվ. տեսան 1561 եւ Հայոց
քվին նժմ յայս դառն եւ դժվար ժա-
մանակին, որ էր քվահանն նժին, նախ եւ
առաջ Պատրոս վարդապետ այր հօգիծնորի
որ էր յերկրէն Հաստանեայ, որ է անհան-
չէն թերմուկայ եւ այժմ տախ Հաստան
Գաղայ, ուր էր վաճին երկրին մեր, զօր
հավեալ տերեկին ազգն քրուց եւ այս լու-
սահազի Պատրոս վարդապետն փախտեա;
դիմեկալ ի մատուռու այս, որ է յանուն Ս
Աւուաւածածնեայ, զար ի վագուց ժամանա-
կաց կառուցեալ էր նախնեաց սրբոց, նկեալ
առա երջանիկ վարդապետն Պատրոս ուխու
եւ աքոռ կարգեալ հաստատեալ... ի թոյն
ժամանակին, ոչ զայ եղեալ պարիսս եւ շի-
նուրին, բայց միայն խուց եւ տնտես-
ուն, այնպէս կառավարելով մինչ ի թվ
Ռ. Խ. Բ. իմ լինի զրաւ կենաց նորին» («Թո-
րիս Ազգարք» Բ., էջ 457, թիւ 20 Յայսմա-
ւարք)։

Առանց բացառիկ ապահովութեան մը
անհնար է երեւակայել, որ հալածանքի եւ
Հարստահարութեանց ենթէրիխկան արդ
զարերուն (ԺԶ.-ԺԷ.) Զեքուշի մէջ կարե-
նար ծաղկել վարդապետարան-դպրոց մը,
որ տեւեց անդմկահատօրէն մօտաւորապէս
դոր մը (1594-1680). բացառիկ երեւոյթ
մը ոչ միայն արդ գարերու, այլև որեւէ
դարու արեւմտահայ վարդապետարաններու

պատմութեան մէջ. վարդապետարան մը՝
որ Հայ ազգին տուաւ պերճարան Հռետոր-
ներ, տաղասացներ եւ Պատրիարք-Կաթո-
ղիկոններ։

Պէտք է շեշտել, որ ԺԵ. Դարու վերջին
կիսուն ներուաղէմի Պատրիարքական գա-
հն փրայ բազմող չորս Պատրիարքներէն
երեքը Զեքուշի վարդապետարանին մէջ
ուսում եւ գաւաղան ստացած են. Աստուա-
ծատուր Տարոնցի (1645-1671), Եղիշապար
Հոռմէլյացի (1671-80) եւ Միսա Ալթեցի
(1681-1704, Ընդհատումներով)։ Իսկ Զե-
քուշի վարդապետարանէն վկայուած Աս-
շատուր Ամիշցին ալ եղած է Պատրիարք
կամ փոխանորդ Նղիպարի։ Այսպիսի վար-
դապետարան մը, առանց բացառիկ ապահո-
վութեան չէր կրնար ապրիլ եւ գոյատեւել,
մասնանց ժէ։ Դարուն, երբ «այլազգին
ներաւ հարսդրահարութեանց պատճառով ա-
նուպահով նկառուած ըլլալով» (Օթման
եան, «Աղջապատում» Բ., էջ 2638) Մէծի
Տան Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռը
Հայկական Սահն փոխադրուած էր Արքար
կան Հաւէպ։

Այս անժխտելի իրականութեան համար
մէջքերումներ իսկ անհրաժեշտ չեն, այնքան
շաա են անոնք։ Այդ մասին կը վկայէն
«Թորոս Ազգարք», Բ., էջ 457-484, 1698-ին
կիմիածնի մէջ եւ 1903ին երուաղէմի մէջ
դրուած «Կարգ Վարդապետացները, Տ.
Ասւայանեանցի, Աստուածատուր Եպս. Տէր
Ծովաննէսեանցի եւ այլոց Երաւաղէմի
Պատմութիւնները եւ բաղմաթիւ բանա-
սերներ, որոնց մէջ իր պատուաւոր տեղն
ունի ն. Եպս. Ծովականը («Սիրմ», 1957
Հնկուն-Նոյ., թիւ 10-11)։

ԳԱՐԵՆԻԿ ԳԼՈՒԳԵԱՆ

ՀԱՆԳՈՒԹԵԱԼ ՓՐՈՖ. ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՖԵԱՆԻ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԽԵՐ

Փրօֆ. Գրիգոր Ա. Սարաֆեան ծնած է 1890 Յունիս 20-ին, Կիւիկիոյ Այնքառ ժամանակին մէջ:

Ան փոքր տարիքին առաջին անգամ կը դրկուի Գևորգ վարժապետ Տէր Մկրտիչ Խամբ Դպրոցը:

Գէորգ վարժապետի դպրոցը, ըստ ժամանակի ուղղորութեամ, նիմ մերուսպ կը շարունակէր: Հռո նկատ առեւ արակերտ վիզէ տախունկի մը գրուած այրենարան մը կը կախուեր: Պէտք էր որ աշակերտը այդ այրենարանին վրայէն հայերէն զիրերը ուղ նոր-վէր և արտասամէր: Գրիգոր այս դպրոցին մէջ այրութենք եւ ներականը սարվել վերջ կը մտնէ Ներէւեան Վարժարան:

Ամբարձի Ներէւեան այս վարժարանը ազգային դպրոց մըն էր, որուն ճախէր կը նողացուէր եկամտանի այն ազգային կարութեմին՝ որ պետութան արձանագրութեամ մէջ Ազգիկէ Խամբ անանուն ծանօթ էր, բայց Հայ ժողովարդը զայն կը կոչէր Միջլէր Խամբը: Այնքապի այս խամին եկամուռով կը նողացուէն մասեւ ազգային Հայկանաւշեամ եւ Հայ-կազեան Դպրոցները:

Գրիգոր մէկ երկու տարի հռո ուսանելէ յետոյ կ'ընջիանտէ իր ուսման շրջանը 1891-ին, եւ կը սկսի գրադիլ իր ծննդավայրին մէջ տասը տարի շարութակ շամասուսայա-զարծութեամբ: 1895-ի շարդէն վերջը առանձին նոր փափառ մը կ'առընմաս իր մէջ, եւ օրուան իր աշխատութեան համար մասմառ առանձին փառք կ'ունեն փաստարան ձերմէ հնօտային: Կը հետանա միաժամանակ բրեկանս Օրինագրէին (Մէծէւէյին), համանմէն, պատճակն օրէնքին եւ այս փաստարանան ուսմանց: Ժամանակ մը կը խորին աւելի յա-ռուած տանի այս միւզը, պապային փաստարանութեամբ գրադիլու համար, բայց իր մէջ կառում շզզայով այդ զգքիմ՝ կ'առօշ ուսուցիչ ըլլալ: Ուսուի 1901-ին կրկին կը մտնէ Ներէւեան դպրոցը եւ յետոյ Աշեմնական Վարժարան, որին շրջանաւարտ կ'ըլլայ 1903-ին:

Ապա կը յամանիտ Այնքապի Ներէւեական Գօյէնը, 1903-ի աշունը, նաեւ ուսուցչա-րիւմ թիվով, եւ կ'աւարտ 1908-ին: Միենանյ տարբե կը մեկի Ամերիկա, շարութանիւր համար իր աւսումը:

Գրիգոր Սարաֆեան, Ամերիկայի Նիւ-Հեյվիլ քաղաքին մէջ շարաշար տարբ մը կ'աշխանիւր համար իր կրբական բազովը, ապա 1910-ի աշնան կը մտնէ Նիւ-Հեյվիլի նէյլ Համայարանը, եւ շրջանաւարտ կ'ըլլայ 1913-ին. Ասուածարանական Բա-ժննիւթ, «ՊՍԱԿԱԽՈՐ ԱՍՏՈՒ-ԱՆՆԲԱՆԵՒԹԵԱՆ» տիտղոսով: Ապա կը հետեւի Նիւ-Նորքի հումքին Ասուածարանական շնմարանի շրջանաւորուց յատուկ եւ մասմառ դառն-իւացներան, ու միաժամանակ Նիւ-Նորքի Գօյէնիսա Համայսարանի հազերաման ու մանկավարժական միւնքուուն:

Գրիգոր Սարաֆեան, Հայաստանայց Եկեղեցին ուսումնափելու համար 1914-ի սկիզբը կը մեկնի Ամերիկայէն Ս. Հյուիսիին, ուր գիտնական կարագիւն նպա. Տէ՛ Մկրտիչ-Խամբի առաջնորդութեամ կ'առաւելանակիրէ Հայաստանայց Եկեղեցւոյ պատութիւնը, գրա-կանութիւնը, շաւականն ու ասուածարանութիւնը, օգուստիով վանքին ինենցագիւնու-թագնիւրներ, հաւաքանն ու ասուածարանութիւնը: Նոյն տարան կը վերաբանաց իր ծննդավարչը, Այն, իսկ մատենագրանեն: Նոյն տարան կը վերաբանաց ձեմարանին մէջ, իբրև, անոր առաջի-քրօփէսորներէն մին:

ՄԱՐԱՏԻԱՆ ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Այսքանի Հայ ժողովուրդի տարագրութիւնը սկսաւ Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքին. 1915-ի ամառաւան սկիզբը: Կոռավարութիւնը փուրաց առաջին արիշով հաղաքի հեռացմել Հայ մեծահարաւասթերն ու մոտառակամթերը: Այդ իսկ պատճառու, երբ տարագրութիւնը սկսու, շատ չափաց թէ՝ Այնթապի Ամերիկան Դօլմին և թէ՝ Հայկական Կիլիկիան Ճեմարամի ուսուցիչները շատառ դրկուցան Այնթապէն դէպի հարա, Սուրբիա, ունան հաստատուեցան Հայէպի, ունան Համայի, Հումորի և Քամաշկոսի, և ունան աւելի դէպի հարա, ուրիշ Վայրերու մէջ: Գրիգոր ալ Կիլիկիան Ճեմարամի ուսուցիչները մին ըլլալուն ախտրուեցան անձն հետ, և հաստատուեցան նախ Աւրծիյէ կոչւած գիւղակաղաքին մը մէջ, որ կը գտնուի Համայէն Խասեհինց մղոնի չափ դէպի արեւելք. տափարակ դաշտի մը գրայ:

Տարի մը վերջ, 1916-ին, կառավարութիւնը Հայ տարագրութիւնը բրկացնելու համար ծրագիր մը մշակեց: Նախ բոլոր եկեղեցակամթերը աելորց դէպի հարա, ամսապատճեն մը մը, յետոյ ժագավորդին առաջարկեց ոյք փոխէ իր կրօնիք և բրկանայ: Փորձութիւնը շատ ծանր էր, կացարիւթիւնը չափէն աւելի լուրջ ու մասաշնչը, ուստի չկրցան դժմադրել, թէեւ ակամայ, բայց սաստիկ ննջան ննջեւ տնիկ ուստի կառավաջրութեամ պահամէշին, բացառութիւն կազմելով մի անհատան միայն: Գրիգոր այս դաւանափոխ չեղողմերէն մին էր. փախանակ կառավարութեամ հետ բախումները աննենալու և տարածամ մահը դիմաւորելու, նախապահի համարեց հեռանալ հազարէ:

Ուստի հէս գիշերին Աւելիյէ գիւղակամը գախրլ հեռացաւ: Ժամանակ մը Թափակի: անօն արաբական գիւղի մը մէջ փախստական ապրէլէ յետոյ, երբ լուր առա թէ Կոռավարութիւնը տարագրինները դաւանափոխ ընելու հարցը այլիւս չ'ինտապելիք, Թափակի գիւղը զգեց ու եկա հաստատուեցան Սուրբիա Համա Քաղաքը, ուր կար Հայ զաղակամթերու սուուրա բազմութիւն մը:

Բայց պատիքամի վերջին տարին, 1918-ին, ամսառաւան սկիզբը, կառավարութիւնը նշ-էն մինչեւ ՅՇ տարեկան բոլոր այս մարդկից զինուրցու անումի տոկ հաւանեց՝ նպաստակ աւնենալով հազարէն դուրս անմելով չարդիւ: Ստայած Աւատրինչ կառավարութեամ միքամուռիւն իրբ արդիւմէ, այս ծրագրէն երածարելով զանոնէ գործադրելու բանի ըրած ու դրկան էր Համական: Գրիգոր ալ ասոնց մէջ ըլլալով, միւս Հայէրու հետ զրկուած է Համական, ուր ես ըմկեց զան բաժնէլով մահու և կենաց, եմբարկուելով ծանրածամբ տոռապամեններու նաաց օրերկ անօրի և ծառու բաններու մէջ: Երկար է իր կիսմէն այս պատմութիւնը եւ սակայն ան ապրեցան իր ունեցան հաստատ հաւատքույթ դէպի իր Փըրկիչը եւ Աստուածը: Արգան յեպափիական մահաւան դասապարտուած էր և իր կը սպառէ վնանի գործադրաման, որ տանի մը օրոյ յեսածգուած էր՝ Պայրամի առիքով: Բանապահներ օրուաւ տօնակատարութենէն օգտուելով ծանրօրն զինուցու պառկան էին. Գրիգոր այս պայմաններու ննջեւ կը յաջողի բանի շէնէն դուրս զալ և ապտսամի մօտիկայ իւրաք:

Մի բանի օրեր, ցերեկը յեւելոր մէջ պահուտելով, գիշերմերը նամբայ բամելով, անօրի ծերաց, երբան անցան ալ զորերու համելիպելով, և հազարումէի դժմադրութիւններէ եւ վերացական գիշեր մը կը հասնի համասկան: Անէկ ալ կիրրայ Զահիէ (Լիբանան), որ Զէյրումի նման լեռնային հայակ մը է, որու բանկութիւնը քրիստոնեայ Արաբներէ կը բազկանայ մէծ մասաւը: Գրիգոր ան կը մնայ մինչեւ պատերազմի վերջը:

Գրիգոր կ'ամուսնաման Օրիորդ Վէքորիա Բէնիլիսամի հետ 1920 Հուն. 18-ին, Գէրուուրի Ս. Խշան Եկեղեցւոյն մէջ: Պասկի արարագութիւնը կը կատարէ Հոգ: Ազատական, այժմ Արքեպիսկոպոս:

Գրիգոր եւ Վէքորիա Սարաֆեան կ'ունենան երկու զաւակներ, Մէրիկն եւ Հերբու (Աւետիս): Հերբու Համաշխարհային նրկորդ Պատերազմին, իրբու Ամերիկան զինուոր զան կ'ըլլայ նրանական նախատին վրայ, Գերմաններու հետ կոռւլիու պահում:

ԳՐԻԳՈՐ ՍԱՐԱՖԵԱՆ ԽՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՎԱՐՒՉ-ՔԱՐՏՈՒՅԱՐ

Երբ 1921, Թունուարին գործի սկսած է ամ հորդանյի մէջ իր Հ. Բ. Ը. Միութեան Գալիֆորնիայ շրջանակի Վարչ-Քարտույար, այս շրջանակը ուներ միայն տասներկու մասնակիցներ: Իր առաջին գործը կ'ըլլայ նախ այս տասներկու մասնանիւպերը գորացնել, եւ սպա նորեքը հիմնել: Եւ այսուէ իր օրով մասնանիւպերուն թիւր հասցուցած է 38-ի, իր զրիչով եւ առենախուռթիւններով Միութեան զաղափառական ծանօթացներ չայութեանք թէ՛ Գալիֆորնիայ եւ թէ՛ Գալիֆորնիայէն դրւու շրջակա անհանգներուն մէջ:

Արդար է նաև զահանութեամբ յիշել այն քաջարարի գոհեզրութիւններու ու ծառայութիւնները գործ մասուցած է իր տիկիններ՝ Գիքորիս Մարտինան, որպէս զործակից իր ամսութեան: Օգնակ է իրենց միշտ Հ. Բ. Ը. Միութեան ձեռնարկներու, մասնակէ նոր էզնոյի Շիկաց Օժանակի կամաւրծան և ամբ գորչական ցործերուն մէջ, ինչպէս նաև նոր էզնոյի մէջ տարու տեղի ունեցած Միութեան երեխեաց պաշարներու ծանրա- ծանր աշխատանքներու եւ բազաւ գրախանութեամբ:

Թթիգոր Մարտինան, իր լոիի ու մերժուի վանեմբու ու զնուագրեամբ, Գալիֆորնիայ տնտեսական աստիքի տաքանակի տարիներուն մէջ իսկ, կրցած է պահել մասնանիւպերուն զայուրինեց շարունակ: Եւ շնորին իր աշուարու և կուորանու ու բայրանունէր աշխատավարութեամբ կ'լուծարած Գալիֆորնիայ մէջ, իր պաշտօնավարութեամբ շրջանին: Յունուար 1921-ին սկսալ, Վարչ-Քարտույարի իր պաշտօնը վարած է երեսուն երեք տարիներ մէծ ձեռնախուռթեամբ ու նուիրումով: 1954 Յունուար 1-ին յառաջացաւ տարիին պատճառաւ հայուած է գործէ:

Բարեգործական կերպուն նկատի առնելով Մարտինանի երկարամայ նուիրեան ու արդիւնաուր ծառայութեամբ, մեծարած է զի՞մ գլուխու Անասութեան տիպացնով:

Հակառակ զործէ հաշուելուն, պարապա չէ ինչպէս, այս կամաւոր կերպուն անելոյ երկու տարիներուն մենախան պայտուամբով, Գալիֆորնիայ Շրջանային Յանձնախումբի հովանարութեամբ պարաստած է Գործապատումք պատմազիրքը, ուր պատկերացաւցած է Հ. Բ. Ը. Միութեան Գալիֆորնիայ շրջանի բօյոր մասնանիւպերուն կնամնել ու զործունէլունը: Ինչ ոչ միայն այս գիքին գրած է առանց վարձարութեամ, այլ նաև առը տպարական ծախէր հաջարու համար նուիրատուներ գտած է, ապա ծախելու համար եւս աշխատած է կամաւրապատու: Աւսոի գրի վաճառումն Հ. Բ. Ը. Միութեան մնացած է իրը հասոյր ենին հազար տոլար:

Նայնպէս կարեւոր կտակի մը պրէս կտակալատու ու բարի կատարած աշխատանքի փախարէն, իրը վարձարութեամբ զատարանի կողմէ իրեն տրուած վեց հազար տոլարի գումարու ամբողջութեամբ տուած է Բարեգործականի Կերունը զամանելով այս վերջին զնուագրիներ, զի՞մ բարեկար Անդաման եղանակ է:

Անելին, Հ. Բ. Ը. Միութեան կատարած այս երկու նուիրատուութեան փոխարէն Հայեակի մօտ, Այթ-էլ-Արաքի աւանին մէջ դպրոց մը հաստանեց, եւ զայն կոչեց ՀԱՅՈՒԹԻ Մորափեան Գարոց, ի յիշառակ իր նահատակ որդույմ:

ԳՐԻԳՈՐ ՍԱՐԱՖԵԱՆ ՈՐՊԵՍ ՌԵՍՈՒՐՍԻՑ

Այնքանի 1895-ի շաբաթն ետէք անուս Հայ երիտասարդներուն մէջ մնձ փափառ մը արքնցած էր գրել կարդայ արգելով զարզանալու համար: Աւսոի հազարին մէջ տեղ տեղ սկսած զիշերային վարժարաններ բացուի՝ զանցաւու տալու առեղծուած այս դրսանիքին: Մյոյն զիշերային վարժարաններէն մին հաստատուած էր Այնքանի Նիզիպիսան Թանգարանին մէջ, հայասէր Ամերիկացի Միսիս Շեքսբրի նիւթական օժանդակարութեամբ: Այս զիշերային դպրոցին մէջ Հայ երիտասարդներ կը սորէին հայերէն եւ ամզերէն եւ այլ կարեւոր զիշիքներ:

Գրիգոր երբ 1901-ի սկիզբը երկրար աճագա գործ կը յանախէր, երկանեց շա- րաբը երկու երեք ամպամ զա կու տար այս զիշերային վարժարանին մէջ Հայ երիտասարդ-

Աթրութ: Իրեն հետ կը պաշտօնավարէին ուրիշ Հայ ուսուցիչներ, ինչպէս մատե իր կրտսեր եղարյոց՝ Գէորգը կը սկսէր ուսուցիչներուն կոյսէ փոխն ի վոխ իրմա վայրէնան տեսող կարք բարյախօսուրեամբ մը, եւ յետոյ կը շարունակուէր դաստիամագութիւնը։ Գրիգորի առաջն ուսուցչական փորձառութիւնը կը սկսի այս Նիդիպինան Թամգարանի գիշերային մէջ։

1907-1908 կը տեսմենք կորովազ լցում երիտասարդ Գրիգորը Հասամպէյի (Ամանոս) և այարքնակ գիտաբաղակն մէջ, ուր տեղական ուղղութեամ համեմատ Կիրակի օրեր ալ կը կը արողէ Հայաստանեայց Նկազեցւոյ մէջ։

Ա. Եշմանենէն Այերապ վերապրէն ժառանխոս կը կարգուի Վիլիկնամ Ճնմարմնի, եւ ես Փօրօֆ. Արմենակ Զամիշեամի. Փօրօֆ. Յօվակի Միսիքեանի եւ ուրիշներու հետ եղագին կը յուրի Հայ նօր օտքանիշի հայեցի դաստիարակութեամ, իբր մաւմաղէն կրօնական դաստիարակութեամ եւ նիդիգեական պատութեամ նիդիբռում։

Տարագրութեամ երեք ու կէտ տարիներու ընթացքին հայերէն ու ամազերէն լցուներու մասնակի դասեր Կառանահ Հայ երիտասարդներուն։ Սուրբայ Սէլիմյէն եւ Համա Քաղաքներուն մէջ, ինչպէս անու Լիրամանի Զանիշ Քաղաքն մէջ, ուր ինք կը բանկէր տուրագրութեամ վերջին սե օրերու։

Ցես տարագրութեամ, 1919-ի սկիբը, երբ կը վերադառնայ Այնքապ, կը պայտօնավարէ իբր տնօրէն, առաջն տարին Այնձնական փարծարանին մէջ, իսկ երկրորդ տարին՝ Վարդանական կրտարակը։ Այնքապ մէջ տարագրութենէն յետոյ բացուած էին 14 հայկական դպրոցներ, որոնց մէջ կը պաշտօնավարէին 41 Հայ ուսուցիչներ եւ ուսուցչուիններ, առանց յարանուանական խորութեամ։ Այս 14 դպրոցներուն ընթանուր վերատեսւան էր Սիրատանց Փօրօֆ. Նշան Պայտղցան, որ նախապէտ Այնքապի Աներիկեան Գօւէնի մէջ հայրէն լինուի դասառու էր, իսկ փախ-վերատեսւու էր Փօրօֆ. Գրիգոր Սարափեան։

Այս դպրոցներուն մէջ յարանուանական ոչ մէկ խորութիւն կար, այլ զուտ հայեցի առողջ կրտութիւն կը տրուէր տարագրութենէն ազատած եւ վերադարձած Հայ նօր սերունդին։ Խակ կրօնական դասեր միան կը տրուէր կիտակի օրեր, ամէն յարանուանութիւն իր եկեղեցւոյն մէջ կիրակօթեայ դպրոցավ մը։ Ասկիա Հայ Առաքելական եւ Աւելարանական եկեղեցիներու միջն զեղեցին օրինակ մըն էր համեմայախութեամ, համազործակիցութեամ եւ եղբարական յարարեարութեամ։ Դպրոցներու այս համազործակիցութիւնը հաստուելու գործին մէջ Փօրօֆ. Նշան Պայտղցան եւ Փօրօֆ. Լուրիքի Լեւսնեան շատ մեծ բաժին ունեցած էին։

ԳՐԻԳՈՐ ՍԱՐԱՓԵԱՆԻ ԿՐՈՅԱԿԱՆ ԳԱՐԾՈՒՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Կրօնական գրիւճանեւութիւնը կը սկսի Այնքապի Քրիստոնասիրաց Հնկերութեամ մէջ 1900-ի աշնան, որում ինք իմիմայիր անդամներէն մին էր։ Քրիստոնասիրաց Հնկերութիւնը Այնքապի մէջ Կիրակի օրեր հոդիւրու յարան կունենաց տեղույն Ս. Աստուածածին եկեղեցւոյն հովանալուրութեամ ներքեւ, եւ երեսն ալ հայկական քաերու մէջ յարրուած լուս օրերու իրիւճանեւութեամ հոգեւոր ժողովներ տեղիւր կումենային տուներուն մէջ։ Գրիգոր իրեն դպրոցի ուսանող, Կիրակի օրեր օրիշ իրեն հասակակից երիտասարդներուն կարդին իր արքունիք այս յարաններուն մէջ եւ կամ տուներու հաւաքոյներուն մէջ, ուր որ առիքը կը առեղծուէր խօսիւ։ Այնքապի Գօւէնի իր ուսանողութեամ շրջամին, ուսաղու, արձակուրդներու առեն, Հայ գիտերը կայսերէ եւ կը բարողէր Հայ ժողովուրդին բոլորուն գրիւճանակ, պարապէտ Հայց, Եկեղեցւոյն պայծառութեամ նասանելու դիտութիւն։ Երբեմն երապու միջոց չունենաւ, առաջադ ծառայէր իր ժողովուրդին։

Երբ 1939-ի գարնան Առամայշ կոստորդ տեղի ունեցաւ, Ամանոսի հայկական գիւղներուն մէջ եկեղեցականներուն մեծ մաս սպանեւած էր։ Այնքապէ մէկը կուգէին զըրկի որ երբար բարոցէր եւ միիրարէր այդ տեղերու լուսած Հայութիւնը։ Հայ Բողոքական պատուելիններ շատ էին մնացած էին, տանի Առամոյսի հայրուն կրայ սպանեւած էին շատ։ Խամ սեղի առաջնորդ կը բարուած էր առաջնորդ առաջնորդ իր ժողովուրդին։

բաֆեամին Յման առաջարկ եղաւ երրավար՝ շնորհեց, և 1909-ի ամսաց զնոց այցելեց, ժա-
ռացեց և միթքարեց. Հասանպէջի գրւը իրեն կեղծրած ընելով: Թէի իր նախրդաւումնաց
ընթացքին տակակած յարձակումներու համեմութեան բշտամինքը, ուսկայն նախարար-
ութիւնը օգնութեան համեմելով փրկեց զիմք մահաւած առայց վասագէմ:

Փրօփ. Սարսփեան երբ Ամերիկա ուսամեյու եկած էր (1910-1913), հոգորաքու-
ներու հրաւերավ եւ Առաջնորդարամի կորզադրութեամբ կրասի օքեր կը հարգութ նիւ-
նորքի, նիւ-ձըրզի եւ Թրոյի Հայց. Առանձիւական նկեղեցիներուն բնմէն:

Խոկ երբ Համաշխարհային Պատերազմէն վերը Փրօփ. Սարսփեան կը հաստատուի
Ֆրէզմ, Գալիփորնիա, Ալաբամրգարամի կորզադրութեամբ հարզացած է նաև. Խովիչ պա-
կասուրեամ եւ կամ բացապայութեամ պատճառաւ. Ֆրէզմոյի, Ֆաւլըրի, Շիտլի, Եգի-
նկեղեցիներուն մէշ, ինչպէս նաև երրեմ կա Ամենալուխ եւ Ամ Ֆրանչիսոյի Հայց. Եկե-
զեցիներուն մէշ:

Փրօփ. Սարսփեան զործէ հայուել յետոյ, ուր երկար տարիներ շարաւանկ Գալի-
փորիսյ Հայոյ Ալաբամրգարամի կրամանը հորոցներու Կեղուսական Խորհուրդի Առե-
նապետուրեամ պաշտօնը յաջողապես վարեց: Առենապեսի համարաթեով կ'այցելէր Գալի-
փորիսյ Հայց. Նկեղեցիներու նիւսակինը արգարարանները, անմեց պէտքրութ մոտէ կը
ծածքամար, զատազրերու կորզադրութիններ կ'ենէր, ձեռանիները կը հարաւերէր եւ
տարեկան համաժողովներ կը կազմակերպէր: Իր պատօնութվարւեամ շրջանին թէ՛ աշա-
կերտներու բիւր շատցաւ եւ թէ՛ Կիրակօրեայ դպրոցները աւելցան:

ԳՐԻԳՈՐ ՍԱՐԱՎԵԼԻՆԻ ԿՐՈՆԱ-ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գրիգոր Սարափեանի կրօմական գործութեարիմնը կը սկսի 1911-ին, երբ իմք Ա-
մերիկա նէյ Համայարամի մէշ աստուածաբառեամ լուսնաց մըն էր: Նկեղեցական
նիւրերու շուրջ գրած յօդուածները նախ կը սկսի երեխի կ. Պալոյ «Ճանար» կրօմարերին
մէշ, ապս ան կը դառնայ մնայաւ յօդուածագիր մը այդ կրօմարերին:

«Ճանար» Ալաջին Համաշխարհային Պատերազմի ընթացէն կը դադրի տնախական
ու Քաղաքական աննպաստ պայմաններու թիրումնէ: Բայց պատերազմէն վերջ Զարմայր
վրդ. Կելիքրեան իր կրօմարերը կը վերհրատարակէ՝ «Էլայ հօսմահ» ամումի տակ: Գրիգոր
Սարափեան իր աշխատակցութեամբ կը շարաւանէ այս նար կրօմարերին մէշ էւս:

Գրիգոր Սարափեան 1926-ին Ֆրէզմոյի մէշ կը կազմակերու «Էլայ Նկեղեցաբ-
րաց» անձեռուրեամ մը: Քիչ յետոյ, 1927 Յունաւարին կը իմմէն «Փարու Հայա-
տանանայց» կրօմական ամսաբերքու, որ կը երաւարակուի եօք տարիներ, իր պաշտօնա-
թերը նկեղեցասիրացի: Ապս կը վարէ, որպէս հիմնադիր, պաշտին երկու տարուան յօդ-
րացրաւեամ պաշտօնը: Վերջին հիմն տարուան խմբագրութեամ պաշտօնը կը սուսանէ՛
Գալիփորիսյ Ալաբամրգարամի Քարսուլար, Սրզմանցի Գուրգէն Ցէր Վարդանեամք: Մրա-
ժամանակ այս կրօմարերը կը վայելի Ալաջնորդ Գերշ. Տէր Գորեզին նոյն հաչատուր-
եամի հովանաւորւթիւնը:

Խոկ Գրիգոր Վերջին իմն տարուան ընթացէն խմբագրական մարման մէշ իր շա-
րուակէ իր օգնակարութիւնը: Այսպէս զարու Հայատանայց կրօմարերը կը երաւա-
րակուի եօք տարիներ շարուաման որում մէշ կը յօդուածները նկեղեցական,
աստուածաբառական եւ նկեղեցական բարեկարգութեամ վերպերեալ՝ նկեղեցական հասա-
րակութեամ կողմէ կարպաւեցաւ մէտ հետաքրութեամբ:

Անշխատակցի Ալեքենան Թեմի պաշտօնարերը «Էլայ հօսմահ» Նկեղեցիս-ին,
ստորագրեալ շատ մը նկեղեցագիտական եւ կրօմական խորագիտաց յօդուածները: Տարի-
ներով աշխատակցած է Երևան կրօմարերին, կ. Պալոյ «Նորակար» պարք-
բարերին, նաև Քաջակերած է իր եկան յօդուածներով ծխական թերթիկները: Յօդուած-
ներ նաև պարքերար լոյս տեսած են Քայլակի, «Պայշտար», «Էլայ Օրէ» եւ այլ բազմ-
իւն օրաքարերու եւ ամառերերու մէշ: Ան ազգին մըն էր մոտածում եւ պահանջ
արտագրութեամ, պարզ եւ հասկալի լեզուով:

ԳՐԱԴԱՐԱՆ ԱՐՄԱՆԻԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Փրաֆ. Գրիգոր Մարտիրոսի մեծ ու փոքր հեղինակուրիշներթ և հետեւեալմերը.

1.— «Կրօնական կարգ մը հարցումներ. տրուած պատասխաններ», լոյս տեսած է 1919-ին Այսրէկի Կերպամական Գուշին տպարամէն:

2.— «Հ. Բ. Ըիսուրիմը Գալիփորիոյ մէջ», լոյս տեսած է 1923-ին:

3.— «Պատմուրիմ Հին Ռիտարի, կրօնի դասագիրք. Կիրակօրեայ և ազգային դպրոցներու համար: Հրատարակուած է 1940-ին Անբիլիասի մէջ:

4.— «Շատմարիմ Նոր Ռիտարի, կրօնի դասագիրք. Կիրակօրեայ և ազգային դպրոցներու համար: Հրատարակուած է 1941-ին Անբիլիասի մէջ:

5.— «Ա. Գրական մեծ Գէմեներ», կրօնի դասագիրք: Հրատարակուած է 1941-ին Անբիլիասի մէջ:

6.— «Քարազ Պատրաստեալ Արուեստը», քարգմանուրիմ անգլերէն: Հրատարակուած 1948-ին Անբիլիասի մէջ:

7.— «Պատմուրիմ Գօրծոց Առաքելոց», կրօնի դասագիրք: Հրատարակուած է 1950-ին Անբիլիաս:

8.— «Ներքաւուրիմ Նոր Կտակարան», Կիրակօրեայ դպրոցներու և ազգային վարժարաններու կրօնի ուսուցիչներու համար: Հրատարակուած է 1950-ին Անբիլիասի մէջ:

9.— «Վարդանանց Պատերազմը և Վարդան Մամիկոնեան», հայերէն և անգլերէն. լոյս տեսած է 1950-ին «Նոր Օր» տպարամէն:

10.— «Ա. Գրիգոր Նարեկացի և Նարեկ Աղօրամանանը», հայերէն և անգլերէն. լոյս տեսած է 1951-ին Թահիրիկան տպարամէն, ի Ֆրէկսո:

11.— «Թիմ Արմենիմ Զքրչ», անգլերէն. լոյս տեսած է 1954-ին, Ամերիկան Խօմումի տպարամէն, Ֆրէկսո:

12.— «Գործապատճեն Հ. Բ. Ը. Միարեան Գալիփորմիոյ Շոշանակի», լոյս տեսած է 1954-ին «Նոր Օր» տպարամէն: Այս գրիմ գուտ կիմք հազար տակար հարուր յանկացած է բարեգործականի:

13.— «Ս. Ներսէ Շնորհալի, իր կեանքն ու գործունեուրինը», հայերէն և անգլերէն. լոյս տեսած է «Նոր Օր» տպարամէն 1959-ին:

14.— «Թիմ Արմենիմ Արօրարիկ Զքրչ. Հըր Անքմանիկ, Սաքրէմէմրս, Մէյս Ֆիւր ևս Պուսինը Անքու, անզիւրէն յասացիրք: Ամերիկայի մէջ Կիրակօրեայ Դրագոցներու և անզիւխու Հայ ընամիններու մէջ գործածուեալ համար: Հրատարակուած է 1959-ին Ֆրէկսոյի մէջ: Հրատարակուած է ամրագ հասայր յատկացուած է Գալիփորմիոյ Թիմի Կիրակօրեայ դպրոցներու յառաջացած:

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՀԱՍՏԱՆԻ

Ս. Էլմիրածնայ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օծուրիմ Տ. Ց. Պազգէն Ա. Կարպակինոսի կոմմէ Փրօֆ. Գրիգոր Ա. Արտափեան գմանառուեցաւ սրբատա Կանդակվ մը և Ս. Գրիգոր Լուսաւորի Առաջին Կարգի Ռոկինուան Շնամանակ, Բարեղ գործականի. Հայ Նկերեցւոյ. Հայ Նկերեցւոյ գրականուրիմն և այլ մարգերաւ մէջ Հայ ժողովուրիմ մասնացած երկար տորիներու իր օգուակար ծառայուրիմներուն հպմար; Շնաման և Կանգակը յամանուած են իրեն պաշտօնական Գալիփորմիոյ նորմնուրի Ալաբեր Զքրչ. Տ. Թորուն նպա. Մամուկիսամ Անասար, անզիւրոյի նը ընթացքի, որ սարնաւ էր Խոյեմբը 4, 1902-ի Կիրակի օր. Ֆրէկսոյի Ս. Գօրծ Մայր Նկերեցւոյ նորա կառոյց ընկերական սրակին մէջ:

Վեհափառ Հայրապետի կոմմէկը կարդացաւ է նաև նոյն ճաշկերոյիրի մէջ, և նորկայ գումառու, խուսներամ քաղմուրիմն ու միներած է զայս յատկացաւ:

ՏԱՅ ԲԱՀԱՍՏԱ ԱՅՄԻՐՃԵԱՆ

- № 2. 1 Ушарас— үрбілжанын, Үшір 3 шабан
жылдың 12-дегі պәншамасының Үздө 9-нче сәкендең көз а-
науындағы дәмдіктерге үйрінеде:
- № 2. 2 Ушарас— Қысқарт ашаңы, Үшір 3 ша-
бандың 12-дегі պәншамасының Үздө 9-нче сәкендең көз а-
науындағы дәмдіктерге үйрінеде:

• Եր. 5 Ապրիլ - Ա. կիրաքի ծրագալիմայ
Հայրապետին: Ա. Պատրիարքը մասուցական Սայց
Տանիքի Առաջնայան Ա. կիրքի պահանին Գրաս
ու ուստի առաջ դաս հետ այս առաջնային ուղ Ա.
Կիրքը Ա. Երանուզէմիք Պատրիարքը ՏԱԼ Բառ
կանին, Ա. Խաչի երեւմին օրը մէրտեց Հեթանոսա
թեն Հրամանութեան դարձի նկո բացմանորիւր
Հրամանութեանը: Ֆամարքն էր Հոգէ: Տ. Տաթիւ
Արքայա Հայրապետ:

¶ հեր. Յ Մարտ.— Անտակին: Հաս սպառու-
թեան, Ս. Պատարացը ժամացուեաց. Ս. Հրեաս-
կապտան Ակեղեցին մէջ: Ժամարաք ի Հոգ-
Տ. Արքէն Ակեցան Ալյափան: Խորոցի Գեր. Տ.
Առքէն Արքեպիսկոպոս: Քարտաք անհետով Հայր,
մէջաւ յիշին և առաջի քո: Յօրդուեց ձեզ-
ու որ Ակեղեցապտութեան առաջին Բիշէք Զա-
կն իրաց զատկին մէջ:

¶ бг. 10 Уарен.—Небрієвіа. Сільській земле-
губці Зас.; С. Небрієв. Члк. Рицерськів, земарів
і сільських земельних ресурсів їх на місцях земель
їх земель їх земель їх на місцях земель
їх земель їх земель їх на місцях земель
їх земель їх земель їх на місцях земель

(*) Նախմական Նկարեցիք ուսմանութեան համարյան, Քիլիտառի Այս կերպութիւնը ուղի ունեցած է Խանկալումէ 40 օրեր տար: Եւ առաջ ենիւն Արտադրման Կիրակին կայսարյան 40 օրեր Արգ Արքարքուն ասաւ: Հայոց, Նկարեցիք պատշաճ համարական է այդ օրաւան համեստութեան կցի անեւ համառակը մեր ջրամատ Պայտակարակութեան, որ ուղի ունեցած Թարոր իւրաք վրայ: 1

թիւն շատ աւելի պահով ու երջանիկ պիտի ըլլայ սրբ ամէն ող փախակ ուրիշն թքութիւնները սրբագրել փորձեն : Խոր թքնեց ժննի և եր այդ ուղարկ դպի շատ ասարան : Քարոզ եւ Ս. Պատարագի մաս ու աշխատավորակց Եղբայրներ առելինեան թատուկայնէն :

— Կոստյ Խոր, Ամեն. Պարբերաց Ս. Հայրը,
— Եակունք Մարտ Տաճարին ժեկ, վարդապետա-
ռան գաւառակի իշխանութիւն ունեա Ս. Ալեքսա-
նդրակարող Ժմանանին Հոգ: Տ. Տ. Վաչէ,
Վաշար, Դանիէլ, Վահան և Տարեն Արքաներեւ:

կան նկարին տպելու հաղորդին վրայից։
— Ենքու եռք, գլուխու հաստարի նկարին
սորբով, Սիրամանութիւնը, Ամենապատի Պատ-
րիքը Ս. Հօր զիաւուրութեամբ ՀՀայացաւոնց
ծուց գործեց Ս. Ցարութիւն Տաճար։ Ս. Գերեց-
անին և զերանորպուած Գրիս Խաչի այրի ուխտե-
էն եռք, զերինոյ հից՝ մեր Ս. Գրիգոր Լուսաւո-
րի Նեկուսութիւն մէջ պատուցած երեխոյան ժա-
մանական ու նախանական Ապս կատարուցա-
ծորինական Մրասներեաց այցելութեան համբա-
որ Բափոր Տաճարին ներ։ Բափորապեսն էր
Տաղզ. Տ. Ներևէ Վրդ. Բաղութեան։ *

Պ Կիր. 20 Մարտ Պատարիք։ Գիշեային
ետառօւնին Խամբարութիւնները պաշտօնացն
Ո. Լուսաւորիք։ Ապս Ամենապատի Պատրիքը Ս.
Հայրը Համբաւուր Ս. Պատարագ Գրիգո-
րու Ս. Գերեզմանին վրայ, որդի եռք նախազանց
անին և Պատամանական ցարը կատարուած մե-
ծաւանդիչ Տափօրին։ Բափորը վերջաց Ս. Գրի-
գոր Լուսաւորիք նեկանին մէջ։

Օ Առ. 25 Մարտ - Նախատակին - Ե. Առ.
ուր Նախագահ Գեր. Տ. Առքին Արքայի հայոց
Օ Եր. 26 Մարտ - Ս. Գրիգոր Լաւառիշ
Տաւ ի Վիրատ առքի առթիւ, առաւտես Խա-
լեպարտէն ետք Ս. Լուսաւորի մատուցը եր
և նախատակին Բափորով փասդրեաւ Առաջ
Սկզան, ձեռամբ Գեր. Տ. Առքին Արքայի հայոց
կազ Ս. Պատրիարք Մատուցուցաւ Մայր Յանարի
Ս. Սահմանական մատրին Ս. Լուսաւորի առքին
յայս մատարման եր Հոգի Տ. Պատրիարք Վարդապետ

ւաշունուրուս և այլ պատմութեանք մաս մը,
ովհաւորութեամբ Հովու Տէ կիւրեղ Վարդապետ
Թարեկեանի; Ինքանարժենով առաջաւագ ԶԵՐ-

եաց լու, ուր Համբարձման պրատակիքի վրայ պաշտուեցան երեկոյն ժամերգութիւնն ու նաև խառնօսիկը: —Երեխնադէմին կատարուեցան Շեկեցին և Նումիան կարգեր եւ ապա՝ գիշերային ու առաօտան ժամերգութիւններ: Մատուցուեցան նաև Ս. Գառարաց: Ժամբարածին էր, ըստ սովորութեան, սրբավայրին Տեսուլը՝ Հոգէ: Տ. Գևորգ Վարդապետին թագավորական թագավորական թագավորական:

Փ Կը: 27 Մարտ: Գալանեան: Ալաւուեան ժամը 7.30-ին, Հոգէ: Տ. Կիւրեղ Վարդապետի գըլիաբարութեամբ, Սիսար Հայրը Խելազարդութիւնը բարձրացան Զիթենաց լուս եւ Աջարաւուուլութեամբ առաջադիմ, ուր եպիհազորական խոյը ի դուռի պատարացեց Հոգէ: Հանդիսավոր Հայրը: Անձրևու ոգին պատճառու, Ա. Պատարաց: մատուցուեցան Համբարձման ժամարածին էջի, փոխան ապաւորիք:

Փ Եւ: 31 Մարտ: Երեխոյեան, Մայր Տաճարին էջի պաշտուեցան Մեծ Գաւոց «Եկեղէջ»ի վերջին ժամերգութիւնը, որուն ընթացչին ըսրուց Գերը: Տ. Նորայր Եպիսկոպոս, Բարսու ունենալով Հակման Աւետարանին՝ «Եւ ուր են եմ՝ անդ եւ պաշտօնեայն թէ եղից»:

ՊԱՇՕՆՆԱԿԱՆՔ

Փ Եր: 5 Փետր: Կէսօրին, Ս. Քաղաքան Պատրիան նոր նույնական Մասն Օկոսթին Սէփնասիք իր տառին պաշտօնական այցելութիւնը տուաւ Պատրիաբարանին:

Փ Եր: 9 Փետր: Հոգէ: Տ. Արշակ Վարդապետ և աշխատութեամբ, Սիսարնութեամու երթառութը եւ ենանդուն այժերէն, մեկնեան Համբարային Ամերիկա՝ Հովուական պաշտօնով: Խը ապէ Ս. Հրեշտական կազմակերպութեամբ Տեսուլը և Տիգրանը:

Ացաւ Հոգէ: Տ. Դանիէլ Վարդապետ Շամելան, որ Ժիամամանակ էց վարէ Ս. Աթոռոյո Մատակրարի պաշտօնը:

Փ Եւ: 17 Փետր: Միտրու-նոր օգանաւային ընկերութեան կողմէ, իրենց Հրեշտակութեան 20-ամսակիր առիթով, Այժմ մօք պանդոկի մէջ տուած ընդունելութեան ներկայ գննուեցան Համբարապետ Գերը: Տ. Հայրիկ Արքակիսկովուս Դիմապատ Գերը: Տ. Տաւէ Եպիսկոպուս եւ Տիգր ԿԱ Հինգելան:

Փ Ուր: 25 Փետր: Անն. Պատրիարք Ա. Հայրը ընկերական թեմութեամբ Գերը: Տ. Տաւէ Եպիսկոպուսի և Տիգր Կ. Հինգելանի, փոխայցելութեան գնաց Պատրիան նույնակին:

Փ Գւ: 8 Մարտ: Սուրբոյ աղջային տօնին առիթու Սիսարնու Հիւպատուու կողմէ Մէյթ Տէյթ մօք պանդոկի մէջ առուած ընդունելութեան ներկայ գննուեցան Համբարապետ Գերը: Տ. Հայրիկ Արքակիսկովուս, ընկերակութեամբ Հոգէ: Տ. Հինգելանի:

Փ Գւ: 15 Մարտ: Երթառութէին Խոր Կառավարութիւնը Եպիսկոպուսի տաւած Պատրիաբարանին:

Նոյն օրը, Ամենի Սովորական Խնապանը, ընկերական թեմութեամբ Համբարապետ առաջնորդ տաշուածուած այցելեց Պատրիաբարան:

Փ Եւ: 31 Մարտ: Կէսօրին առաջ Խոր Պատրիաբարանի տաւած Պատրիաբարանին:

Պատրիան Գայրամի առիթով, Անն. Պատրիարք Ա. Հայրը, ընկերական թեմութեամբ Համբարապետ Գերը: Տ. Հայրիկ Արքակիսկովուսի Հոգէ: Տ. Գևորգ Վարդապետի և Տիգր Կ. Հինգելանի, ընդունելութեան գնաց Ն. Վահճ. Մուշեղիսին, Ընդ. Ռութիկանապետին, Արքամանի Յորգանասի Զիմարակն Ենջու: Համբարապետին եւ Սէլուսի Արքիոյ ու Սուրբական Հիւպատուութեամբ:

Ս. ԶԱՏԻԿԻ ՈՒԽՏԱԼՈՒԹԻՒՆԻՆ

Այս տարի, Ս. Զատիկի տօնին առիթով, Ս. Քաղաքան ունեցան հոգ ու վիստաւորութիւնն: Ասոր կը նպաստէր նաեւ այս իրողութիւնը որ այս տարի Ս. Զատիկի տօնը կը զուգալիքէր թէ՛ նոր եւ թէ՛ Հին Տոմարներու Համաձայն՝ միեւնոյն օրը, Ապրիլի 10-ին: Խալանաց Գորգապան Պայրամի տօնն ու այդ շրջանին զուգալիքնամարդ ըլլալով, աւազոցին եւ այլապատճան քրիստոնեաց ուխտաւորութիւնը ուխտաւորներէ զատ Ս. Երուսաղէմը ինողուած էր նաև զանազան երկիրներէ մէկան Խալան ուխտաւորներով: Հայ ուխտաւորներութիւնը հասաւ մատ 2500-ի: Անոնք Ս. Երուսաղէմ ժամանել մէկան սկսան Մարտի վերջին օրերւն, եւ Աւագ Շաբթուան ու Ս. Զատիկի հոգեգրաւ եւ մէծահանդիս արարողութեանց ներկայ գտնուելէ, Ս. Երկրիս զանազան

պրաւաւորերը այցելելէ եւ իրենց ուխտերը կատարելէ եռու, լիացած հոգւով եւ մինիթարուած սրտով վերադարձան իրենց ընակալայրերը՝ Ս. Զատիկի տօնիրդող օրերուն:

Հոգեշնորհ Հայրիրէ բաղկացած Ուխտաւորաց Ընդունելութեամբ Ցանձնութեամում մը բրաւ իր կարելին, ուխտաւորներու տեղաւորման, Ս. Տնօքերու տրուած խրական այցելութեան եւ բացաւորութիւննց եւ այլ կերպերով գոհ ձգելու համար ուխտաւորները՝ Վասահ ներ թէ բոլորն ալ Ս. Երկրին մէկնեցան Հոգեշնորհ ասկան բաւարարութեամբ մը գուցած, իրենց հետ քաղցր ու անջնջով տաներով Տնօքելական Արքավայրերէն եւ Ս. Յակոբեանց վաստաւութենէն:

ԹՈՍԱԿԻՆԻ ՆՈՒԽՐՈՒԱՆ ԵՐԵԿՈՅՑ

Շաբաթ, 16 Ապրիլ 1966, երեկոյեան ժամը 7-ին, ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի Լսարանին մէջ դասախոսութիւն մը տուալ Հոգէ. Տ. Վազէ Վարդինատոսեան, նիւթ ունենալով Հայ մանրանկարչութիւնը ընդհանրապէս եւ անգերազանցելի ծաղկող Թորոս Ռուզմինի կեանքն ու ձգած վաստակը մասնաւորաբար:

Դասախոս Հայր Սուրբը նախ տեղեկութիւններ տուալ մանրանկարչական ար-

շատի ծաղման եւ գործածած նիւթերուն մասին, ապա թուելէ ետք Հայ ժամօթ մանրանկարչներու անունները, Հանդամանօրէն ներկայացուց անոնցմէ ամենին Հռչակաւորը՝ Թորոս Ռուզմինը:

Դասախոսութենէն ետք Հոգէնորհ Հայր Սուրբը մողական լապտերի օժանդակութեամբ ցոյց տուալ Ռուզմինի ծաղկած երեք ու ետարաններու զունաւոր վերարտադրութիւնները:

ԱՊՐԻԼ ԵԱՆ ՅՈՒՇԱՑՈՆ

Կիրակի, 24 Ապրիլ 1966, երեկոյեան ժամը 7-30-ին, ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի Լսարանին մէջ տեղի ունեցաւ յիշառակի երեկոյթ մը, նուրբ-ած ամրողութեամբ Թէկատինցիի:

Ինչպէս նախանցեալ տարիներուն, ամէն ևնպիրի 24-ի, ժառանգաւոր սաներ կ'ուսում-նասիրեն նահատակ Հեղինակի մը կեանքը, զործն ու գրական վաստակը: Այս տարի ույն պարտականութիւնը յանձն առած էր Ընծայարանի Ա. Դասարանը:

Բացման խօսքը կատարեց Տրց. Եղիա Պատիօնեան, որ անդրադառնալէ վերջ Ապրիլ 24-ի զործած աւերին, որուն մէկ զուն էր Թէկատինցիի, չնորհակալութիւն յայտնեց Հոգէ. Տեսուչ Հայր Սուրբին, իրենց դասարանին փասահան ըլլալուն համար այս երեկոյթը կազմակերպելու գործը:

Ժառանգաւոր սաներու «Խաչը» խմբերին ետք, Տրց. Մանուէլ Մարֆակէլեան առաւ Թէկատինցիի «կեանքը», Տրց. Ցովէ.

Կիրակեան ընթերցանութիւն մը ըրաւ Հ. ղինակէն («Ըսէ՛ ինծի, ի՞նչ կայ»), եւ Տրց. Օարութիւն Մխիթեան ներկայացուց Թէկատինցի «Գրագէտը»:

Ժառանգաւոր սաներու «Ոգերդ Նահատակաց» եւ «Ծ Վերին Երուսաղէմ»ի խմբերունիւն յետոյ, փակման խօսքը կատարեց Տևոսւչ Հոգէ. Տ. Ներսիս Վրդ. Բաղուժեան որ յիշառակեց օտար եւ մեր պատմութենէն մէծ թուականներ, դէպքեր ու դէմքեր՝ ուրուք անշնչելի հետքեր ձգած են յաշորզ սերունդներուն վրայ, եւ որոնցմէ են Ապրիլ 24-ի Եղենը եւ Թէկատինցին: Ապա կոչ լրաւ ժառանգաւոր սաներուն լեցուիլ այն մեծ ժառանգութեամբ՝ որ կոչ գայ մեզի մեր նահատականներէն ու մտքի հսկաններէն:

Երեկոյթի փակումէն վերջ, Թէկատինցիի մէկ մեծադիր նկարին առջեւ ցուցադրուեցաւ Հեղինակին կարգ մը մեռադիր նամակներուն պատճէնները, գործերը եւ իր ժամօթ հղած գրութիւնները:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱՇՈՇԱԿԻ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆ Կրթական Կեդր. Ցամանախումբը, 1966-67 գորոցական տարեցամի համար համար համայստարամական ուսմանց յառակ քաշակմերու բաշխումին մասին իր ծանուցած հետևեալը, շահագրգուռովներու ի գիտութիւն:

1. Միութիւնը ներկայիս ումի 128 բոշակբակալ ուսմեր, որոնցմէ 25 եղջի այս տարի իրենց ընթացքը կ'աւարտէն: Իրենց աւատմը դեռ պիտի շարունակեն ուրեմն 103 եղջի, որոնք կրթառուակ պիտի ոսմանց յատարիկայ շոշամին են, եթէ յաջողութեամբ անցաւցած նն իրենց տարեկերքի ժմնութիւնները:

2. Նկատի առնելով մեր վարժարամներուն համար լուրջ պատրաստութեամ տէր ուսուցիչներ ունենալու անհրաժեշտութիւնը, Կրթ. Ցամանախումբը նպաստակայարձար զտու անցեալ երկու տարիներու մնամ, այս շրջամին եւս, վերոյիշեալ ուսանողներուն կատարուելիք վարութենք վերջ, կրթառուակներու մնացեալ գումարը տրամադրել հայ ուսուցիչներուն կատարեալ ազդրութիւն ծրագրին եւ սահմանափակ բիուկ ուր թեկմածութերու:

3. Ուսուցչական կրթառուակներէն կրթամ օգոստի 1 արդէն իսկ պաշտօնի վրայ գտնուող զատորիարակներ, որնք մասնաւորաբ կը յանձնարարուին իրենց վարժարամներուն տնօրինութեամ կամ վերահսկի մարմիններուն կողմէ:

4. Իսկ համալսարանական ընդհանուր ուսմանց համար թեկմածու ներկայացողները պէս է անպայման երկրարական վարժարակի մը վկայականը ունենամ ի ձեռին, ապա քէ ոչ իրենց դիմումը Աննալ Պիտի ԹթղՈՒին:

5. Բոլոր թեկմածուները, ուսուցիչ քէ պարզ ուսմազ, Լիքանամի եւ Սուրիայ մէր իրենց դիմումը պիտի կատարեն Միութիւն հետևեալ մարմիններուն.

**Armenian General Benevolent Union,
District Committee of Lebanon,
P. O. Box 715,
Beirut, Lebanon.**

**Armenian General Benevolent Union,
District Committee of Syria,
P. O. Box 348,
Aleppo, Syria.**

Միութիւննա այս Շրջ. Ցամանախումբները, իրենց Կրթ. Ցամանախումբներուն միջա-
ցաւ, թեկմածուներուն պիտի զրկեն հարկ եղած հարցարամները եւ մոյն Կրթ. Ցամանախում-
բները ամուց քրթարարները ուսումնասիրելէ վերջ, պիտի փոխանցեն զաման Կեդր. Վար-
չութիւնն Կրթ. Ցամանախումբին, իրենց պատմատարամեալ յանձնարարութիւններսկ:

6. Ներովայի գանձամ երկիրներու քեկմածումերը իրենց դիմումը պիտի կատարեն
Հ. Բ. Բ. Միուրեան ներովայի Կեդր. Յանձնաժողովին, հետևեալ հասցեով.

Union Générale Arménienne de Bienfaisance,
Comité Central d'Europe,
137, Blvd. Haussmann,
Paris 8, France.

7. Խակ ուրիշ Գայլերու քեկմածումերը ուսպակի պիտի դիմեն Կեդր. Վարչութեամ.
Նիւ Եսրէ, սուորեւ աղուած հասցեալ:

8. Բուօր քեկմածումերը իրենց դիմումը վերեւ յիշուած մարմիններում մօս պէա՞
է կատարեն մինչեւ 10 Մայիս 1966: Այդ բուականէն ամմիջապէս վերջ տանց պիտի գրկուին
հարցարաններ, որոնց արուած պատասխաններում եւ զանձնէ հաստատող փառատուզքերուն
հիման վրայ նկատի պիտի առնուին իրենց խնդրամները:

9. Միուրեան ներովայի Կեդրուական Յանձնաժողովը, ինչպէս նաև Հիքուամի և
Առուիլ Կեդր. Յանձնախումբները քեկմածումերու բղբաժանները Կեդրուական Գրասեննակի
պիտի հասցենն մինչեւ Յունիս 25, եւ Կեդր. Գայլ. Ժողովի Կեդր. Յանձնախումբը, իր մօս
կատարուած դիմումներուն հետ, զանձնէ պիտի բննէ եւ կրբարոշակի յատկացումները պիտի
որոշ Յայլիսի երկրորդ շարքուն:

10. Ներկայիս իրենց ուսումը շարուական Հ. Բ. Բ. Միուրեան սամերը, ըմբացիկ
դպրոցական տարիշրամի վերաբարութեամ, իրենց լննութեաց արդիմեր եւ կարգափխու-
թեամ ու շրջամաւրատութեամ պարագաները պէտք է ամմիջապէս հաղորդեն Կեդր. Վար-
չութեամ:

11. Մասնաւոր Հիմնադրամէ մը կրնան օգտուի Ամերիկաբակ պատամիններ եւ պար-
մանուիններ, առօն արտասահմանի հայ Վարժարանի մը մէջ կը ֆափաթիմ ազգային ուսուու
ստանու: Այսպիսինները պէտք է դիմեն Կեդր. Վարչութեամ:

Այս յայտարարութիւնները միաժամանակ հրատարակութեամ կը տրուին Ամերիկայի
եւ արտասահմանի հայ բերքերուն մէջ:

Դեկան Կեդր. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Նիւ Եսրէ,
7 Ապրիլ 1966

K. Guiragossian, Executive Director,
Armenian General Benevolent Union,
109 East 40th Street,
New York, N. Y. 10016,
U. S. A.

264038

ԳԱԱՊԻԱՏ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՔԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

19/06-07 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԳԹՈՒԱԿՆԵՐ

2. Կրաքաջակներու յանկացումը պիտի հստարուի ըմբռութեամբ, հայկական ծագում ունեցող ուսամբներու՝ պրամ իրենց բնակվայրին և կամ այլ երկիրի մը կրաքաջա հստառաւորինենք մէկան մէք քարքարայն ուսման հետուելու համար գորկ են մի քաջա կամ անիրաժշտ միջամբներ։ Ակրոնեավ Հիմարդութեամբ չի փափաթիր հայտառուել աւանդներ։ պրամ իրենց քարքարայն ուսման կ'ուզն հետւելի հետաւոր երկիրներու համարաւոր մէջ։ Չափ բացայի պարագաներու տակ է միայն որ կրաքաջակներ իրենց յանկացուի այս վերջանիներուն երէ նախճանարաւ մասնագիւռութեամ կարելի չէ հետւելի սեղանամ համարաւաններուն մէ։

3. Թեկմանմերը պարտին լրացնի համայստառական մուսէքի անհրաժեշտ բայոր պայմանները եւ ընթափնաւծ ըլլալ նուազագոյն «Ախօսօր» դատարանը կամ յաջողաւթեամբ անցուած՝ բ. կապէջ «Պատրիարքացի վճռութիւններ»:

4. Ըստուրքիմմերը պիտի կատարուին այլ քեկանածութերին միայն՝ որոնք ուղիղ ուսումնական բարձր մակարդակի: Ըստրական թամմեախումը ասսցիւ կ'ընտրէ իր դառնողութեամբ արժանարարություն Ակադեմիան քեկանածութերը միայն:

5. Թեկնածութերք իրենց ձևագիր գիմնազիար պէտք է Անրիայացացած ըլլամ սոսրե հշամալուած հասցեներին մէկում (պարագայ) խամաճային ամենին ուզ միջեւ 31 Մայիս, 1968: Ի պատախան՝ թէկնածութերքն կը դրկուին հարցարերքիմբ' որպէս հշգրութէ իշուղու ենու, պահպանաւ փառաքը լուրջ ենալ պէտք է վերաբարձրութէ հիմնարկութեան Անրիայացացչ մարմիններուն եւ կաս Լիզբոնի Կենտրոնի, ամենին ուզ միջեւ 31 Յունիս, 1968: (Հարաւայ)ին Ամերիկայի երկիրներուն, ինչպէս նաև Աւստրալիայուն այս բուռակամմենք պիտի ըլլամ յարդրադրութ 15 Գեկնեմերք 1968 եւ 15 Գետրուար 1967:)

6. Հիմնարկութիւն սահմանափառ բիոլ կրտսեակներու համար Ակադի պատիք ունենայ նաև գիմնասմեր թէկանաւութեր՝ որով արդէն տիրացած են համարաբանական վկայականի մը եւ կը փափաթի կատարեալազրութիւն ուսամբ իրենց ընթաց երկրու համարտականմի քրանկար սարքարանի համատարարութիւններուն մէկուն մէջ։ Խախուրու թիւն պարու ուրիշ արժանաւորապայն թէկանաւութերից անմեց՝ որպէս Խախուրու օգոսուած չեն թռու Հիմնարկութեան կրտսեակներութիւն։ Քիմնասմեր պէտք է կատարի վերոյիշանալ եւ առանձան եւ նպաստ պէտք է առնելի նոյն պայմանաւութեր։

7. Ներկայացնուած զիմանմնը ի վերջո պիտի կնդրանցաւի լիզզպամ՝ ուր Հիւառակութեամ Ցնարակամ Յամանախամբը իր վերջնական որոշումները պիտի այս Օգոստոսա-Սեպտեմբեր աշխանքեար, բարեցացին: (Հարաւային Ամերիկայի երկրներուն և Աւարային պարագային Մարտի պիզզը): Յանձնուալումբին որոշումները քեկնածաւերուն պիտի հա- որոշում ուղարկի լիզզպամ Կնդրութեամ:

8. Գիմաւմները պէտք է ուղարկուին հետեւալ հասցեներում.—

ա.՝ Լիբանան բնակող քեկածուներում համար՝

Educational Committee of the Calouste Gulbenkian Foundation in the Lebanon,
Stephan Building,
Riad Solh Street,
Beirut, Lebanon.

բ.՝ Սուրիա բնակող քեկածուներում համար՝

Mr. K. Nersavan,
P. O. Box 757,
Aleppo, Syria.

գ.՝ Թուրքիա բնակող քեկածուներում համար՝

Scholarships Committee of the Calouste Gulbenkian Foundation,
c/o Mr. J. J. Abravanel,
Portuguese Consul,
Beyoglu, Istanbul, Turkey.

դ.՝ Ֆրանս բնակող քեկածուներում համար՝

Comité des Boursiers Arméniens de la Fondation Calouste Gulbenkian,
51 Avenue d'Iéna,
Paris XVIe, France.

ե.՝ Անգլիա բնակող քեկածուներում համար՝

The Secretary,
Calouste Gulbenkian Foundation,
U. K. & British Commonwealth Branch,
98 Portland Place,
London W. 1, England.

զ.՝ Իրաք բնակող քեկածուներում համար՝

Dr. V. Alexandrian,
Medical Building, 2nd Floor,
Ras Al - Oarya, Rashid Street,
Baghdad, Iraq.

Է.՝ Պրազի բնակող քեկածուներում համար՝

Mr. Yervant Kechichian,
Caixa Postal No. 18107,
Aeroporto,
Sao Paulo, Brazil.

9. Վերյիշեալմերէն տարրեր երկինքներ բնակող քեկածուներ, ինչ այ ըլլայ իրենց հպատակութիւնը, պէտք է դիմն ուղղակի Հիմնարկութեան Կեդրանին, հետեւալ հասցեով

Calouste Gulbenkian Foundation,
Department of Armenian Affairs,
Scholarships Selection Committee,
Avenida de Berna, 45 - A,
Lisboa — 1, Portugal.

10. Ներկայ ուսումնական տարրերամբն Հիմնարկութենին համալսարական կրթա-
քոչակ ստացող ուսումնական իրենց կրթաշահանքը՝ 1966-67 տարրշրջանին վերաբերագիւ
տալու համար պարտին իրենց դիմումները յգել ուղղակի Հիմնարկութեան Կեդրանին՝ ստա-
նալու համար հարց եղած հարցարկութիւնները՝ որորք ամրագույնէ ենք պէտք է վերա-
դարձնուն լիզզպան՝ առևիչ ուշեւ 15 Օուլիս, 1966: (Հարաւային Ամերիկայ) և
Աստորայի պարագային միմին 5 Փետրուար 1967:)

ԳԱԱՌԱԾ ԿԻՒԼ ՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

1 Մարտ 1966,
Լիզզպան.

**«ԱՄԲՈՆ»Ի ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԾՆԱԴԱՐԱՆԸ
ԴՆՈՌՀԱԿԱԼՈՒԹԻՒՆՐ ՍՄԱՑԱՌ ԵՆ ՀԵՏԵԿԵԱԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

- Ամերիկայի Գասագիրքը — Պատրաստող Աննա Վարդանեան-Մովսէսեան: Նույն Գալի-
Փրենոյ Հայոց Առաջնորդարանեն: 1964:
- Ապրիլան Շիրեր — Արքի (Խութառաւու): Թէրուան, 1965, Տպ. Նայերի, էջ 37:
- Սիկոն Երկանց — Օ. Հեքիչեան (Խութառաւու): Գլյուք, 1965, Տպ. Մարի:
- Ցուշտանի Գրեյլի Ամման Օրդինարան Յակոբ Պարսեմանիք — Հրատ. և Նույն Մշակ-
Թառ. Միավան: Գուլիս, 1965, Տպ. Պուլիս, էջ 54:
- Յակոբ Պարսեման Մակրաւուն Մէջ — Բ. Հատակէնան (Խութառաւու): Գուլիս, 1965,
- Մարժարան Ժամանակը, էջ 80:
- Ցեղափխական Ազգուն — Աղրիկեան Եղեռնի Բացառիկ: Ե. Հատոր, 1965. Թիւ 7, 8, 9:
Նույն Առօյէն:
- Ամէնան Ցարեզիրքը — մի. Տարի, 1965: Կարո Գէորգէնան (Խութառաւու): Գլյուք, 1965,
- Տպարան Մշակ, էջ 688:
- Մանկական Երգանակ — Ծաւան Թէրզիան (Խութառաւու): Գահըրէ, 1961. Տպարան Ցու-
առէր, էջ 239:
- Ամավիրդի Ա. Համիլոն Լ. Կ. Նազարեան Վարժարանի — (Նույն Տիար Ե. Կորուգյանէն):
Գլյուք, Տպարան Ազգա, էջ 48:
- Եղեցին Հետեկոնք — Մարդիր Ղաղաքան (Խութառաւու): Գլյուք, 1965. Տպարան Մե-
տան, էջ 174:
- Ազդակի 38 Տարիները. 1927-1965 (Նույն Աղդամէն): Գլյուք, 1965. Տպարան Կաթողի-
կոսութեան Կիրիկոյ, Անթիկիան, էջ 100:
- Հարբ-ինուս — Եղեցէ Մելիքեան (Խութառաւու): Գլյուք, 1964. Տպարան Կաթողիկոսու-
թեան Կիրիկոյ, Անթիկիան, էջ 583:
- Տիրոց Գրեյլարան Բազուկը — Գէաթիր Խնձորը: Գլյուք, 1965. Գալֆանան Հրատ. Տուն,
էջ 29:
- Formgeschichte Մերանց — Ներսէ Վրդ. Բապուռէնան (Խութառաւու): Առանձնատիր
«Ալուսի Յնդր-Մայիս. 1965-ի թիւերէն:
- Հայ Կրօնք — Ա. Մ. (Խմբարափոյ): Նույն Կոսորու Քրիչըն Էսօվիչչընէն. Օնթէրիս,
Գանձտու, էջ 4:
- Ցուշազիրք Վեր. Ա. Օ. Փափազեանի — Վեր. Ցարութիւն Հելլանան (Խութառաւու):
Փարիզ, 1965. Տպարան Արաւու, էջ 111:
- Տարեզիրք Ակպատ Ազգ. Միացեան Վարժարանի, Պարտաս — 1964-1965: Նույն Վարժա-
րանուն:
- Խմանափարական Հարցեր — Միմոն Հովիւեան (Խութառաւու): Գլյուք, 1965. Տպարան
Ալլաս, էջ 120:
- Մեմբ Ա. Հայքնիք Անմին Հիմա — Գետոս Զարյուեան: Հրատ. և Նույն Թէքէնան
Մշակ. Միութեան: Գլյուք, 1965. Տպարան Ալլաս, էջ 94:
- Մուսա Լիբան Համակենքը — Միլիք Քոյուրան: Հրատ. և Նույն Թէքէնան Մշակ. Միու-
թեան: Գլյուք, 1965. Տպարան Ալլաս:
- Բանանանդուրիւնէնի և Պատմուածքնիը — Զօրայր Միրզայշան: Նույն Գուրգէն Խան-
եանէ, Թէրուան, 1965. Տպարան Մոգերն, էջ 138:
- Թրքահայտանան 1915-ի Տարագրութիւնն և Ձարլը — Մ. Մ. Գասպարեան (Խութա-
ռաւու): էջ 15:
- Գ. Յակոբոսն (Երևանէն) կը նույնէ Հետեւեալները.
- Ալբուական կիւեւան Ձնազիրք — Գ. Յակոբեան: Առանձնատիր: Երեւան, 1962:
- Ա՞րմ է Վլէր Հայաստանի Հիմուն Ընկանան Իրական Անպէջ — Գ. Յակոբեան: Առանձ-
նատիր: Երևան, 1958:
- Գ. Յովհաննան Արևուական Եւ Երանական Արամանապարհները — Կարո Հայֆայարեան: Երեւան, 1948.
- Հայք. ԱՄԲ Ան Հայտարակութիւն, էջ 120:
- Խաւասարդ — Տարեզիրք Հայկազեան Գոյէքի Հայկական Ակումբի: Գլյուք, 1961.
- Տպարան Ալլաս, էջ 123: Նույն Գ. Կիւլիչէնանէ:
- Խոսք է Կրակ Հայաստանի Հիմուն Ընկանան Անպէջ — Գ. Յակոբեան: Առանձ-
- նատիր: Երևան, 1958:
- Գ. Յովհաննան Արևուական Եւ Երանական Արամանապարհները — Կարո Հայֆայարեան: Երեւան, 1948.
- Հայք. ԱՄԲ Ան Հայտարակութիւն, էջ 120:
- Խաւասարդ — Տարեզիրք Հայկազեան Գոյէքի Հայկական Ակումբի: Գլյուք, 1961.
- Տպարան Ալլաս, էջ 123: Նույն Գ. Կիւլիչէնանէ:
- Խոսք է Կրակ Հայաստանի Հիմուն Ընկանան Անպէջ — Գ. Յակոբեան: Առանձ-
- նատիր: Երևան, 1958:
- Համեմերտ Խարավէպեր և Պատմուածքնիը — Սուրէն Սահինեան (Խութառաւու): Նիւ-
երք, 1963, էջ 257:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

| | | |
|---|------------------------|-----|
| Ա Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ա Ն | | |
| Ուղարքակի Համգուան Մը | Ա. Գ. | 181 |
| ԱԾիկիան Եկեղեցւոյ Պետ Գերշ. Մ. Ռէմզի Արքապահ Այցելութիւնը | | 184 |
| Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն | | |
| Տուրութեան Յագրամակիը | ԱՐԵՒՆ ԱՐԴ. ԱՅՎԱԶՅԱՆ | 190 |
| Ս. Ներսէս Ա. Պարքի Հայրապետ | ԲԱՐՁՐԻ Վ.Ի. ԹՕՓՃԵԼԻՆ | 192 |
| Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն | | |
| Քւուեակիմեր | Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ | 198 |
| Սորբաջող Երկիմի | ՀՐԱՄՅԻԱԿ ԳՐԱՆԵԼԻՆ | 199 |
| Բ Ա Ն Ա Ս Խ Ի Ր Ա Կ Ա Ն | | |
| Դաղար Փարպեցի — Նարագիւտ Հատուած | Դ. ԵԳՍ. ՇՈՎԱԿՅԱՆ | 200 |
| Անդաման Աստուածաշնչի Կամոնը | ՇԱՀԵ ԵԳԻՄԿՈՊՈՍ | 205 |
| Հայ Երաժիշտ Վարդապետներ | ԶՈՒՐԱԳ ՄՐԿ. ՇԱՄԼԵՅԱՆ | 208 |
| Գ Ա Տ Մ Ա Կ Ա Ն | | |
| Թթվական Տիրապետութիւնը Հայոց Վայոյ Ժ. Ժ. Գ. Գորկում և Զիմուլը | ԳԱՂԻՆԻԿ ԳԵՂՐԳՅԵԼԻՆ | 212 |
| Հայոցցեալ Փօփ. Գրիգոր Ա. Սարաֆոննի Կեամբն և Գործութեալութիւնը | ՇԱՀԵ ՔԱՀԱՆԱՑ ՄԵՄՐՃԵՆԱՆ | 217 |
| Ո. Յ Ա Կ Ո Բ Ի Ն Ե Բ Ս Է Կ Ն | | |
| Եկեղեցակամի-Քեմակամի | | 223 |
| Գաշտօնակամի | | 225 |
| Ս. Զատկի Ալլատալութիւն | | 225 |
| Խօսլիմի Նուիրուած Երևոյը | | 226 |
| Ասրիկան Յուշատօն | | 226 |
| Հ. Բ. Ը. Միութիւն — Համալսարամական Կրթարացիկ Յայսարարութիւն | | 227 |
| Ջենոյ Գայուսան Կիւլպէմիեան Հիմնարկութեան. 1966-67 Տարեշրամի Համալսարամական Կրթարացիկներ | | 229 |
| Ցանկ Խմբագրութեան իւ Գ. Կիւլպէմիեան Մատենա- դայանիմ Նուիրաւած Գիրենրաւ Բովանդակառութիւն | | 231 |

«ԱՐԴՆԵՐ» կ վերաբերեա; այս բարակութիւն և տափակ համարք; ինչու եղաւ հաջուեա.

MR. ARA KALAYDZIAN: REDACTION OF SECTION

P. O. BOX 4001 JERUSALEM - ISRAEL

ՀԱՅՈՎԱՆ ԿԱՐԱՔՈՒՄ ԲԱՌԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՎԱՆ ՀԱՅՈՎԱՆ

BRIBES AND BAKERSHOPS: HOW THEY'VE BEEN MADE

تمثيلها - بطريقية الارمن الارثوذكسيين المديرين والحرر المسؤول - محسب النيافة رئيس الاساقفة هايكازون ابراهيميان

PROP.— HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM ED.— ARCH. HAIG/ZOUN ABRAHAMIAN
NO 4 PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM APRIL 1966